

# ԱՆԱՏԻՏ

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Ազգային, Գրական, Գեղարուեստական

Ը. ՏԱՐԻ

ՄԱՐՏ-ԱՊՐԷԼ-ՄԱՅԻՍ

Թիւ 3-4-5



Ռուսիա

Հայերը

այ ժողովրդին համար այժմ չկայ աւելի կարեւոր հարց քան իր դիրքը որոշել հանդէպ Ռուսիոյ վերջին քառորդը զարտ. ընթացքին, հայ ազգին վերայ՝ թէ՛ Ռուսքիոյ եւ թէ՛ Կովկասի մէջ՝ խուժող ահաւոր աղետներուն գլխաւոր պատճառներէն մին — ի՞նչ ոչ ամենագլխաւորը, — մեր դիրքին անորոշութիւնն էր հանդէպ Ռուսիոյ, կամ մանաւանդ՝ մեր գործիչներուն մեծամասնութեան որոշ հակառուսութիւնը՝ զանգուածին վարանստ, չիտի գիրքին մէջ տիրապետող ։ Ասան է որ այս էական ինդիւրը Լըձօրէն քննուի ։

մասնաւորապէս արեւելեան Հայութիւնը — աչքը դէպ ի Ռուսիա զարձուցած է ։ Մեծն Պետրոս ընգունեցաւ պարսկահայ մեղիքներու պատուիրակը, Իսրայէլ Օրբին, մտիկ ըրաւ անոր, ըմբռնեց թէ՛ ո՛րքան Ռուսիա կարող էր օգտուիլ Հայերէն՝ Արեւելքի մէջ տարածելու համար իր տիրապետութիւնը, եւ այդ որէն բացուեցաւ նոր արահետ մը ռուսական քաղաքականութեան մէջ՝ դէպ ի մանկուսական լուծի տակ գանուող երկիրներն շտապխաղացութեան ։ Մեծն Պետրոս շատ ճիշդ էր տեսած ։ չնորժու հայ տարրին բազմամեւ ու թանկացին այլակցութեան, ռուսական այդ արահետ ։ Մեծն Պետրոսէն մինչեւ Աղեքանսոր Բ., տարապալմանօրէն ընգարձակուեցաւ ։ Հայերը չառաջան՝ ի փոխարէն ռուս տիրապետութեան տարածման նպատակ իրենց ջանքերուն՝ այն ինչ որ կը սպասէին վարիչները, մեղիքները, հոգեւորական պետերը, — որովհետեւ ժողովրդին զանգուածը ամէն բանէ առաջ մանկուսական զրգուելի լուծէն թափախիլը կը բաղձար, — այսինքն հայկական թագաւորութեան մը վերականգնումը Ռուսիոյ հովանայն տակ ։ Զարքեր խառացած էին հայ վարիչներուն՝ այդ ծրարգրին իրականացումը, քայքայ իրենց նպատակին հասնելէ յետոյ՝ չկատարեցին իրենց խոստումը(1) ։

(1) Կատարին Բ. Զարուհին իսկապէս որոշած էր հաստատել Հայոց Սագաւորութիւնը ։ համբաւաւոր Փոնէմբիւրը պիտի ըլլար Հայոց Սագաւոր. խմբագրուած էր նորի իսկ ռուսական պետութեան և հայկական Սագաւորութեան

ԺԸ. զարուն սկիզբն է որ հայ ազգը —

կարելի՞ է սակայն — եւ հոս է կարեւոր հարցը — կորակցանել ասկից թէ այդ զիւսնայգիտական ասուտարին մէջ՝ Հայերը « գողցուածի » ի պերն ունեցան : Ո՛չ : Հայերը չունեցան իրենց թագաւորութիւնը — եւ արդէն ծիծաղելի է որ ազգ մը օտարէն սպասէ իր « անկախութեան » կարողութիւնը, անկախութիւնը մարդ միայն իր ձեռքովը պէտք է կանգնէ, — բայց ստացան գոյութեան այնպիսի պայմաններ զոր երբեք չէին ունեցած մահմտական տէրերու ստրուկ եղած առեմնին, — եւ ասիկա մեծ առաւելութիւն մը, իրական « արդիւնք » մըն էր որ ձեռք ձգած էին : Այլ արդիւնքին իրականութեան վրայ կասկածողը թող կարդայ Արովեանի Վերջ Հայաստանին, եւ թող բազդատէ այն ներթափանցող ու մտաւորական կացութիւնը զոր ասուտարականութիւնն այսօր ունի՝ ողբալի կացութեանը հետ զոր այդ հասարակութիւնն ունի, որու տիրապետութիւնէն առաջ : Շոշորութիւնն եւ սպիրակտութիւնն է ասիկա ուրախալը : Հայը իր բոլոր բազմաբարկութեան ձիրքերը կրցու գարգացնել, ու տիրական տարրը զարձաւ կողկասին շնորհիւ այն պայմաններուն զոր ոուս ըստիմը ստեղծեց իրեն համար . այդ ըստիմը, որքան ալ յոսի ըլլար ինքնին՝ բազդատմամբ անգիրական կամ ֆրանսական ըստիմին, պարզապէս զբախտային էր՝ բազդատմամբ այն ըստիմին որուն ենթարկուած էր Հայը մահմտական տէրերու լուծին տակ : Այն ուժեղ դիմազորութիւնն իսկ զոր այս պահուս կողկասի Հայութիւնը ի յայտ կը բերէ թուրք հրսանբուն գէմ, արդիւնքն է ոուս ըստիմին . տաճկահայը, որ այնքան թոյլ դիմազորութիւն ցոյց

տուաւ, միեւնոյն միտէն ու արեւունէն է որմէ կազմուած է ոուսահայը . քաջութիւնը չէ որ կը պահի տաճկահայուն մէջ . անհասական կամ խորական շատ զէպքերու մէջ՝ ան կրեան հանեց անօրինակ յանդգնութիւն . ոուսահայոց այս վերին 3—4 տարուան պայքարին մէջ՝ ստակահայ տարրը անազնի գրե կատարած է, անձնագոտութեան ու արիութեան կայեցողքի ապացոյցներ տուած է . ու կալցիցներ սպաննելու համար կողկասեան զովթիւնները իրր թերութիւն տաճկահայեր ընտրեցին : Չարմանալու չէ սակայն որ, հաւաքաբար՝ տաճկահայք այնքան թոյլ երեցեան ինքնապաշտպանութեան մէջ իրենց հողին վրայ : Թուրք ըստիմը հազար ձեւով աւելի զժուար կը դարձնէ ինքնապաշտպանութիւնը . թուրքերը, Բիւրտերը, Չերքեզները, Լազերը, ասորիկանները, զինուորները, մուսուլմանները, բոլորը միացած էին տաճկահայ անգէն ժողովուրդին դէմ . ու այդ խեղճ հօտը շափազանց թիչ ունէր գիտակից եւ ուշիւ վարիչներ . քաջութիւնը եւ յանդգնութիւնը՝ իր մէջ՝ կը յայտնուի ծայրայեղ ձեւերով, բայց եւ իրր բացառութիւն, իրր հիւանդագին արդիւնքը յիմարացնող գոթախիլ կացութեան մը . մեծամասնութիւնը՝ հարկաւորաբար թուլցած, այլասերած է իր ծուրը մտած սորիկանս ոգիէն . այդ քաջութիւնը շատ աւելի յաճախ կը յայտնուի բոլորանուէր անձնագոտութեամբ քան յարձակողական ոգիով, թշնամին իր բազուկին տակ ջախջախելու ինքնավստահութեամբ կողկասի մէջ, կացութիւնը եւ պայմանները բոլորովին տարբեր են . դարէ մը ի վեր, Հայութիւնը հոն չունէր առած, հանգչած է՝ մարդու պէս սպրելով . կեանքի, ինչքի, պատուոյ բացարձակ ապահովութիւն վայելելով, զէնք գործածելու, բանակին մասնակցելու արտօնութիւն ունենալով . նուազ բուռն ու խելախ, աւելի հանդարտ, աւելի սեւական ու բնական արութիւն մը կայ ոուսահայուն մէջ, աւելի խոր զգացում մը մարդկային արժանապատուութեան, աւելի վստահութիւն իր ուժին, եւ աւելի մեծ չափով կազմակերպութեան ու կարգապահութեան ոգի (զինուորական կեանքի արդիւնք), աւելի կերովի, ձեռներեց պետեր, Ռուս իշխանութիւնները յաճախ չէլ դիրք մը բռնեցին, բարոյապէս թաթարը խրախուսելով . բայց վեր-

միշկ կնքուելիք դաշնագրութեան բանաձևը (որուն պատճենը վերերես հրատարակեց թիւստերը) . արքունիքի, բանակի, վարչութեան բոլոր մանրամասնութիւնները ճշգրտած էին . բայց փոռնէրին յանկարծ մեռնելով՝ ծրարելը չունէ ինչպէս, ու չունէ ինչպէ՛ս անշուշտ ոչ թէ միմիայն փոռնէրին մահուան պատճառով, այլ որովհետեւ Թուսիս այնքան ալ չէրն փափոց չունէր Հայոց Սագաւորութեան վերականգնելու, իսկ Հայերը բաւական ուժ չունէին այդ ծրարքին իրագործումը պահանջելու» համար : 1828ի ուսու-ժուրք պատճարագով առաջ, Թուսիս նորէն շողագոց Հայոց աչքին՝ շատ աւելի տարրած կերպով Սագաւորութեան միքամբ : բայց պատեալագին աւարտուել յետոյ, միքամբ անհետացաւ ու Քալաթէիան երևան կեպ՝ որ Հայոց կենդեղան անկտուրութիւնը կը ստանախալարէր . բայց Թուսիսը մակնային սակ՝ Հայութիւնը շուրջ առաւ, հանգչեցու, մարբուցաւ, զորացաւ ցեղովին եւ անհետապէս :

Չապէ՛ս՝ Թուրքերուն մէկ մասն էր միայն որ յարձակեցաւ, ոռւս բանակը չտիացաւ Թուրքերուն՝ Հայոց դէմ յարձակելու, ընդհակառակն մերթ Թուրքերուն ծայրայեղութեանդ առաջնն առաւ՝ Թնդանօթը անոնց դէմ գարձնելով . այս պատճառ՝ Վերոնցով-Տաշքոֆ համագումարի մը մէջ ժողոված է՝ իր իսկ նախաձեռնութեամբ՝ Հայոց եւ Թլրքաց ներկայացուցիչները, եւ անկեղծօրէն կը ջանայ վերջ դնել հայաթուրք պայքարին : Բաղդատութիւն իսկ կարելի չէ տաճկահայուն եւ ոռւսահայուն պայմաններուն միջեւ՝ Թուրքին դէմ իրենց պայքարին մէջ :

78ի պատերազմէն յետոյ բացուող չըջանին մէջ՝ Հայոց եւ Ռուսիոյ յարաբերութիւնները փոխուեցան, ցրտացան, եւ հետզհետէ դէպ ի փոխազարձ Թշնամութիւն ուղղուեցան :

Երկու ազգերէն ո՞վ է նախ փոխուած, Հայքը : Հայկական Թագաւորական վերականգնումակ խոստման դժգոմը Ռուսիոյ կողմէ՝ հայ վարիչներուն ախորժելի չէր կրնար բլլար անչուշտ : Բայց Անգլիան ալ՝ երբ եղբիպտոսի մէջ մտած է, եղիպտական անկախ բեժիմ մը հաստատել խոստացած է նախ՝ Նուպարին եւ եգիպտացի բոլոր հայրենասէրներուն, իսկ հոն հաստատուելէ յետոյ՝ հիմնած է անգլիական բեժիմ՝ խտիվական առերևոյթ եւ ձեւական տեքորին ներքեւ : Եգիպտացիք՝ բաց ի սակաւաթիւ մահմետական կրօնամոյներու խմբակէ մը՝ ատոր համար չեն ատեր Անգլիացիները, որովհետեւ կը զգան որ անկախութիւն չունենալով հանդերձ՝ ունին, Նորդիւս Անգլիացիին, գոյութեան պայմաններ անհունապէս շաւագոյն քան ինչ որ ունեին Թուրքին սիրապէտութեան օրերուն : Այդ բաղդատական եղբակացութեան է որ Հայերը համեմուտ էին, եւ որուն հայ վարիչները չեն հասած : Նոյն իսկ 78ի պատերազմէն առաջ, եթէ Գրիգոր Արժրուհի յատկօրէն ոռւսասէր էր(1), Թրքահայ եւ ոռւսահայ վարիչներու մե-

ծամանութեան մէջ հակառուս զգացում մը կը տիրապետէր : Տեղիանցի գեղեցիկ վէպը՝ Շահնէն ի Սիպիլ, լոյս տեսած 1878էն առաջ, մուկաթօրէն ոռւսաստեաց է : Հայ հոգեւորական-

պատ տաճկանայոց . անա այդ ուղերձը, (Թալլամոն-Յետր Ալիուսիի) :

« Ձերդ կայսերական բարձրութիւն ,

« Բնակելով Ռուսաց կառավարութեան հովանու ներքեւ եւ վաղուց արդէն վայելելով՝ մեզ համար Թանկագին պետութեան հովանաւորութեան տակ՝ հանգստութեան եւ խաղաղութեան բոլոր պարգեւները, մենք Թիֆլիս քաղաքի ընակիչ Հայերս, դրուածք քրիստոնէական մարդասիրութեան զգացմունքից, չենք կարող անտարբեր մնալ դէպ ի այն աներեւակայելի տանջանքները, որ կրում են ասիական Թուրքիայի սահմաններում ընկառող մեր ցեղակիցները եւ համաղլաւանները, ուր ոչ անհատը, ոչ սեփականութիւնը, ոչ կրօնը, ոչ քրիստոնեաների կեանքը եւ ոչ նրանց ընտանիքը, կանանք եւ ազգիկները պատիւը ոչ ինչպէս չէ ապահոված :

« Գիտենալով Թէ ո՞րքան մեր սիրելի Թագաւորը եւ ամբողջ Ռուսաստան անսաման համակրում են Թիւրքահայ քրիստոնեաների վիճակին, մենք Թէ՛ն՝ արևնակից եւ Թէ՛ն՝ կրօնակից մեր եղբայրները Ռուսութեան բարեգուման ամբողջ յոյսը դնում ենք Ռուսաստանի հիգոր հեղինակութեան վրայ եւ ապաւինում ենք միմիայն ինքնակալ կայսրին :

« Քրիստոնէական մարդասիրութեան, խոր ցաւակցութեան, ազգակցութեան զգացմունքը դէպ ի մեր եղբայրները՝ դրդեց մեզ դիմել Ձեր կայսերական բարձրութեան օգուտափառ միջնորդութեանը՝ եւ անենսիակատարմաբար ինդերել Ձեր բարձրութիւնը՝ արկանել Թագաւոր Չայսրի ոտների մօտ մեր անենսիակատակ ինդիլը՝ պաշտպանել իր հիգոր ձեռքով Թիւրքիայի ալ քրիստոնեաներին հասար կերպով՝ մայմետականութիւնը միշտ ճնշուած Հայոց ազգը, այն միջոցներով որ նախախնամութիւնը յանձնել է նորին Մեծութեանը եւ որ նա անելի յարմար կը համարի :

Մեծ-իշխան Միխայիլ զզկեց այս ուղերձը Ձարին : Ձարը հեւազգով յայտնեց շնորհակալութիւն Թիֆլիսի հայ ազգաբնակչութեան, եւ ոռւսական բանակները խոյացան դէպ ի տաճկանաստան :

(1) 1876ին, Արժրուհին ինքն կը որ նախաձեռնութիւն ունեցաւ ոռւսահայ նասարակութեան կողմէ ուղերձ մը ներկայացնելու փոխարքայ Միխայիլ Նիքոլայեւիչին՝ խնդրելու նամար Թուսաց միշտամտութիւնը ի նը-

նութեան մէջ էր մանաւանդ որ գրեթէ միահե-  
 ծան կը տիրէր ոռուսացութիւնը. հայ եկեղե-  
 ցականներէն շատերը կը մտածէին թէ Հայերը  
 Պարսից եւ Թրքաց լուծէն անցնելով ոռուսական  
 տիրապետութեան տակ՝ աւելի կորսնցուցած  
 էին քան չա՛նած. Արեւիկանի մահը եւ Նալբանդ-  
 եանի բերդարդելումը կը յիշուէին իբրեւ որոշ  
 ապացոյցներ ոռուսական հայախնջ թագուն ծը-  
 րազարէն . արդ, անկարելի է ընդունել որ ոռու-  
 սապալար Արեւիկան, որ արդէն իր ամբողջ  
 գործունէութեան ընթացքին՝ աւելի պաշտպա-  
 նութիւն եւ աջակցութիւն գտած է ոռու իշ-  
 խանութենէն քան Հայոցմէ, սպաննուած ըլլայ  
 ոռու կառավարութեան հրամանով . իր խոր-  
 հրդաւոր մահը կարելի է մեկնել անձնապա-  
 նութեամբ կամ սիրային դրուագի որ հետեան-  
 քով Թուրքերէ սպանմամբ . գալով Նալբանդ-  
 եանին, անոր ձեռքակալումը արդիւնք էր Հա-  
 յերու մատնութեան, եւ ոռու կառավարու-  
 թիւնը զայն ձերբակալած է ոչ իբր հայ ազգա-  
 սեր, այլ իբր ոռու ոչնչական, իբր բարեկամ  
 եւ աջակից Պագունի՛նի եւ Հերսէ՛նի : 1867ին՝  
 Նալբանդեանի մահէն յետոյ՝ Արեւելեան Թատ-  
 րոնի մէջ Հայք սուած են թատերական երե-  
 կոյթ մը ի յիշատակ « Ազատ Աստուածն »  
 երգչին . խաղացուած է Սէտիֆանեանի «Վարդան  
 Մամիկանեան»ը . խաղէն յետոյ՝ տեսարանը ներ-  
 կայացուցած է Սիպիւրիոյ ձիւնապատ գայտե-  
 րուն մէջ մենաւոր կանգնած չիրբմ մը (Պոլիս  
 այդ միջոցին կարծած են թէ Նալբանդեան մե-  
 ուած է Սիպիւրիոյ մէջ աքորտուած . . .) . Սէ-  
 տիֆանեան կ'ողէ Նալբանդեանի ուրուականը .  
 չիրբմը կը բացուի, եւ Նալբանդեանի ողբն  
 դուրս կը ցատքէ ու « Ազատ Աստուած »ը կ'ար-  
 տասանէ . Սէտիֆանեան կ'ուղղէ անոր ուռուցիկ  
 ճառ մը՝ ոռուսական բռնաւոր ու հայախնջ ըն-  
 ժիմին դէմ որոտացող (տես Ժամանակ, լրագիր  
 Ստեփան Փափազեանի, 1867) : Մանօթ է նաեւ  
 Մամուրեանի 1878էն առաջ, Պերլինի վեհաժող-  
 ովին միջոցին ու անկէջ յետոյ բացարձակա-  
 պէս հակառուս եւ թրքասէր ոգով գրած յօդ-  
 ւածներու շարքը : Հայոց մէջ կ'իշխէր վախ մը  
 Ռուսին, « ազգակուլ » Ռուսէն . « Թուրքը տե-  
 բեւեւերը կը կտրէ, Ռուսը արմատը կը կտրէ »  
 առած դարձած էր Հայոց մէջ . Ի՛նչպէս բացա-  
 արել այդ վախը . եւ կը կարծեմ թէ այդ սոս-

կու՛մը յառաջ կուզար՝ եթէ զգացման խորքը  
 քննենք՝ ոչ այնքան Ռուսիոյ սովորաբար ձեռք  
 առած ոռուսացնող սխտեմական միջոցներէն որ-  
 քան այն բնազգական տպաւորութենէն թէ Հայը  
 չէր կարող գիմազրել՝ ոռուսական բարձրագոյն  
 տարրին հետ միացմամբ՝ ոռուսանալու վտանգին,  
 մինչդեռ մանւթական տար ին՝ քաղաքակրթա-  
 պէս ստորագառ եւ կրօնքով տարբեր՝ մերձա-  
 ւորութիւնը հրաշխաւորութիւն մըն էր իր ազ-  
 գայնական պահպանման . ասիկա տկարութեան  
 խոտտովանութիւն մըն էր . Լեհերը երկայն ա-  
 տեն կրած են Ռուսիոյ «ազգաջինջ սխտեմ»ին  
 ամենէն ահաւոր փորձերը, եւ սակայն ոչ մէկ  
 Լեհացի չէ ոռուսացած, որովհետեւ Լեհերը կը  
 սիրեն ու կը յարգեն իրենց ազգութիւնը եւ  
 շօրապէս կ'ուզեն Լեհ մնալ : Հայերը կը վախ-  
 նային Ռուսէն, որովհետեւ իրենց վրայ վեր-  
 տահութիւն չունէին : 78թ. պատերազմին մի-  
 ջոցին, թրքահայ վարիչները ոռուսացեաց էին .  
 հակասակ որ ոռու բանակները իրենց դուռին  
 ունէին Լազարէֆի, Տէր-Ղուկասօֆի, Շուքով-  
 նիքօֆի, Լորիս-Մելիքօֆի պէս Հայեր, Վաս-  
 պուրականի, Տարօնի Հայերը՝ այդ պատերազ-  
 մին սկիզբները՝ հետեւելով հայ վարիչներու  
 հրահանգին՝ թուրք բանակներուն օգնեան են,  
 պաշար, տուար, եւն. հայթայթելով, Բայց  
 որովհետեւ տխմար Թուրքերը Վասպուրակա-  
 նի ու Տարօնի Հայութեան վրայ արձակե-  
 ցին Իբրտերը եւ թոյլ տուին անոնց՝ ամենա-  
 վայրագ կերպով կոտորել ու կողոպտել Հայե-  
 րը, աստեք կ'արեկէ օտիպակ» պատերազմին  
 վերջերը փոխեցին իրենց ընթացքը, ոռուսա-  
 կան բանակներուն օգնեցին եւ անոնց յաջողու-  
 թեանը նպաստեցին (1) . Ման-Սթեֆանօի դաշ-  
 նագրին խմբագրուած միջոցին, Ներսէս Պատ-  
 ըրբարը գնաց զիմել Մեծ-Դուքս Նիքոլային,  
 հնազանդելով ժողովրդական պահանջքին եւ  
 դէպքերուն ստեղծած անխուսափելի պէտքին .  
 յաջթական « քրիստոնեայ » բանակը մը Պոլսոյ  
 դուռն էր եկած, ոռու բանակը էրբարը կը

(1) Այս իրողութիւնը կը հաստատէ նաև Վիքթոր  
 Պերար La politique du Sultan գրքին մէջ, « Վերջին ոռուս-  
 Թուրք պատերազմին տան », Քուսերու մեթոքումը՝ հակա-  
 ոսկ որ անոնք հայագրի Լորիս-Մելիքօֆի հրամանատա-  
 ւորութեան տակ էին՝ Հայաստանի մէջ չլստոյց այն խառ-  
 զավառութիւնն ու գործակցութիւնը զոր կը յուսային 18

գրաւէր. Հայաստանի մէջ ահաւոր ջարդեր տեղի ունեցած էին թուրք կառավարութեան հրամանով . յաւիտեանական դատապարտութեան պիտի ենթարկուէր ներքէն՝ չզիմելով ոռու յաղթականին՝ Հայութեան դատը անոր հզօր բազուկին տակ դնելու համար :

Դժբաղդաբար, Դրբգոր Օտեան, որ բուն վարչի ուղեղն էր տանկա՛այոց՝ այդ մեծ օրերուն մէջ, Ռուսիոյ մօտ հայ ազգին բնածայր դիրքը անփոփոխ չպահեց այնուհետեւ. Պերլինի Վեհաժողովին ատեն Հայերը յայտնապէս հակեցան դէպ ի Անգլիա եւ հայկական հարցը Ռուսիոյ ձեռքէն առնուելով Անգլիոյ յանձնուելուն « աջակցեցան » (1) :

Կարելի չէ վէճի ենթարկել հայ վարչինքրու ընթացքին « ազնութիւնը » . անոնք կը մտածէին թէ Ռուսին անձատուր ըլլալով՝ միմիայն կեանքի, ինչքի եւ պատուոյ պահպանութիւն պիտի ստանային, մինչև հայ ազգուկեան պահպանման պիտի կրնար վտանգուել . ու կ'երեւակայէին, կը քանկային, կը կարծէին թէ արեւմտեան Եւրոպային օգնութեամբ պիտի յաջողէին ստանալ աւելին, — ինքնավար բեժիմ մը. Հարցը կը կայանայ գիտնալու մէջ թէ ճիշդ « հաշուած են » : Չեմ կարծեր :

Անգլիոյ մէջ, որուն վրայ իրենց յօյրը կը դնէին, այդ պահուն կը տիրապետէր պահպանողական կուսակցութիւնը, որ ջերմօրէն թըրքասէր էր, Թուրքիոյ լուծին տակ հեծող քրիստոնեայ ազգութեանց ազատման հակընդդէմ : Կար անշուշտ Անգլիոյ ազատական կուսակցութիւնը, իր գլուխն ունենալով մեծ կլատմոնթը, եւ որ այդ ազգութեանց ազատումը կը պահանջէր՝ Փրանսայի եւ Իտալիոյ ազատականներուն հետ . եւ այդ ազատական կուսակցութիւնն է որ անգլիական հասարակութիւնը ցընցեց ու պարտաւորեց պահպանողականները Պուլկարիոյ ինքնավարութիւնն ընդունելու . միայն թէ Պուլկարիոյ գատը լուծուեցա՛ն՝ որովհետեւ Պուլկարիանքը զբացան մինչև իրենց նպատակին

հասնիլը՝ սերտ փարած մնալ Ռուսին, դիմելով հանդերձ Անգլիոյ . եւ Անգլիոյ ազատականները՝ ոռու կառավարութեան շանքերուն աջակցելով է որ նպաստեցին Պուլկարիներու դատը լուծելու (ստանց Ռուսին ղեկուարական միջամտութեան՝ Անգլիոյ ազատականներուն բոլոր ճառերը պիտի չկրնային Պուլկարիոյ ինքնավարութիւնը իրականացնել) : Պուլկարիները՝ դիտնալով օգտուել թէ՛ Ռուսէն եւ թէ՛ Անգլիոյ ազատականներէն, ստացան ճիշդ այն արդիւնքը զոր կը ցանկային, այսինքն բացարձակ ինքնավարութիւն :

Հայերը պէտք էր նմանապէս փարած մնային Ռուսին, իրենց համար արեւն թափողին, էքզորումը իր բանակովը գրաւողին, եւ անոր տալով հանդերձ առաջին տեղը իրենց դիմումներուն մէջ, դիմէին Անգլիոյ եւ Եւրոպայի միւս պետութեանց . Անգլիա արդէն իսկ պիտի ընէր ամէն բան՝ որպէս զի Հայաստան Ռուսիոյ չկցուի . ու հաւանական է որ Հայաստանի կացութիւնը բարւոքելու համար աւելի լուրջ միջոցներ ձեռք պիտի առնուէին :

Ընդունինք որ Պերլինի Վեհաժողովին ատեն համակրական ընդունելութիւնը զոր Անգլիոյ ազատականները ըրին հայ պատգամաւորներուն, հայասիրական միթիւնկները, յօդուածները, ներշնչած ըլլան Հայոց յոյս մը . զոր դժուար էր չունենալ : Ընդունինք նաեւ որ Անգլիոյ գերազօր դիրքը Պերլինի Վեհաժողովին մէջ՝ մղած ըլլայ Հայերը իրենց բաղքը զօրաւորագոյնին համակրութիւնը չանելու մէջ իրեն տրուելու : Իայց Կիպրոսի Դաշնագրութիւնը զոր Անգլիա հրապարակեց Վեհաժողովէն աւելի միջապէս յետոյ, ա՛լ ո եւ է ծայրայեղ յոյսի թելերը կը կտրէր : Հայ ժողովրդին բաղձանքն էր Թրքասթայաստանի երեք նահանգներուն մէջ ինքնավարութիւն ստանալ . Ռուսին խմբազրած Սան-Սթէֆանօյի 16րդ յօդուածը այդ բաղձանքը կարելիութեան սահմանին մէջ կը դնէր . ահա այդ յօդուածը .

« Որովհետեւ ոռու քանակին ճեղացումը Հայաստանի այն մասերէն զոր այժմ կը գրաւէ ան՝ կարող է տեղի տալ երկու երկիրներու լաւ յարաբերութեանց վնասաբեր ընդհարումներու եւ բարդութեանց, Բ. Դուռը յանձն կ'առնէ անյապաղ իրագործել բարուղումներ

(2) Այս իրողութեանը մասին, զոր մասնանիշ ըրած եմ « Պատասխանատուութիւնները » յօդուածի մէջ (Անահիւ, 1899) , աւելի մանրամասն պիտի խօսիմ յատուկ յօդուածով մը զոր պիտի ճրատարակեմ ի ծնօրյ Անանիի մէջ , Ստեփան Փափազեանի « Յուշատետր օ ին վերջին մասին հետ » որ դեռ կը մնայ անտպս :

ընն ու բարենորոգումները զոր կը պահանջեն տեղայնաց պետքերը այն նախագծերուն մէջ որ Հայերէ բնակուած են, եւ անոնց ապահովութիւնը երաշխաւորել Գիւրտեբուն եւ Զէրբզնեբուն դէմ:»

Այս յօդուածը, ուր « Հայաստան » բառը կը գտնուի, Հայոց համար մասնաւոր բարենորոգմանց իրագործուիլը պայման դնելով որու բաժանիչ դուրս ելլելուն՝ դրական երաշխեմ մը կը ներկայացնէր Հայոց դատին համար . անգլիական դիւանագիտութիւնը ոչ միայն ջնջեց « Հայաստան » բառը, ոչ միայն չբացուց որու բաժանիչ ներկայութեան երաշխիքը եւ անոր տեղ զբաւ վեց պետութեանց հաւաքական հողդուլութեան տարտամ, անիրազործելի (եւ այնքան քիչ անկողմ) պայմանը, այլ եւ կիւրտոսի Դաշնագրութեամբ որոշապէս ցոյց տուաւ թէ ի՞նչ վերածուած, ի՞նչ սահմանափակ եւ աննշան պաշտպանութիւն մըն էր զոր կը խոստանար Հայոց . ահա ինչ կ'ըսէ կիւրտոսի Դաշնագիրը .

« . . . Այն պարագային ուր Ռուսիա վար դնէ Պաթումը, Արտաիանը, Գարսը կամ այս դիրքերէն մէկը, եւ եմնէ Ռուսիա ո եւ է առեկա փորձ մը ընէ գրաւելու ն. Կ. Վ. Սուլթանին Ասիոյ մէջ ունեցած եւ խաղաղութեան վերջնական պայմանագրով որոշուած երկիրներէն մէկը, Անգլիա յանձն կ'առնէ ն. Կ. Վ. Սուլթանին միանալով՝ գէնքի միջոցով պաշտպանելու համար այդ երկիրները :

« Ի փոխարէն, ն. Կ. Վ. Սուլթանը Անգլիոյ կը խոստանայ մտցնել հարկաւոր բարենորոգումները (որոնք յետեյ) պիտի որոշուին երկու Տէրութեանց կողմէ) այդ երկիրներուն մէջ գտնուող Բ. Դրան բրիտոսնեայ եւ այլ հպատակներուն ճարտար վարչութեան եւ պաշտպանութեան վերաբերող. եւ որպէս զի Անգլիա ի վիճակի ըլլալ պահովելու իր յանձնառութեան կատարումը, ն. Կ. Վ. Սուլթանը կը հաւանի նշանակել կիւրտոս կողին որ Անգլիոյ կողմէ գրաւուի եւ կառավարուի:»

Երիտասարդ-Թուրքերուն ծրագիրն է այս, բառ առ բառ Ոչինչ մասնաւոր Հայոց համար. « Հայ » բառն իսկ չէ յիշուած . ընդհանուր տարտամ բարենորոգումներ՝ պետութեան ասիական նահանգներուն բոլոր ցեղերուն համար :

Իր « Սուլթանին քաղաքականութիւնը » սքանչելի գրքին մէջ, որ, Մաք-Քոլ կանոնկոսին « Սուլթանը եւ Մեծ Պետութիւնները » գործին հետ, ամենէն լուրջ ու հմտակց եւ ամենէն խորապէս « հայասէր » ուսումնասիրութիւններէն է որ նուիրուած ըլլան Հայոց խնդրոյն, ահա ինչ որ կը գրէ Վիքթոր Պերար այս մասին . « Սան-Սիւսթանօի մէջ կը պայմանագրէին բարենորոգումներ, հետեւաբար՝ առանձնաշնորհումներ՝ միմիայն Հայաստանի համար : կիւրտոսի զաշնագիրը կը խոստանար Փոքր-Ասիան ընտելելի դարձնել ամենուն, Մահմետական ու Գրիստոսնեայ, Հայ, Յոյն, Լազ եւ Քիւրտ, առանց ցեղի ու կրօնի խարտիքեան : » Այն « մեծորանտոմ » ին մէջ զոր Անգլիա կցեց կիւրտոսի Դաշնագրին, Լորտ Սուլզպերի, ինչկողմէն հանդերձ « բարենորոգումները որ հարկաւոր են այդ երկիրներուն մէջ » կը յայտարարէր թէ « ընդհանուր խօսքերով (այսինքն տարտամ) յանձնատուութիւն մը աւելին բաղձալի չէր նկատուի » . կ'աւելցնէր՝ թէ « անկարելի չէր համարել որ խնամք ընտրութիւնը եւ հաւատարմի աջակցութիւնը անհատական պաշտանատարներուն, որոնց պիտի յանձնուի իշխանութիւնը այդ երկիրներուն մէջ, աւելի կարեւոր տարր մը ըլլան՝ ժողովրդին կացութեան բարելաւման համար՝ քան նոյն իսկ օրէնսդրական փոփոխութիւններ » . դարձեալ՝ միեւնոյն մեծօրանտոմին մէջ՝ « Ասիական Թուրքիան կը պարունակէ ազգաբնակութիւններ շատ տարբեր ցեղերէ եւ կրօններէ որոնք ընդունակութիւն չունին ինքնավարութեան համար եւ անկախութեան բաղձանք չունին, բայց որոնք իրենց հանդարտութիւնը եւ քաղաքական բարոյութեան ամէն հեռանկար (perspective) պարտական են Սուլթանին կառավարութեան : »

Ասիկա շատ յստակ է : Պարզապէս հիմէն քայքայումն է հայկական դատին, Հայոց — ինչպէս ո եւ է ժողովուրդ Փոքր Ասիոյ — ըստ Անգլիոյ՝ անկարող է ինքնավարութեան, եւ անկախութեան բաղձանքն իսկ չունի . անոր գերագոյն երջանկութիւնը Սուլթանին կառավարութեան հովանոյն տակ մնալն է, (այն կառավարութեան որ այդ անիծեալ զաշնագրին ստորագրուելէն անմիջապէս առաջ հազարաւոր Հայեր ջարդել տուած էր Տարսնի եւ Վասպու-

բականի մէջ, ու այդ երջանկութիւնն իր լրման հասնելու համար կը բաւէ որ ահաւոր զազան Մէհմէտ մը տեղ զիջ մը նուազ զազան Ահմէտ մը զբնութի իբր վախ Հայոց զլխուն վրայ նըստելու . . . :

Աւերին կայ, Այդ պարզ յանձնառութիւնն իսկ չկատարեց Անգլիա : Մտիկ ընենք նորէն Պէտարին . « 1880էն 1890), այդ բարենորոգումները (որ ըստ կիպրոսի դաշնագրին յեճոյ պիտի որոշուէին) ոչ Բ. Դոնէն ներկայացուեցան, ոչ Անգլիայէն պահանջուեցան : Ռուսիա կ. Պոլսոյ մէջ իր ազդեցութիւնը բուրբովին կորսնցուցած էր. Անգլիա եւ երբեքն ինքզնականութիւնը ընդհանրական այնտեղ ամենագոր էին, եւ սակայն Անգլիա ոչինչ կը պահանջէր հայկական նահանգներուն համար : » Մինչև Սասունի 1894ի կոտորածին հետեւանքով Անգլիայ մէջ երեւան եկած հայասերական շարժումը որ ստիպեց պաշտօնական Անգլիան իր ընթացքը փոխելու, անգլիական կառավարութիւնը իր այդ « թէզը » անփոփոխ պահպանած է, ինչպէս եւ իր աստարեբերութիւնը՝ գէթ այդ « թէզը » լրջօրէն իրագործելու . « 1892ի փետրուարին, կը զրէ Պէրար, արտաքին գործոց նախարար Սախոփաչյան, որ Տեյլի Նիլզի մղած պայքարէն կը գտնաւորէր, Պոլսոյ անգլիական դեսպանը կը պատասխանէ, « թէ Թուրքիոյ համար լաւագոյն քաղաքականութիւնը, մանաւանդ այն նահանգներուն մէջ ուր տիրապետող է քրիստոնեայ տարրը, լաւ պաշտօնեաններու ընտրութեան մէջ է » : Լորտ Սոլզբերի կը շեշտէ իր դեսպանին յայտարարութիւնները . « Նկատելով որ դժուար է պետութեանց միաբան միջամտութիւն մը գոյացնել, անգլիական կառավարութիւնը դադրած է վերջին տարիներս՝ Պերլինի 61րդ յօդուածին գործադրութեան եւ ընդհանուր բարենորոգումներ մտցնելու մասին Բ. Դրան մօտ պնդելէ (որպէս թէ շեշտէ երբեք իրօք լրջօրէն պնդած ըլլար) : չատացած է Դրան ուշադրութիւնը հրաւիրելով յոռի վարչութեան ապացոյց եղող իրողութեանց վրայ զոր իր հիւպատոսներն իրեն մատանելի բրած են, » (Կապոյտ Գիրք, 1898, III, էջ 8) : Երբ Սուլթանը ինքնաբերաբար բարենորոգմանց խնդրել կը յարուցանէ 1892ին, եւ անգլիական դեսպանին կը յայտնէ թէ զարնան յանձնախումբ մը պիտի

ղրկէ զանոնք տեղւոյն վրայ ուսումնասիրելու, « Ձեր հետագիւրն ընդունեցայ, կը պատասխանէ Լորտ Ռոզզլերի՝ իր դեսպանին, ուր ինձ կ'իմացնէք թէ Սուլթանը զիտաւարութիւն ունի քննութիւն մը բանալու իր ասիական նահանգներուն վրայ՝ անոնց վարչութիւնը բարուրելու մտքով : Ենորհաւորեցէ՛ք Նորին վեհափառութիւնը այս որոշման համար, որ լաւագոյն արդիւնքները պիտի ունենայ իր ժողովուրդներուն երջանկութեան եւ իր պետութեան վերայ » (Կապոյտ Գիրք, 1896, III, էջ 42) : Հոս ալ, ոչ բարենորոգման խօսք կայ, ոչ Հայաստանի : Անգլիա միմիայն կ'ուզէ որ ասիական նահանգներու վարչութիւնը քարտիքն : Մինչև վերջը ան պիտի պահէ այդ տեսութիւնը, « Ռուսական դեսպանը որ արձակուրդով կը մեկնի, կը գրէ Սըր Ֆիլիք Քըրրի 1894 փետր. 14ին, եկաւ ինձի իր հրածեշտի այցելութիւնը տալ : Ինչպիսկան հարցին վրայ խօսեցած ինձի . . . : Իրեն պատասխանելի թէ զժուար կը գտնէի, եթէ ոչ անկարելի, մղել Թուրքիան որ ասիական Թուրքիոյ մէջ բարենորոգումներ մտցնէ, եւ թէ մեր տեսակէտով՝ ամենակարեւոր կէտը լաւ կուսակներու անուանումը ապահովելն էր : » (Վիքթոր Պէրար, La politique du Sultan, էջ 143—148) :

Հակառակ այս բոլորին, հակառակ որ կիպրոսի դաշնագիրը որոշապէս կը սպաննէր « հայկական հարցը » ինչպէս Հայոց զայն կ'ըմբռնէր, հայ ժողովուրդը միշտ շարունակեց — եւ հետզհետէ աւելի շեշտուած կերպով — կոնկրետ հարձերնք Ռուսին եւ բուլոբ յոյսը գնել Անգլիայ վրայ, իր բուլոբ դիմումներն ուղղել դէպ է Անգլիա :

Կիպրոսի դաշնագիրը կարգացած ըլլալով հանդերձ, Ներսէս Պատրիարք՝ զարձեակ՝ Պոլսոյ Ազգային ժողովին ուղղած իր ատենաբանութիւնը, որով 1878ի սահմանադրութիւնը իր գործունէութիւնը կը բացարարէ, կ'աւարտէ լաւատես ու յուսալից կոչով մը հրաւիրելով Հայերը որ Անգլիոյ հովանւոյն տակ՝ վաճառականական, ճարտարաբանական, երկրագործական, մտաւորական լայն շարժումով մը Հայաստանը վերածնորդեն ու բարգաւաճեցնեն : Միամիտ յոյսեր, որոնց խախտութիւնը չուտով ապացուցին « իրողութիւնները » : Թըրք-

քանայոց կացութիւնը Պերլինի Վեհաժողովէն յետոյ հետզհետէ աւելի վատթարացաւ, ու Անգլիա ոչինչ բրտւ Հայերը պաշտպանելու համար Պահ մը, Ներսէս Պատրիարք, զգալով զորձուած սխալը, փորձեց վերստին Ռուսիոյ յանձնել Հայոց հարցը, Հայաստանի կացութեան վրայ մասնաւորապէս ռուս դեսպանին ուշադրութիւնը հրաւիրեց, բայց « ըրպէս » անցած էր. այժմ Ռուսիա նուազ ուժեղ էր Բ. Դրան մօտ, որու վրայ Անգլիա կ'իշխէր: 1880ին Ներսէս դիմեց դարձեալ Անգլիոյ՝ երբ Կլաստօթն կառավարութեան գլուխն անցաւ. Կլաստօթն փորձեց՝ հրաւիրելով զորձակցութիւնը եւրոպական միւս պետութեանց ու մասնաւոր Ռուսիոյ՝ բան մը ընել Հայոց համար, բայց իր կազմակերպած Տիւրքիոսի նաւային ցոյցը արդիւնաւոր եղաւ Մոնթենեկրոֆ եւ Յունաստանի հարցերուն, ապարդիւն Հայոց դատին: Իսկ 1888էն սկսեալ, հայ զործիչները որդապէս հակառուս եւ անգլիամու երեւոյթ մը տուին հայկական զործու նշուածն, — ինչ որ ստորեւ պիտի ապացուցանեմ աւելի մանրամասն կերպով:

• •

Պերլինի Վեհաժողովէն մինչեւ Ալեքսանդր Գ.ի գահակալութիւնը, ռուս կառավարութիւնը շարունակեց բարեկամ մնալ Հայոց հանդէպ, որովհետեւ Ալեքսանդր Բ. անձնապէս կը սիրէր Հայերը՝ եւ Լորիս-Մելիքօֆ Ռուսիոյ ամենէն ազդեցիկ անձն էր: Արդէն իսկ, Պերլինի Վեհաժողովին ատեն Հայոց բռնած չափազանց անպիտան դիրքը որով չափով անխորթ տպաւորութիւն մը թողած ըլլաւու էր ռուս կառավարական յիշանակներուն մէջ: Բայց այդ անխորթ տպաւորութիւնը զեն մինչեւ հայաստեցութիւն չէր գացած: Ռուս ընկերութեան մէջ սկսած էր սակայն արդէն կազմուիլ կուսակցութիւն մը, իրեն գլուխ ունենալով Փոպէտոսնոցֆը, եւ որ պիտի հիմնէր համալուսակա՞նութիւնը. այդ կուսակցութիւնը, կրճատուլ ու ազգայնամուլ, կ'աւտէր ռուս պետութեան բոլոր ոչ-ռուս ցեղերը, Հայերն ալ մէկտեղ հաշտելով. իր խտէալն էր բիրտ միջոցներով ռուսացնել այդ բոլոր ցեղերը. այդ կուսակցութիւնը միանգա-

մայն կատարորէն հակառակ էր Ռուսիոյ ընծմը ազատական ձեւի վերածելու ձգտումներուն: Ալեքսանդր Բ.ի սպանուը աղէտք մը եղաւ ամբողջ Ռուսիոյ, ու մասնաւորապէս Հայոց համար: Ալեքսանդր Գ.ի օրով Լորիս-Մելիքօֆ պարտուեցաւ Փոպէտոսնոցֆէն, եւ յետագիւմականութիւնը եւ օտարատեցութիւնը յաղթանակեցին: Ռուս Ազգիին այս չարափոխման պատճառներուն մէջ ամենէն կարեւորը այն դաժնութիւնն է որ կազմուեցաւ Ռուսին մէջ՝ Պերլինի Վեհաժողովէն յետոյ, ուր Անգլիա զէնքով յաղթող Ռուսիան բունազատեց զիւրանադատական պարտութիւն մը կրելու, անոր յաղթանակին արդիւնքներուն մեծ մասը խլեց իրէն, եւ Պուլկարիւն ու Հայաստանը ուր ռուսական արիւն էր թափուած՝ Ռուսին զէմ պարտադրի փոխարկեց: Ոչինչ աւելի հասկանալի էր քան այդ դաժնութիւնը, Նոյն զգացումն է որ ունեցաւ Յրանասան ալ 70ի պատերազմէն յետոյ, ուր Գերմանացւոցմէ պարտուելէն աւելի իրեն ծանր եկաւ Մուսլիմայի բոլոր պետութիւններէն, նոյն իսկ Իտալիայէն՝ որուն ազատիչն եղած էր՝ լըքուիլը Այդ դաժնութեան հետեւանքն է ետասէր, կասկածոտ, ատեցող ոգին որ երեւան եկաւ Ռուսիոյ — ինչպէս Յրանասայի — կառավարական ուղղութեան մէջ 70էն ու 78էն յետոյ(1):

(1) Վիքթոր Պերար կը գրէ այս մասին. « Ռուսիա, Արեւելքի մէջ, մէկ դարէ ի վեր աշխատած էր քրիստոնեաներու ազատագրման, եւ մեծապէս կը գանգատէր Յոյներու, Սերպերու եւ Պուլկարներու ապերախտութենէն: Փրանսա, Արեւմուտքի մէջ, նպատած էր ազգայնութեանց կազմութեան, ու՛ զոք գերմանական միութեան, դեռ տեղիք ունէր իտալական ապերախտութենէն գանգատելու: Երկու կողմէն ալ յոգնած էին ճոն Բիշոֆ դերէն, զգուած՝ անշահախնդրութենէն, կամ, « շանսէլըի » ներու մէջ գործածուած բառով՝ « Իտալիոյ հիամար պատերազմ ընելէ վազ անցած »: Կը հիշակէին պէտքը անձնական հաշիւին, որու մասին մինչեւ այդ րոպէին արդարեւ քիչ մը անհոգ էին գտնուած եւ որու ամէն բարոյական գործիչ պէտք է անշուշտ սե՛ր կառուորութիւն տայ, որովհետեւ ոչ ոք կրճայ ուրանալ այն իրաւունքը զոր կառավարութիւններն ունին իրենց շահերը

Անգլիական դեանագիրտութեան ընթացքը թուրքիոյ հարցին մէջ եղած է մին ամենին անբարոյականներէն զոր պատմութիւնը արձանագրած ըլլայ. Ռուսն է որ մեծ ու բարի պայքայն սկսած է մահմետական լոնսպլիտութեան դէմ. Ռուսին շտորիճն է որ քիչ մը եւրոպական կեանք ձեռած է Ասիոյ մէկ անգղին մասին մէջ. Ռուսն է որ Օսմանեան Պետութեան լուծին տակ հեծող քրիստոնեայ ազգութիւնները ազատելու առաջին նշանը տուած եւ անոնց ազատման մէջ ամենէն էական ճիգը կատարած է. Ռուսը անուշտ իր շահուն համար կը վարուէր այդպէս (ո եւ է եւրոպական պետութիւն իր այս կամ այն շահուն համար է որ զո՛ղոսութիւն յանձն կ'անէ այդպիսի հարցերու մէջ), բայց հոտ՝ Ռուսին շահերը կը համաձայնէին ընդհանուր քաղաքակրթութեան շահերուն հետ . ամբողջ աշխարհ օգտուած է՝ Կովկասին Ռուսի ձեռք անցնելէն, ինչպէս եւ Յունաստանի, Մարսիոյ, Ռուսմանիոյ, Պուլկարիոյ, Մոնթենէղրիոյ ազատագրումէն . ուստիսկս պատմութեան պարծանքն է այդ դերը զոր կատարած է ոռւս ազգը, զեր բարձրօրէն քաղաքակրթական, որուն բաղդատուելու արժանի դեռ ոչինչ է կատարած աւելի հզօր — եւ աւելի ճոխ քաղաքակրթութիւն մը ներկայացնող — գերման ազգը : Արդ, Անգլիա, միմիայն իր ներկական շահերուն համար, արգիւնց Ռուսին շարունակել այդ դերին կատարումը . Անգլիա հռչակեց թէ թուրքը աւելի օգտակար է քաղաքակրթութեան քան Ռուսը, եւ Ռիմի զգուշիկ պատերազմը սարքեց, ուր քրիստոնեայ ազգեր թուրքին հետ ձեռք ձեռքի տուած՝ Ռուսին դէմ պայքարեցան . 78ին, Անգլիա դարձաւ իր ամէն կրցածն ըրաւ Ռուսը հետացնելու համար Պալքաններէն ու Հայաստանէն, ջանաց նոյն իսկ Պուլկարիոյ ազատումն արգիւնել . յաջողեցաւ Հայաստանը թուրքին թաթերուն տակ պահել : Ինչպէս է, նոյն իսկ արգար, որ այս բոլորը

պաշտպանելու : Բայց վեհանձնութեան 2րջանն է մը յետոյ՝ որ Թերեւս շատ անգիճ էր եղած, հիակազդեցութեամբ՝ կը դիմէին հիակառակ ծայրայեղութեան, եւ շատ երկայն ատեն ներկայ զաճը անտես ըրած ըլլանուն համար այլ եւս միմիայն անմիջական շահը կ'ուզէին ի նկատի ունենալ : »

դաճուրթիւն արթնցուցած ըլլային ոռւս հողին մէջ, Փոպետոնոսդէֆեսն ոռւս տարրը այդ զանոյնութեան ծայրայեղ, թիւր, ազգը ձեւը եղաւ, ու կայծեղելով Ռուսաստանը զօրացնել, կամ Անգլիայէն վրէժ լուծել, մեծապէս յետեց Ռուսաստանին : Այդ թուրքացեաց զանուրթեան շրջանը հողեքանակայն տագնապ մըն էր՝ որ չէր կրնար մշտնադրուիլ (Հայերը գուշակած ըլլաւու էին ասիկա), արուած ըլլալով որ այդ աշխարհահայեացքը համապատասխան չէ բուն ոռւս հողին, որ վեհանձն է, խանցազատ եւ մարդասէր : Հայերը պէտք էր գիտնային ըստ պատել որ այդ ժամանակաւոր մարիկն անցնի, — ջանալով միայն ընել ինչ որ անհրաժեշտ էր մարիկէն շխտաուելու համար : Արդ՝ Հայերը հակառակ վարմունքն ունեցան . ամեն կրցածն ըրին այդ անհրաժեշտը սասանպատիկ սասակացնելու եւ անոր սղեշատուր արդիւնքները փութացնելու եւ ձեռնարկները հաւտար : Եւ եթէ Ալեքսանդր Բ-ի մահէն առաջ հայաստան ոռւսները փոքրամասնութիւն մըն էին, Հայերն իրենց ընթացքով հօրապէս նպաստեցին որ այդ հայաստեցութիւնը համատարած դաճուր արողով ոռւս ժողովրդին մէջ :

Ըսի վերեւ որ մինչեւ Ալեքսանդր Բ-ի մահը, Ռուսիա շարունակեց իր սիրալիր վարմունքը հանդէպ Հայոց, մասնաւորապէս իր հոգածութիւնը Թրքահայոց համար : Ամէն անգամ որ Թրքահայոց ներկայացուցիչները Ռուսիոյ դիմացին իրենց հասարակութեան վերջերուն զարման խնդրելու համար, սրտագին ընդունելութիւն գտան ոռւս կառավարութեան կողմէ : Կովկասի մէջ Մեծ Իլիան Միխայէլ Նիքոլայէվիչն էր փոխարքայ՝ մինչեւ 1882, այսինքն ամենաազնիւ անձնաւորութիւն մը որ հայրաբար կը սիրէր Հայերը եւ որուն ձեռքին տակ Ռուսահայ հասարակութիւնը բացարձակապէս երջանիկ էր եւ ազատ 1882էն սկսեալ է որ Ռուսահայք փոպետոնոսդէֆեսն Ռուսիային նաչակն ասին . Տոնտուքօֆ-Քորսաքօֆ, յաջորդելով մեծ Իլիան Միխայէլ Նիքոլայէվիչին, իր աջակից՝ « ուսումնարանական շրջանի հոգաբարձո » Ծանոսկիլին հետ՝ խիստ ու կասկածոտ դիրք բռնեց զէպ ի Հայերը, ու 1885ին բքտօրէն փակել տուաւ Կովկասի բոլոր հայ դպրոցները : Այդ արարքը, ու մանաւանդ այն կոպիտ եղաւ

Նախը որով ան կատարուեցաւ, շատ տխուր տպաւորութիւն թողոց Հայոց վրայ. բայց հարցը՝ ինքնին կարծուածէն աւելի բարդ է : Ռուս կառավարութեան ցանկութիւնն էր Կովկասի Հայոց դպրոցներուն մէջ ռուս դպրոցներու փրկիրամբ ընդգրկուած եւ ռուսերէն լեզուն տիրապետող տննել : Ինչքան ալ մեզի համար անտարբէր ըլլար այդ ցանկութիւնը, հասկանալի է ան, եւ ռուսին յատուկ ինքնուրոյն բարբարոսութիւն մը չէ . կեդրոնական Ֆրանսան ալ՝ ատենով միեւնոյն ցանկութիւնն ունեցած է Երկրին այլազան ցեղերը ֆրանսացնելու, եւ այդ ցանկութիւնը աւելի մեթոտաւոր կերպով իրականացուցած է Մեծ Յեղափոխութենէն անմիջապէս յետոյ քան Քաղաւորական ռեժիմին օրով . Գերմանիա Ալգաս-Լորէնի ինչպէս դերմանական Փոլոնիոյ գերմանացման սխտեմը կը գործադրէ ամենայն խստութեամբ. ու Ռուսը արդէն իսկ շատ աւելի ծանր ու վտանգաւոր կերպով ռուսացման սխտեմը կիրարկել սկսած էր Փոլոնիացոց քան ինչ որ Տոնտուքօֆ-Քորսաքօֆի օրով ուղեց ընկ Հայոց : Ընդհարել իր բոլոր մանրամասնութիւններովը չեմ գիտեր, եւ որով կարծիք մը չեմ կրնար յայտնել այդ մասին . բայց ինձի կը թուի թէ ռուսական ցանկութեան այդ իրականացման առաջին փորձին փութացման մէջ Հայոց անբաղաճազէտ ընթացքը մեծ դեր խաղացած ըլլալու է . Ռուսերը, իրենց արեւելեան քաղաքականութեան համար անհրաժեշտ պէտք ունենալով Հայոց, շատ հաւանականաբար հակառակ փոպէտման ցէֆեան տարին բոլոր թունաւոր թելազրութեանց՝ մասնաւոր զգուշութեամբ եւ մեղմութեամբ պիտի վարուէին Հայոց հետ, ինչպէս որ ըրած էին մինչեւ այն ատեն . Քաղթի պակասը որը Հայերը ցոյց տուին՝ պէտք է մղած ըլլայ ռուս իշխանութիւնները մինչեւ այդ յանդուգն որոշման : Յայտնի է որ Գէորգ կաթողիկոսը ռուսատեսաց էր եւ թրքաւեր(1). շատ լուրջ

ռուսահայեր ինձի հաւատած են թէ Նանովսկի երբ եկաւ Կովկաս՝ ոչ մէկ որոշ ստեղծութիւն չունէր Հայոց դէմ, եւ թէ Տոնտուքօֆ-Քորսաքօֆ « նոր աղատած Պուլկարիոյ ինքնավարութեան գործադիրը », ինչպէս կ'ըսէ Ակնունտի, ամէն կերպով համարելի եւ յուսատու անձնաւորութիւն մը կը նկատուէր Հայոցմէ՝ այն պահուն երբ պաշտօնին դրոխն անցաւ . Հայոց դպրոցները փակելէ առաջ, այդ երկու անձերը փափաքեցան զազափար մը կազմել այդ դպրոցներուն փրկիրամբ, ներքին կազմակերպութեան, դասաւանդութեան եղանակն վրայ . այդ փափաքը սպօրինի չէր ոչ ալ ըսանդուական . որքան ալ անոր ներքեւ դպրոցներուն ծրագիրը փոփոխուլու թաքուն միտում մը նըլմարէին, Հայերը պէտք չէր մերժէին կատարումն այդ փափաքին . արդ — իրողութիւնը ինձի պատմութեմ է ականատես ռուսահայերէ, — Նանովսկի երբ ուղած է այցելել Թիֆլիզի Ներսիսեան դպրանոցը եւ քննութիւն մը կատարել, Գէորգ կաթողիկոսը փակել տուած է դպրոցին դռնին անոր երեսին, ինչ որ ստիպած է Նանովսկին ժամտարմնետով ընկերացած հին ըսնի մտնելու (ո եւ է կառավարութիւն, նոյն իսկ ամենէն ազատականը, այդպիսի ըմբոստացման մը հանդէպ նոյն ձեւով պիտի վարուէ : մենք այստեղ դեռ երէկ տեսնեց թէ ինչպէս ֆրանսական կառավարութիւնը՝ կաթողիկ միաբանութիւնները իբր օրէնքի հակառակող երկրէն արտաքսելէ ու իրենց կալուածները զրակաւելէ յետոյ, այժմ եկեղեցապատանաւ առարկաներու ցուցակին յօրինման դիմարդ կրօնաւորներն ու հաւատացեալները կը բանտարկէ, հրացանի կը բռնէ եւ եկեղեցիներուն դռները խորտակելով օրէնքը կը ցրծադրէ) :

Գէորգ կաթողիկոսին ու բոլոր հայ հոգեւ միրլեանի գալուստը եւ ուղեւորութեան նըպատակը. Գէորգ Կաթողիկոս Նախ եւ ոչ իսկ ուղեց ընդունել Ներսէսի պատուիրակը . վեց օր զայն սպասցնելէ յետոյ՝ հասեցաւ ընդունելի երբ ան յայտնեց թէ կ'ուզէ իր աջն համբուրելու համար միայն զինքը տեսնել, եւ ըսաւ անոր՝ « Գնա՛ ըսէ՛ այդ գէվզէպին (Ներսէսէսին) . որ այդպիսի յիմարութիւններէ ետ կենայ . Սուլթանը աւելի լաւ է Հայոց համար քան Ձարը : »

(1) 1878ին, Ներսէս Պատրիարք, մէկ կողմէ զրկելով պատգամաւորութիւն մը Պերլին, զրկած էր նաեւ Իովիլընանը Էքմիաժին, որպէս զի Գէորգ կաթողիկոսը հիամուգէ՝ ինքն ալ իբեւ Հայոց կաթողիկոս Զարին դիմելու եւ Տաճկախայոց հիամար օգնութիւն ուզելու . լրագիրները արդէն իսկ ծանուցած էին իզ

ւորականութեան բացարձակ « ոչ կարեօք » ընդ նախ ընտնութեան, յետոյ ծրագրի փոփոխման անաջողակին հանդէպ, հայ գլխորդներու վարչական անկախութիւնը եւ հայկական ոգին չզոհեցնելով հանդերձ՝ ռուսական փրոկուրմին համաձայնեցնելու ձգտող « ըտմբոսթֆ » մը գտնելու փորձ մ'իթէ Հայոց կողմէ չըլլուիլը — ինչ որ կարելի էր եւ հարկաւոր —, կասկած ներշնչած պէտք է ըլլայ Տնտուքօֆի եւ Եսնուլսօֆին, կամ եթէ արդէն իսկ տարտամ կասկած մը ունէին՝ զայն չեղած ու զօրացուցած . եւ այդ երկու անձերը, որ կրնային բարեկամ ըլլալ Հայոց, թշնամի են գարձած: Եւ ասիկա այնքան ճիշդ է որ, երբ Մակար յաջորդեց Դէորդին, իր մէկ խնդրանքը բաւեց որպէս զի զըպրոցները վերաբացուէին, որովհետեւ Մակար ռուս կառավարութեան վստահութիւն ներշնչող անձ մըն էր: Դպրոցները բացուեցան, սա տարբերութեամբ որ առաջուան պէս ժողովրդական ընաւորութիւն պիտի չունենային այլ եւս, այլ հայ հոգեւորականութենէն անմիջական կախում պիտի ունենային, ու պայմանաւ որ վեց տարի յետոյ այդ դպրոցներու բոլոր դասատուները ըլլային այլ եւս միմիայն « ցեղագաւոր » (այսինքն ռուսական վկայական ստացած) ռուսացիներ: 1890ին Տնտուքօֆ-Քորսաքօֆի յաջորդեց Շէրէմէթիէվ, որ կ'ըսէ Ակնուտի(1), « օգուս կառուցարարական օգնական եղած ժամանակ ճանչցուած » էր իբրեւ խաղաղ եւ տեղական տարրերի ետ հաշտութիւն կայացնելու քաղաքականութեան կողմնակից »: Այդպիսի անձի մը ընտրութիւնը ցոյց կուտար թէ Փէթերպուրկի կառավարութիւնը կ'ուզէր չաստակացնել Հայոց եւ Ռուսաց միջեւ սկսած հակառակութիւնը: « Շէրէմէթիէվ, կը շարունակէ Ակնուտի, իբր հակառակորդ հայտածաէր քաղաքականութեան, փոքր ինչ խաղաղացրեց մտքերը: » Պիտի տեսնենք սակայն թէ, հայ « պոլիտիկոս » ները ի՞նչպէս վարուեցան՝ ճիշդ այդ շրջանին ուր հայտատաէր Շէրէմէթիէվ մը կար կողմնակի գուրջը: Վեց տարի յետոյ, երբ Իրիմանտ արդէն յաջորդած էր Մակարին, գլխորդներու հարցը նորէն բացուեցաւ . Իրիմանտ երկու տարի պայմանաժամ խնդրեց, եւ ստացաւ . բայց 1897ին, Կա-

լիցին, նշանակուած՝ Կովկասի կառավարական, որոշապէս հակահայ քաղաքականութիւն սկսած էր բռնել . գլխորդները փակուեցան ու կալուածները դրուուեցան :

Ուրիշ հարց մը որ՝ Տնտուքօֆ-Քորսաքօֆի օրով՝ նպատատած էր Հայոց եւ Ռուսաց յարաբերութեանց ցրտացման, զինուորագրութեան հարցն էր . Հայերը հնազանդեցան հրամանին, բայց մեծ ամաճութեամբ . տնտուքիւնը կը ծանրանար տնտուքի կարգ մը յիմարական գրոյցներով՝ ժողովրդին մէջ տարածուած, եւ որոնց համեմատ որպէս թէ զինուորական վարժութեանց համար իրենց ծննդավայրէն հեռացող Հայերը այլ եւս պիտի չզարանային, բռնի պիտի ռուսացուէին, եւ թէ քիչ յետոյ Հայոց ազնվաներն ալ պիտի առնէին եւ ռուս զինուորներու կիսութեան տային. ասոնք նշաններ էին թէ զարաւոր ստրկութեան հետքերը չէին անհետացած արեւելեան Հայութեան հոգիէն . Ակնուտի կը մեղադրէ ռուս իխնանութեանց որ ոչ մէկ կարգադրութիւն չէն ըրած այդ գրոյցներուն անձիւմ ըլլալը բացատրելու համար. եւ կը կարծած թէ ասելի հայ վարչիները պարտաւորութիւն ունէին ցրելու այդ տղայական կասկածները՝ որ հայ ժողովրդին երեւակայութենէն ծնած էին, եւ բացատրելու Հայոց թէ զինուորագրութիւնը օգուս միայն կրնար բերել ամէն հայ անհատի ինչպէս եւ ամբողջ Հայութեան, Ռուս իշխանութիւնները շատ գէշ ազդուեցան զինուորագրութեան հանդէպ Հայոց բռնած դիրքէն, եւ մէկ քանի տեղ շատ կոպիտ ընդհարումներ տեղի ունեցան, ուր իբարու գէժ ելան հայ գեղջուկներու անմիտ կասկածները եւ Խաղախներու վայրագութիւնը:

Ինչ որ ռուս իխնանութեանց Հայոց հանդէպ (նախ գլխորդական հարցին մէջ, յետոյ ընդհանուր Հայոց հարցին մէջ) ընթացքը փոփոխելու մղած էր, այն կասկածն էր թէ Հայերը թաքուն ցանկութիւնն ունին Մեծ Հայաստանի կայսրութիւնը վերահաստատելու՝ զայն տարածելով մինչեւ Վրոնոնէժ, թէ այդ հայերն է, եւ թէ Հայերը անպիտատ են, Անգլիոյ գործիք եւ Ռուսին թշնամի, կասկած զոր ռուս կառավարութիւնը սկսաւ տածել Հայոց նկատմամբ՝ Տնտուքօֆ-Քորսաքօֆի օրով, Ակնուտի, յիշ-

(1) « Կովկասեան Վեբեր » :

ըով այլ կասկածը, կը յայտարարէ թէ ան ամբողջութեամբ անհիմ էր, ու ռուս շինողներէն ու հիւանդ ու ատեցող երեւակայութեան ծընունդ, Արխունի կը սխալի. հայ կղերք իր մեծամասնութեամբ հայրենասիրական շարժման պարագլուխ չէ եղած (հարցը Միտիթարեանց վերայ չէ որոնք ազգասիրութեան մեծ ուսուցիչներ եղան, եւ որոնցմէ չէր Ռուսին կասկածը). Արղունութեանցի, Աշտարակեցիի, Խրիմեանի, Վարժապետեանի, Իզմիրլեանի պէս եկեղեցականներ շատ խոշոր դեր կատարած են մեր նոր ժամանակներու Հայոց ազգային կեանքին մէջ, բայց բացառութիւններ են եղած . էլ միածինը իրօք հայկական թագաւորութեան վերականգման գաղափարին վառարանն է եղած պահ մը, բայց ատիկա՝ անպիսի օրերու մէջ երբ՝ Արղունութեաններն ու Աշտարակեցիները՝ ռուս Զարբուռն հասնութեամբն ու համարձուութեամբը այդ երազը հիւսած են . իսկ այն միջոցին ուր Տնտուքֆ-Քորաքքֆ կ'երեւակայէր էլ միածնայ մէջ՝ հայկական թագաւորութեան մը վերահաստատման ծրարի մը գոյութիւնը, էլ միածինը այդ մասին խորհած իսկ չունէր, Բայց անծիշը չէր որ Հայերը Անզլիոյ « յաճախորդ » էին եղած Պերլինի Վեհաժողովէն ի վեր, եւ Անզլիոյ օգնութեամբ թրքական Հայաստանի մէջ՝ հակառուս երաքանիտն մը կազմելու ցնորակն գաղափարը կը սնուցանէին: Հայ ժողովուրդը չէր այս սպանկական զգեալը կառուցանողը . ան՝ կովկասի մէջ՝ ուրիշ բան չէր ցանկար բայց Մեծ-Իշխան Նիքոլայէվիչի թեմին յաւերժացումը, իսկ՝ Տաճկաստանի մէջ՝ թրքական թեմին բարձումը եւ հանդուրժելի, մտրապարի կեանքի պայմաններու հաստատումը . հայ « պոլիտիկոս »ներն էին որ յօրինած էին՝ սոմանթիկ երեւակայութեան մը փետուրներովը՝ թրքական Հայաստանի մէջ « էթաթափան » մը յղացումը, որ եւ ներքին թէզը կազմած էր Պերլինի Վեհաժողովին հայ պատգամաւորութեան :

Այս յղացումը 1878էն մինչեւ 1888 առաւել կամ նուազ թաքուն էր մնացած գէթ, եւ անորոշ 1888ին, ան՝ հրապարակուեցաւ որոշապէս հակառուս ձեւով մը, եւ տասն անգամ աւելի անընային կաղապարով մը, նազարբէկի ղեկավարութեամբ նոր կազմուած Հնչակեան կու-

սակցութեան ծրագրին մէջ, զոր Հնչակի պատճառներով հրատարակեց 1888ին : Այս ծրագիրը Հնչակեան կուսակցութեան « նպատակ » կը բացատրէ սա բաւերով . « Թուրքահայ ժողովրդի դրութիւնն այսօր Հայութեան ամենահիւանդ կողմն է. եւ ամբողջ Հայութեան պարտականութիւնն է՝ այսօր եւեթ բուժել այդ հիւանդութիւնը եւ առջնապէս Թուրքահայ ժողովրդի ազգային անկախութիւնն ու քաղաքական ազատութիւնը ձեռք բերելուց եւ հաստատելուց յետոյ՝ այդպիսի զօրութեամբ շարունակել ընդհանուր Հայութեան ազատութեան գործը, ազատեղ բռնակալ շինք ուռահային ու պարսկահային, եւ կազմել այդ երեքից մի դաշնակցական ազգային անկախ հանրապետութիւն, որ համայն Հայութեան համար ճամայ կը բայց ղիմելու դէպ ի հեռու որ նպատակը, դէպ ի իտէալական հասարակական կազմակերպութիւնը, դէպ ի սօցիալիստական ախարհը, դէպ ի ուր պիտի դիմէ համայն մարդկութիւնը : »

Կանոնադրի Հնչ. կուսակցութեան զբոյժի ձեւով սպունգը՝ Լոնտոն, 1891:

Նոյն կանոնադրելը կը պարունակէ նաեւ հետեւեալ պարբերութիւնը (էջ 9). « Որ եւ է պատերազմ մղած ժամանակ այս կամ այն պետութեամբ Թուրքիայի դէմ (ս'ով հայերէնի՛ այլանդակութիւն), պէտք է համարիլ յարմար որպէ՛ յեղափոխականների համար իրենց մտակայ նպատակն իրագործելու, միակերպ զօրութեամբ յետ հրելով եւ հալածելով, ինչպէս Թուրք պետութեան, նոյնպէս եւ ամէն օտար տէրութեան, որ դիտաւորութիւն կ'ունենայ հայ ժողովրդին գրաւել իր գիրկը : Դրա համար հարկաւոր է կազմակերպուած պատերազմական ապստամբական ոյժերին իրենց գործողութիւններով ժամանակ՝ պատերազմի սկզբից մինչեւ վերջ՝ տալ մի որոշ ու բացառիկ դիրք իրենց երկու թշնամիներին վերաբերութեամբ, որոնց հանդէպ իրենք յայտնվելով հանդերձ երկրորդ հակառակորդ, այդու ամենայնիւ զիսպարապէս կը ձգտին կորզել Թուրքիայ իդերիշխանութիւնը հայ ժողովրդի վերայից : »(1)

(1) Հնչակեան կանոնադրին երկրորդ և յաւելալ տպագրութեան մէջ, որ երեքս 1891ին՝ Լոնտոն, այս բոլոր վերոյիշեալ թրգանքը ընունած են . բայց սրգե՛ն ուշ էր :

Հոս չեմ ուզեր յամենալ ի վեր հանելու յնորականութիւնը այս ծրագրին . ինչպէս կարելի է երեւակայել իբր հնարաւորութիւն մը՝ տանկական, բուսական եւ պարսկական Հայաստաններուն ազատագրումը եւ աւստրալիական հանրապետութեան մը ձեւով անկախ գոյութիւնը, միայնակ , կղզիացած՝ թշնամի Ռուսերու, Թուրքերու եւ Պարսիկներու մէջ . ինչպէս կարելի էր՝ առանց խնդրուել ընդունել որ խեղճ Հայը, եւ այն ալ զեռ զէնք գործածել չգիտեցող սանկահայը՝ երրորդ պատերազմական կողմ պիտի բռնէր՝ Թուրքիոյ եւ Ռուսիոյ միջեւ պատերազմի մը մէջ , ու պիտի յարձակէր երկուքին ալ վրայ՝ իր անկախութիւնը գտնելու համար : Չեմ յամենար նաև մասնանիչ ընելու անիմաստութիւնը՝ Հայոց իսկականացան ազգայնական դատը ընկերակազմական վարչապետութեան կապիւրու եւ ստով զայն կասկածելի, չփոթ եւ տան անգամ աւելի անլուծելի դարձնելու գաղափարին : Պիտի դիտել տամ միայն որ ծրագիրը որոշապէս հակառուս էր :

1890ին, Վ. Պատրիքոֆ եկա Պոլս եւ սարքեց քանի որ ուրիշ Հնչակեաններու հետ Գում-Գումուի առաջին ցոյցը ձերբակալուեցաւ , յանձնուեցաւ ուսու դեսպանատան , եւ իր վրայէն գտնուեցաւ Հնչակեան ծրագիրը . Պատրիքոֆ ինքն իսկ պատմած է այդ զէպըը իր յիշատակագրին մէջ զոր Շարժումը հրատարակեց 7-8 տարի առաջ . երբ ոռւս դեսպանատունէն տեղեկութիւն աւզեցին Պատրիքոֆէն՝ Հնչակեան ծրագրի առասկան Հայաստանի վերաբերեալ տողերուն մասին, « Ատրիկայ դեռ ապագայի խնդիր է, պատասխանեց Պատրիքոֆ , հիմակուհիմայ , տանկական Հայաստանն է որ կ'ուզենք ազատել . . . » :

Հայ յեղափոխութիւնը կը սկսէր ուրեմն՝ իր առաջին քայլէն իսկ՝ մէկ բոլորեցը ցոյց տալով Թուրքին , միւսը Ռուսին :

Պարզ ողջմտութիւն ունեցող ո եւ է Հայու կը հարցնեմ : Հայկական դատին յաջողումը անկարելի զարձակելու համար կարելի՞ էր յղանակ արարք մը աւելի ազդեցիկ քան այդ ձեւով խմբագրուած ու հրատարակուած ծրագիր մը : Հայ ազգը կը ճանչնար միայն մէկ հարց՝ քաղաքական սահմանի մէջ , — տանկահայոց հար-

ցը , Սան-Սթէֆանօի ու Պերլինի դաշնագրերով նուիրագործուած ինչնչու բարդել անոր վրայ ուսասնայական եւ պարսկահայկական հարցեր, եւ ինչո՞ւ ստեղծել ընդհանուր հայկական պետութեան մը — եւ այն ալ հանրապետական ձեւով — վերականգման ցնորքը , որուն ոչ թէ միայն Ռուսիա, այլ ամբողջ Եւրոպա, երբեք համախոհ պիտի չըլլար : Ինչ իրաւունքով գործիչներու խմբակ մը այս ձեւը կուտար հայկական հարցին Պարսկահայ եւ ուսասանյ Պարսկութիւնները այդպիսի «մասնա» մը սուսած էին Պ. Նազարբէկ եւ ընկերութեան , Պատասխանատուութեան զգացումէ ո՞րքան զուրկ եղած ըլլալուն այդ պարտնները , իրենց զարդացականի այդ յղացումը իբր հայ ժողովրդին քաղաքական իւտէլաը աշխարհի ներկայացնել յանգրնելու համար . ու իրականութեան տարրական զգացումէն ո՞րքան զուրկ ըլլալու էին , չըմբռնելու համար որ՝ նոյն իսկ ենթադրելով որ պարսկահայաստանի եւ ուսասանյաստանի կցումը թերքական ազատագրուած Հայաստանին իբր եւաւոր օպագայի մը մէջ կարելիութիւն մը նախարար ըլլար նկատու , այդ կարելիութեան հիմունքն իսկ խախտել էր՝ առաջին օրէն յատարարելը թէ տանկական Հայաստանի ազատագրումէն անմիջապէս յետոյ ուսասական ու պարսկական Հայաստանը պիտի ապստամբէին ուսու ու պարսիկ բռնակալ լուծէն ազատելու համար , եւ թէ նոյն իսկ այն պարագային մէջ՝ ուր այս կամ այն պետութիւնը (այսինքն Ռուսը կամ Պարսիկը) պատերազմ հրատարակէր Թուրքիոյ դէմ , Հայը երկուքին դէմ միասնամայն իր պատերազմական երրորդ կողմ պիտի կանգնէր : Ատրիկա ուրիշ բանի չէր կրնար ծառայել բայց եթէ պարսկահայոց կացութիւնը վտանգուել ինչպէս որ վտանգուեցաւ մը պատճառով , եւ մասնաւոր՝ Ռուսը բացարձակ թշնամի դարձնելով Հայոց՝ թրքահայ դատին յաջողուող վերջնապէս անկարելի դարձնել :

Նազարբէկի հոգեբանութիւնը բացատրելի է, այդ պարտնը երբեք չէ ունեցած սէր իր ազգին համար . ազգասիրութիւնը հնօրեայ մտածանախաղաչարուած մին էր իր ի քնէ իմաստակ ուղեղին համար . ինք « գրքական » յեղափոխականի, թէ օրինական գործիչի ծանօթ տիպարն

էր, զորիկ իրականութեանց զգացումէն՝ առանց որուն ոչ մէկ դատ չի կրնար յաջողիլ այս աշխարհիս վրայ . իր նպատակը վսեմ ժեսութիւնով ստեղծել էր այս կամ այն օտարազգի յեզափոխականին առջեւ՝ քան իրական օգուտ բերել իր զօրազդ ցեղին: Աւելի յանցաւոր է ըստ իս՝ հայ հասարակութիւնը, որ չէ փութացած այդ ծրագիրը մերժել՝ իբր անհարազատ արտայայտութիւն հայ ընդհանրութեան ձգտումներուն եւ քաղաքական ուղեգծին . ընդհակառակն Հայոց յեզափոխական տարրը այդ ծրագիրը ընդգրկած է, եւ որովհետեւ ինքն է եղած 1888էն մինչեւ 1897՝ Հայութեան ամենին շարժումն ու ձեռնարկէց մասը՝ աշխարհիս առջեւ ցոյց տուած է ամբողջ հայ ազգը իբր համերաշխ այդ ծրագրին:

Ատիկա ունեցաւ այն միակ արդիւնքը որ անխուսափելի էր . որու կտաւարութիւնը՝ 1890-91էն սկսեալ՝ որոշապէս հակառակորդ դարձաւ տանկա՛յն դատին: Մինչեւ 1890, որու կտաւարութիւնը, եթէ Տոնտուքօֆ-Քորսաքօֆի օրով՝ իր նպատակ Հայոց նկատմամբ թթու վարուձքներ ունեցած էր՝ (անոնք ալ ոչ տեւական, քանի որ Տոնտուքօֆ-Քորսաքօֆին յաւըրած էր հայաստանը Շէրէմէթիէվ պէն), թրք-քահայոց դատին նկատմամբ միշտ անպայանած էր համակրական դիրք եւ անոնց հակաթուրք պայքարին խրախուսիչ ու աջակից ընթացք:

«(Պատերազմից յետոյ . . .) Կովկասում, գլխաւորապէս Թիֆլիզում, կը գրէ Ակնունի՝ դեռ բուն կերպով շարունակուած էր այն արպակազանդը, որ պատերազմի օրերից արդէն մուռում էր յօգուտ Թիւրքաց Հայերի ազատութեան: Կովկասի Հայոց մամուլը, Թէեւ հնթակալ ռուսաց գրքքննութեան, քարծրագոյ բողոքներ էր արձակում Թիւրքաց բունութիւններին դէմ: Ակնն կողմ ազատ հանգստակութիւններն էին կատարուած յօգուտ Թիւրքահայ սովետներէ, Թիւրքահայ պանդուխտներէ, Թիւրքիայում գոյութիւն ունեցող հայ կական ընկերութիւններէ: Բունն գործունէութեան շրջան էր այդ: Արարատեան նահանգներից կամաւորներ, պրօպագանտիստներ քաջախիորդներ էին անցնում սահմանը եւ դէպ ի ստրկութեան ձորերը տանում՝ ապստամբութեան հրաւերներ: Բաֆֆին իր հմայիչ վէպերին մէջ այդ ապստամբութեան ցոյց

գիրն էր տալիս . Արծրունին կրակոտ յօրուածներով հայկական ինքնավարութեան այնքան գրաւիչ գաղափարն էր ժողովրդականացնում, իսկ Բաֆայի Պատկանեան ռուգմիկի սրտում մարտի մոխրածածկ կրակն էր բորբոքում . . . Նոյն իսկ Թիւրքահայ գրողները՝ Մերէնց իր վէպերով եւ Փորթուգալեան իր յօրուածներով՝ Կովկաս էին ապաստանում ընդհանուր պրօպագանտը յառաջ մղելու համար: Մերձեցման խորհրդաւոր շրջան էր: Եւ այդ մերձեցման մէջ կուռ կոփուում էր ապագայ կազմի գաղափարն ու ծրագիրը: Կտաւարութիւնը այդ շատ չափ գիտէ: Լաւ գիտէր, որովհետեւ ռուսաց հիպատոսները այդ միջոցներին Թիւրքիայ Հայաստանի մէջ հայ տարրին ամենաշերտ պայտասներն էին, շատ չէլքսերում եղն իսկ զրգոյներ: ՄԱՍՆԱԿԱՍԿԱՆԻ ԵՆՈՒՄՆԵՐՆ Ե ՆՊԱՏԱՐԱԿՈՒՐԻՆԵՐԵՐ ԹԻՒՐՔԻԱ ԷՒ ՌԱԿԱՎԱՆԵՐՆ ԵՆՆ ԶՊԱՐԿԱՆ ԵՆՆ ԴԻՎԱՍՏԱՆԵՐԻ ՄԻՂՈՂՈՎ, ԻՅԻՅԷՆ Ե ԱՄՆԷՆ ԱՆԱԿՍ ՕԳՆՈՒՄԻՆ . . . : Բորբոքման շրջանը երկար չտեւեց . 80ական Թուականների կէսին սկսեց «քաղաքական գործադուլ», — տիրեց լուռութիւն Կովկասում, լուռութիւն Կ. Պոլիս, լուռութիւն Եւրոպա: . . . Բայց այն՝ 90ական Թուականները՝ յուզիչ լուրերով: 1890ի յունիսի 8ին՝ «Ձայնը հնչեց Երզրուսի լեւներէն» եւ Կարինի յայտնի ընդհարումը նորից լարեց Կովկասեան Հայերի «ննջած» ուշադրութիւնը . . . : Դարձեալ շարժում եւ յազմունք, դարձեալ երիտասարդութիւն մի հոսանք դէպ ի Թիւրքաց Հայաստան, եւ այս անգամ աւելի ուժգին, աւելի կազմակերպուած ձեւով: Եարժումը ընդհանրացաւ: Եւ մուտք գործեց գիւղերն անգամ, երեւան կեան կուռղ իմբերը եւ դրա հետ միասին պահանջ՝ կազմակերպելու բաժան բաժան ոյժերը: 1890 Թ՛ի ամառն էր, երբ հիմնադրեց յեզափոխական մի նոր կազմակերպութիւն, «Դայնակցութիւնը» . . . : Գործին յարեցին հայ հասարակութեան ակաճաւոր ներկայացուցիչներ, ինչպէս եւ երիտասարդութեան լաւագոյն ուժերը: Նոյն այդ ժամանակն էր, որ Կարսի մօտ Թիւրքաց Հայաստանի սահմանների վրայ, հանդէս եկաւ ապստամբական մի խումբ, երիտասարդ Կովկանեանի ղեկավարութեամբ: Ռեւոլուցիոնը այնքան զօրեղ էր որ շատերը շտապեցին միանալ այդ խմբին, վճռած ներս խուժել Կարսի քաղաքը: Կարճացնել ապստամբու-

Թեան դրօշը : Մակայն ոգևորորիներ շուտով շատեց : (Տուս) կառավարորիներ որ քաջ գիտեր անցած դարձանք և յորորովին նաչա այքով էր նայում, ՅԱՆԿԱՐՄ ՓՈՒՆԵՑ ԻՐ «ՏԵՄԱԿԷՏ»Ը : Պետերպորցից ոչարկուսէ նրանա ի նամեմա՝ ոստիկանորիներ ցոյց տուց իր «ասա ներք» : Մի քանի անձեր, որքեք նայկական շարժման գլխա- տար զ'կազմերեն էին համարում, նրանանց բա- տապան ձեռք վերցնել այդ գարժից, « երէ յնն ուղամ ամենեաներ պատասխանատուութեան են- րարիս » : Խիստ կարգայորիներն էլյան ղէպի Հայաստան փոխարուց ղէնքիսի և մարդկանց դէմ տեղի ունեց և մի քանի խուզորիներն էր մծեր սակարիներն : Ի յրամն այս յարիս, կրակուներսի խուզոր, որ սանմանի վրայ մի բնդ- հարումից յետոյ մերքակարած և յանտարկուս էր, ենրարիսց անտուփր խուտորիներին և ինչ- պէս յայտնի է, վերամն էլ տածանակիր այխա- տանքների « յորիակ սայոց » :

Ակնուհե այս բուրբ կը պատմէ առանց այդ « յանկարծական փոփոխութեան » պատ- ճարը գիտուելու ո եւ է մտահոգութեան Պատ- ճարը ուրիշ չի կրնար ըլլալ բայց եթէ Հնչուկ- հան ծրագրոր, 1890ի Պոլսոյ ցոյցով արդէն գործակրութեան ճամբու մէջ մտած, եւ որ « ուստական Հայաստանը Ռուսի բանակալ լծից ազատելը » իր հիմնական (թէպէտ նեռուոր) նպատակներէն մին էր համարէր : Ակնուհին ինքն այ եթէ ըլլար ոուս կառավարութեան վարիչ, պիտի ետ կենար օգնելէ շարժման մը որուն յաջողումը մեկնակէտը պիտի ըլլար Ռու- սիոյ դէմ հակական ասպատաճութիւն մը :

Հակառակ ատոր, ոուս կառավարութիւնը նորէն « բացարձակ » եւ վերջնական ընդգիմու- թեան դերք մը չէ բանած այդ պահուն թրքա- հայոց շարժման հանդէպ. անա ուշագրուս գէպք մը զոր կը պատմէ Ակնուհին եւ որ կ'ապացու- ցանէ այս իրողութիւնը :

« Խստութիւնները սկսեցին, ճշմարիտ է, բայց որոշ վերապատմութեան : Եւ այդ պատճա- ուով կառավարութեան բոլոր կարգադրու- թիւնները Հայոց շարժման դէմ՝ աշխատու էին պահել գաղտնի, ծածկուած հասարա- կութիւնից, վարագուրած : Բնորոշ փաստ : Հանրաճանօտ մի հիպ, Թիֆլիսաբանակ, 1891ին կանչուով է Թիֆլիսի նախանգապետի մօտ,

որ յալտնում է նրան, Թէ կառավարորիներ այժմ չէ կարող հաչա այքով. նայիչ նայկական շարժման, եւ այդ պատճառով պետք է հեռու մնալ ո եւ է պրոպագանտայից : Հայ գործիչը պատասխանում է. « Կովկասեան Հայերը պա- տերազմից յետոյ մինչեւ այժմ էլ նոյն հիմնդ- ման մէջ են, որ կառավարութիւնը դէմ չէ Թրքաց Հայերի շարժման, եւ այդ պատճա- ուով ամէն ոք ձգտում է ըստ իր կարողու- Թեան օգնել տանջող եղբայրներին : Սակայն այժմ եթէ որ եւ է պատճառով կառավարու- թիւնը փոխել է իր հայեցակէտը, իմ կարծի- քով, լաւ կը լինէր պաշտօնապէս այդ մասին յայտարարել, որպէս զի Թէ Հայերը զգոյշ լի- նին եւ Թէ ծանր Թիւրքմարտիւններին ա- ռաջն աւնտի : » Նախանգապետը, համակրե- լով առաջարկին, յայտնում է որ ինքը՝ ան- կարող ո եւ է քայլ առնելու, կը զեկուցանէ կառավարչապետին, ինչիւրով նրա կարծի- քը : Մի քանի օրից յետոյ բարեմիտ նախն- գապետը տեղեկացնում է հետեւեալը. « Ես յայտնեցի ձեր առաջարկը կառավարչապետին, սակայն նորին պայճառափայլութիւնը նկա- տեց. իր պայճատեանկա յայտարարութիւն չէ կարող լինել, այն պարզ պատճառով որ կա- ուավարութեան քաղաքականորիներ ղեպ ի Հայոց նաղր կարող է նորից փոխել : »

Կառավարչապետը չէ յայտնած (զէթ այս յիշուած խօսքերուն մէջ) ինչ էր պատճառը կառավարութեան ընթացքին փոփոխման. Թե- բեւս ինքն իսկ որոշ չէր գիտեր, բայց Փէթերս- պուրկի մէջ՝ շատ լաւ գիտէին անշուշտ : Կա- ուավարչապետին վերջին խօսքը նշանակալից է « կառավարութեան քաղաքականութիւնը կա- ռող է փոխել » . Շէրէմէթիէվ, հայասէր, մարգալտը Ռուս, չէր կրնար ըմբռնել որ ոուս կառավարութիւնը մշտապէս հակառակ մնար Թրքոսայ հարցին՝ զոր ինքն իսկ ոուս կառա- վարութիւնը հիմնած էր. եւ ինչ որ կապացու- ցանէ թէ Փէթերսպուրկի կառավարութիւնը իր այդ հակահայ ուղղութեան մէջ յաներժանալու ոյ ոչ եւ անխախտ դիտաւորութիւն չունէր, այն է որ՝ հակառակ Փոպատնոսցեֆեան հայաստեաց կուսակցութեան ջանքերուն, ոուս կառավա- րութիւնը՝ աղաատմիտ Ռուսերու օտարակի մը անհատով՝ այդ նոյն Շէրէմէթիէվին որով՝ իշխան Ուխտումբին եւ Մասարօքը դրկեց 1896ին

Կովկաս, քննութիւն մը կատարելու Հայոց հասարակութեան կամ հակառուսութեան մասին. Ուխտամբիի եւ Մասալոֆի ներկայացուցած տեղեկագիրը նպաստաւոր էր Հայոց . բայց Փուստանոսցէֆ ու Կորեմբին յաջողեցան համոզել Ձաբը որ իրենք թէքը աւելի ճիշդ էր քան Ուխտամբիի ու Մասալոֆիինը, ու հայատեացները իրենց փաստերը գտած էին անշուշտ արտասահմանեան հայ գործիչներու ոռուստեաց ու անդ՝ լիամոլ բացորոշ վարմունքին մէջ, որ աւելի պայծառ ու զօրեղ կրցած է երեսալ իբր փաստ՝ քան ինչ որ Ուխտամբիի եւ Մասալոֆի կրցած էին կովկասեան քննութեան մէջ քաղել : Այդ « Նոր » քաղաքականութիւնը անշուշտ կարող էր փոխուիլ, եթէ Հալք իսկուհի ջնջած ըլլային Նազարեղիեան ծրարքի հակառուս յօդուածը . բայց ընդհակառակն, Հնչակեան կուսակցութիւնը, որ այդ պահուն ամենէն գործօն եւ չարժան մարմինն էր հայ յեղափոխական գործունէութեան, հետզհետէ աւելի կը խորատուգուէր իր հակառուս ուղիին մէջ, զրկելով թրքահայ զատր ոռուսական օգնութիւնն, որ զեռքին առաջ՝ զբակաբօրէն կ'ընծայուէր անոր : Ռուս կառավարութիւնը հետզհետէ ուղղուեցաւ զէպ ի հակառուսութիւն թրքահայոց զատին հանդէպ . քիչ յետոյ բոլորովին փոխելով իր քաղաքականութիւնը, Թուրքին պաշտպան ձեւանալով՝ Թուրքիոյ մէջ դերակցելու սազեցութիւն ունենալու անգլիական սիստեմն ընդգրկեց, եւ յաջողեցաւ : 1890էն յետոյ է, կը գրէ Պէրաբ, որ քրթ.ռռուս համաձայնութեան հետեւանելով, անգլիական ազդեցութիւնը տկարացած էր Պոստոյ մէջ : »

Դիտելի է նաեւ, որ Հայք ամենէն աւելի ուժգնորէն Անգլիոյ յարեցան զէպ ի 1897, այսինքն այն չրջանին երբ անգլիական ազդեցութիւնը տկարացած էր Պոլսոյ, եւ ոռուսականն ու գերմանականը՝ ամենազօրեղ :

Ակնունի չափազանցեալ եւ գրեթէ յիմարական կը գտնէ այն կասկածանքն ու վախը զոր Ռուսը ունեցած է Անգլիացիին համար . « ամենախելացի ոռուս մարդն էլ իր արամբանութիւնը կորսնում է, հէնց որ խօսք է բացուում անգլիական քաղաքականութեան մասին... Գուցէ կ'ին Ռուսաստանը այնքան չէր վախենում մօնղոլական արշաւանքից, որքան սոցիալ-

նակակից ոռուս դիւանագիտութիւնը՝ անգլիական քաղաքականութիւնից : . . . Ահա թէ ինչու « անգլիական » անուան յանկարծական կապը Կովկասի Հայերի հետ, այն էլ այն ժամանակ, երբ Թիւրքաց Հայերի քաղաքական գոյութեան խնդիրը օրուայ առաջնակարգ խնդիր էր քաղաքական աշխարհում, զոչ պատճառեց Ռուսոց պոլիտիկաներին : . . . Արդ, ոչինչ աւելի հակահալի է քան այդ կասկածանքն ու սարսափը զոր Ռուսը կը զգար Անգլիացիէն . ամէն տեղ ուր Ռուսը ուզած է յառաջանալ, իր զէմը գտած է՝ արգելիլ ժեմթով մը ցցուած՝ Անգլիացին . 1878ին, Հայաստանի ինչպէս Պալքանիկում մէջ, Անգլիացին էր որ զէպ ի Պոլսոյ ճամբան փակեց Ռուսին առջեւ, ու վերջերս՝ նորէն Անգլիացին էր որ ձափոնի միջոցով՝ յախախտեց ոռուսական տիրապետութիւնը Մայրաքոյն Արեւելքի մէջ : Շատ բնական է որ Ռուսը վառ արամազրուէր զէպ ի հայ ժողովուրդը՝ տեսնելով զայն գործիք դարձած իր ամենէն սիստեմ թշնամիին : Հայկական տազանապին ամենատար օրերուն՝ ոռուսական դիւանագիտութեան հակահայ ընթացքին գլխաւոր բացատրիչ պատճառը Հայոց անգլիամոլութիւնն է : Ակնունի ինքն իսկ իր գրքին մէջ (էջ 42—43) կ'ապացուցանէ այդ իրողութիւնը .

« Պետերպուրգեան շրջաններում եւ Կովկասեան կառավարչապետի ապարանքում ատմաբնէր էին կրճտացուում (տեսնելով Հայոց հիամակրութիւնը դէպ ի Անգլիա) . վիճակը ընկաւ Հայոց դպրոցների վրայ, եւ նրանք պետք է չբանային : « Մենք կը փակե՞ք ձեր դպրոցները, սաաց ենքքին գործերի միևնուրը Հայոց կարողիկոսի ենքպացուցիկն Պետերպուրգում (1897իև) իյրեն պատիժ այն համակրութեան որով համակրած էին Հայերը դէպ ի Անգլիան : »

Ու Կովկասի հայ դպրոցները փակելէն շատ աւելին ըրին Ռուսները՝ Հայոց անգլիասիրութիւնը պատժելու համար :

Երբ հայկական տազնապը պայթեցաւ՝ Սասունի արևունհեղութեամբ, ոռուս կառավարութիւնը նախ տարտամ ընթացք մը բռնեց, որ յետոյ որոշապէս հակառուսութեան փոխուեցաւ :

Այս մասին ա՛նա թէ ինչ կը գրէ Մար Բոլ կա-  
նոնիկոսը , անդիպացի մեծանուն ազատական  
հայասէրը , իր « Ռուսթանը եւ Մեծ Գևուու-  
թիւնները » գրքին մէջ .

« Այս ամբողջ ոճիրը Մասունի 1894ի  
ջարդէն յետոյ բացուած ըննութեան միջոցին  
Հայաստանի մէջ կատարուած վայրագութիւն-  
ները կատարուեցաւ՝ ոչ առանց հանդիսաւոր  
ազդարարութեան մը Ռուսիոյ կողմէն , ինչ-  
պէս ցոյց կուտայ Սէն-Փէթերսպուրկի անգ-  
լիական դեսպանին մէջ հեռագրին հետեւեալ  
հատուածը .

« Նորին վսեմութիւնը (իշխան Լօպանօֆ)  
պատահանանց թէ երբեք մեծ յոյս չէր ունե-  
ցած թրքական յանձնախմբէն սպասուելիք  
գոհացուցիչ արդիւնքի մը , եւ թէ կը տարա-  
կուսէր որ դատի կանչէին Սասունի ջարդը  
կատարողները : Իր կարծիքով , սակայն , ա-  
մենէն կարեւոր հարցը՝ գիտնալն էր թէ ի՞նչ  
պիտի ընէին (պետութիւնները երբ յանձնա-  
խումբն իր աշխատութիւններն աւարտէր :  
Անկեղծօրէն կը յուսար որ գործնական առա-  
ջարկութիւններ պիտի ներկայացուէին (Անգ-  
լիոյ կողմէն) Ռուսիոյ : »

« Ասիկա ուղղակի հրաւեր մըն էր անգ-  
լիական կառավարութեան՝ Հայաստանի խնդ-  
րոյն մասին Ռուսիոյ հետ բանակցութեան  
մտնելու : Ի՞նչ եղաւ (Անգլիոյ) , պատասխանը :  
Լուռութիւն մը որ համարօժէ էր մերօման :  
Ասիկա միտէ՛ Ռուսիոյ կասկածներն արթըն-  
ցնող ընթացք մը չէր : Բայց Լօպանօֆ իշխանը  
նոր փորձ մը ըրաւ Անգլիոյ հետ համաձայ-  
նութեան մտնելու :

« Ռուսիա լքօրէն վրոված էր այդ պա-  
հուն՝ Յիսաստանի յանկարծական վարկաբե-  
կումէն , ինչպէս եւ ձափոնի առաջնակարգ  
պետութեանց կարգին մէջ յեղակարծ երե-  
ւումէն : Ոչ Աւստրիոյ , ոչ Գերմանիոյ , ոչ իսկ  
Ֆրանսայի է որ դիմեց Ռուսիա՝ հրակիրելու  
իրեն հետ գործակցիլ Մարթագոյն Արեւելքի  
մէջ , Անգլիոյ ուղղեց իր հրաւերը , անոր հետ  
Հայաստանի խաղաղացման աջակցելու ներք-  
նիմաց խոստումով : Գործեալ Ռուսիոյ առա-  
ջարկութիւնը մերժուեցաւ , եւ արդիւնքը այն  
եղաւ որ , նայա Ֆրանսան եւ Գերմանիան հրա-  
կիրուեցան ըռնելու այն տեղը որ Անգլիան  
մերժած էր , յետոյ Հայաստան աւերուեցաւ  
ու քայքայուեցաւ , վերջապէս՝ ձափոնին բեռ-

ցուցին պայմաններ շատ աւելի ծանր՝ քան  
ինչ որ պիտի ըլլային եթէ մենք ընդունանք  
ըլլայինք միասին գործելու հրաւերը զոր Ռու-  
սիա մեզի ուղղած էր :

« Ասիկա սկզբնաւորութիւնը եղաւ Անգ-  
լիոյ կողմացման : Յետոյ եկաւ բարենորոգ-  
մանց վիժած ծրագիրը , որուն հանդէպ Սուլ-  
թանը վարուեցաւ այնպիսի քամահրանքով ,  
որ՝ երեք շաբաթ մինչեւ անգամ չհասցեալ  
ըսել թէ կ'ընդունի՝ զայն թէ ոչ , ոչ իսկ թէ  
կարդացած էր զայն : Ինչո՞ւ հանդուրձեցին  
այդ լիր ընթացքը , եւ ի՞նչ էր այդ բարհնո-  
րոգմանց ծրագիրը : Այդ ծրագիրը եւ ոչ իսկ  
արժէքն ունէր այն թղթին որուն վրայ գրը-  
ուած էր , ինչ որ այդ միջոցին սպացուցած  
եմ :

» Բարենորոգմանց ծրագիրը , կը յայտա-  
բարէր իտալական դեսպանը իր կառավա-  
րութեան ուղղած հեռագրի մը մէջ , — որ  
մերժեց ո եւ կ'պա ունեցալ ճանձնախմբին  
ու բարենորոգմանց ծրագրին հետ , — անօ-  
գուտ պիտի ըլլար » , եւ այդ կարծիքն ար-  
դարացնելու համար պատուական փաստեր  
կուտար : Իշխան Լօպանօֆը զայն շատ հիշու-  
կերպով անուանեց « անգործադրելի » :

« Բայց եթէ իր առաջին ձեւին մէջ պար-  
զապէս անօգուտ էր ան , յետոյ ծիծաղելի ալ  
զարձա՛ւ՝ երբ մէկըի ձգուեցաւ միակ ընդու-  
նելի պայմանը որ կար անոր մէջ , — այսինքն  
թէ բարձրագոյն ճանձնակատար մը (Haut  
Commissaire) պիտի անուանուէր կանխաւ ո-  
րոշուած ժամանակամիջոցի մը համար եւ թէ  
անոր անուանումը պիտի ըլլար Գետութեանց  
հաւանութեամբ : Այս պայմանը արդէն քիչ  
արդիւնք պիտի ունենար՝ որքան տանն  
ընդունէին որ այդ բարձր ճանձնակատարը  
կրնար մահմտական մը ըլլալ եւ Սուլթանին  
սովորական հպատակներէն մին : « եւ այս  
պայմանը մէկըի ձգուեցաւ , կ'ըսէ դեսպանը ,  
պահպանելու համար համաձայնութիւնը (?)  
Ֆրանսայի եւ Ռուսիոյ հետ , որ արդէն ծրա-  
գիրը անօգուտ կը նկատէին : »

Գրքին մէջ ուրիշ մասին մէջ , Մաք Բոլ  
կը շարունակէ լուսարանի Հայոց հարցին այդ  
ամենաշունչեան փուլին ներքին պատմութիւնը  
Վերսալին յիշելէ յետոյ թէ ինչպէս Լօրա Բօզ-  
պէրի կառավարութիւնը մերժեց պատասխա-  
նել Ռուսիոյ երկու անգամ համաձայնութեան

պոլու մտքով ուղղած հրաւերներուն, Մաք  
Կոլ կը գրէ .

Մեր կառավարութեան այս լուռութիւննե-  
րը՝ Հայաստանի մասին իր ունեցած դիտաւո-  
րութեանց նկատմամբ, վրդուցեցին իշխան  
Լօպանօֆը, եւ բարենորոգմանց ծրագիրը իր  
վախերը հաստատեց : Ան շատ անկեղծօրէն  
ըսաւ թէ զայն անգործադրելի կը նկատէր .  
եւ հասաւ սա եզրակացութեան՝ զոր յայտնեց  
ամենայն անվերապահութեամբ՝ թէ Լորտ  
Բօզպէրիի իրական նպատակը Ռուսիոյ սահ-  
մանագլխին վրայ նոր Պուլկարիա մը ստեղ-  
ծել էր, որ ապագային պիտի կարենար հայ-  
կական անկախ Թագաւորութիւն մը դառ-  
նալ ռուսական նշտաստան ալ իր մէջ քաշե-  
լով : Իր մտքով՝ ատիկա օտարիկ շարունա-  
կութիւն մին էր Պերլինի դաշնագրին եւ Թրքո-  
անգլիական պայմանագրութեան հակառուս  
քաղաքականութեան : »

Այս բոլորէն կ' հետեւի թէ 1. Սատուհի  
ջարդէն անմիջապէս յետոյ, եբր հայկական  
տագնապն սկսաւ, յետ կառավարութիւնը ու-  
րուպան հակառակ չէր Հայոց հարցին լուծում  
մը տալու. բայց կր սպասէր որ Անգլիոյ կողմէ  
գործնական առաջարկութիւն մը ներկայացուէր .  
2. Թէ Անգլիոյ՝ այս սկզբնական շրջանին մէջ՝  
Ռուսիոյ հրաւերէրն հանդէպ պահած լուռութիւնը  
կասկած արթնցուց ռուս կառավարութեան  
մտքին մէջ եւ իրեն ռուս մտածել տուաւ. թէ Անգ-  
լիոյ ներքին դիտաւորութիւնը՝ հայկական հարցը  
լուծելով Ռուսիոյ առջեւ Փոքր Ասիոյ մէջ պատ-  
ուարը վերջնականապէս հաստատել էր : Կարելի  
է աւելցնել թէ հայ քոմիտէներուն ընթացքը  
կ'մարտցնէր ռուս կառավարութիւնը իր այդ  
կասկածին մէջ, ու, եկաւ պահ մը ուր այդ  
կառավարութիւնը որոշապէս հակառակ դիրք  
բռնեց Հայոց հարցին նկատմամբ :

Ռուս դիւանագլխութեան կասկածը անհիմ  
չէր : Հնչական կուսակցութիւնը իր ծրագրին  
մէջ յայտարարած էր՝ ինչպէս յիշեցի՝ թէ իր  
նպատակն էր թրջական Հայաստանն աղատելէ  
յետոյ ռուսական եւ պարսկական Հայաստանն  
ալ ազատել ու միացած պնկախ հանրապետու-  
թիւն մը կազմել : Անգլիայի հայասերական  
չարժման խորը ինքնավար Հայաստանի մը ստեղ-  
մը կազմելով Ռուսիոյ առջեւ պատուար մը  
կանգնելու գազափարը կար : Ինչքան ալ գա-

ղանակն եղած ըլլայ Ռուսիոյ ընթացքը՝ ջար-  
դերու միջոցին՝ երբ ամբողջ ժողովուրդի մը  
բզկտումն մեղակցեցաւ իր բռնած դերքով,  
դիւանագլխորդն ճիշդ էր իր հայերը՝ այդ առա-  
ջին շրջանին՝ կր Անգլիա կուզէր լուծել հայ-  
կական խնդիրը՝ ներքնապէս հակառուս ձգտու-  
մով : Ո եւ է եւրոպական պետութիւն միեւնոյն  
կերպով պիտի վարուէր՝ նմանօրինակ պարա-  
գաներու մէջ : Փրանսա վերջերս որոշապէս յայ-  
տարարեց թէ ոչ մէկ պետութեան (մանաւանդ  
Գերմանիոյ) թոյլ չի կրնար աւլ որ Ալժերիոյ  
սահմանակից Մարօքի մէջ հաստատուի : Ռու-  
սիա չի կրնար յօժարակամ ընդունիլ որ իր  
ճամբուն վրայ ինքնագլուխ (եւ հակառուս)  
Հայաստան մը գտնուի, որ դէպ ի Միջերկրա-  
կան եւ դէպ ի Պոլսի իր յատկաբաղացութեան  
արգելք ըլլայ եւ կողկասի Հայոց համար ալ  
մշտական խռովութեան եւ անհաւատարմու-  
թեան դրդիչ մը, — ինչպէս որ Անգլիա երբեք  
չէ թոյլ տուած եւ թոյլ պիտի չտայ երբեք որ  
Իրլանտա նոյն իսկ ինքնավարութիւն ունենայ  
(գիտնալով որ ինքնավար Իրլանտա մը Անգլիոյ  
կողմ ի վեր ցցուած դանակ մը կրնայ ըլլալ) :  
Ինչ որ Իրլանտացիք կրնան յուսալ Անգլիայէն,  
— եւ այժմ արդէն սկսած են աւելի գործնա-  
կան ըլլալ, — իրենց բացարձակ հաւատարու-  
թիւնն է անգլիական օրէնքին առջեւ եւ իրենց  
ցեղային ինքնութեան պահպանումն ու զարգա-  
ցումն է՝ առանց քաղաքական ինքնավարու-  
թեան : Ինչ որ Հայերը կրնային յուսալ Ռուս-  
ներէն, թրջական Հայաստանի մէջ հաստատումն  
էր այն խաղաղութեան, սպանկութեան, նիւ-  
թական ու բարոյական բարգաւաճման, ցեղա-  
յին զօրացման պայմաններուն որ տիրած էին  
ռուսական Հայաստանի մէջ մինչեւ Ալեքսանդր  
Բ-ի մահը եւ որոնք՝ թէպէտ մասամբ չարափոխ-  
ուած՝ ապահովապէս պիտի վերահաստատուէին  
Զարեհով Ռուսիոյ սահմանակից քրիստոնէ Հա-  
յաստանի մեջ Ռուսիայէն անկախ՝ եւրոպայի  
պատկառնութեամբ պահպանուած ինքնավարու-  
թիւն մը ձեռք ձգել : Հայերը դիմած եղան բա-  
ցարձակ անկարելիութեան մը, անլուծելի հարցի  
մը, որ միշտ անլուծելի պիտի մնայ՝ ցորգան  
իրենց « ՔԱՂԱՔԱՍԱՆ ԻՏԻԱՒԼ » այդ շրջանա-  
կին մեջ գետեղեն եւ այդ ձեռով ուղեւ լուծել :

Հայերը պէտք էր վստային նախ՝ ազատիլ  
A.R.A.R. @

Յրքական բեժմի գծոքքն . ստանալ՝ չնորհիւ Ռուսին՝ ապահովութիւն եւ հանգստութիւն , մարդավարի կեանք , պահպանել ազգին նիւթական գոյութիւնը , զորանալ , բարգաւաճիլ , եւ սպասել լուսազոյն օրերու՝ դիմելու համար դէպ ի ազգային աւելի բարձր իտակի մը իրագործումը : Հայերը պէտք էր էն առաջ Ռուսին դիմէին , անոր համակրութիւնը , վստահութիւնը վաստկէին , ապացուցանէին անկեղծօրէն թէ իրենք ընտ միտք չունին Յրքական Հայաստանի մէջ թագաւորութիւն հիմնել , ոչ ալ Ռուսիոյ առջեւ խոչնդոտ ձեւանալ , թէ ընդհակառակն կըրնէ միայն կարող եւ ըլլալ ընդմիջանքըրը ռուսական յառաջխաղացութեան դեպ ի Միջերկրական : Գետք որ որ Հայերը այսպիսի թաքթիքով մը մղէին Ռուսը՝ չարժեւու , « բոժոժը » կախելու , (որովհետեւ Ռուսը միայն Հայաստանի մէջ կրնայ կախել այդ անհրաժեշտ բաժոժը , զոր ոչ մէկ ուրիշ երոպական պետութիւն զարե չկախելու կախելիք ալ չունի) : Երբ Ռուսը , Հայոց մասին կասկած չունենալով , որոչէր առնել վճռական քայլը , թուրքին աչքին չողայնէր իր սուրը (միակ իեղուն որ հասկանալի է թուրքին) այն ատեն մեր հարցը համաստ բայց գործնական լուծում ստացած կ'ըլլար , եւ հայ ժողովուրդը չէր կրեր այն աճառը կորուսաները զոր կրնայ :

Սասունի 1894ի ջարդէն անմիջապէս յետոյ , երբ դեռ ռուս կառավարութեան դերքը հանդէպ Յրքահայոց հարցին անորոշ էր , Հայք կարող էին առնել այդ քայլը , մանաւանդ որ կողմասի գլուխը այդ միջոցին կը գտնուէր Եւրոպէի մէջի պէս հայասէր ռուս մը , որ կրնար կատարել միջնորդի դերը զոր 1878ին կատարեց՝ Արժրուսիի ուշիմ դիմումին նետեւանքով՝ Մեծ Իշխան Միխայէլ Նիքոլայէվիչը : Հայք կարող էին վարուիլ այնպիսի ճարպկութեամբ որ Ռուսօքը ինքն իսկ Հայոց գառին պաշտպան գտնուի . եւ Ռուսիան վերստանար այն հոգին ու հայեցակէտը որով նկատած էր Հայութիւնը՝ Ալեքսանդր Բի օրով :

Այն պահուն երբ Գալուբը իր ծրագիրը յղացաւ , Ֆրանսոս եւ Անգլիա աւելի թշնամի էին քան համակիր՝ Իտալիոյ մը ստեղծման զազափարկն . Գալուբի ճիւղ կայացաւ ճիշտ այդ հակառակութիւնները բարեկամութեանց փոխելու

մէջ , որպէս զի Իտալացիք իրենց դէմ ունենան իբր միակ թշնամի՝ Աւստրիացին , եւ իրենց հետ աջակից՝ Անգլիան եւ Գաղղիան , Գալուբը յաջողեցաւ , եւ Իտալիան կրցաւ կազմուիլ :

Հայք ճիշտ հակառակն ըրին : Բացէ ի բաց իրենց դատը Անգլիոյ ձեռքը յանձնեցին , Ռուսիոյ հանդէպ՝ անաքողարար՝ թշնամական յղիք բռնեցին , եւ այս՝ ոչնչպիսի պահու մը ուր Ռուսիան՝ եւ իրեն հետ Ֆրանսան ալ՝ առաւել քան երբեք պող յարարերութեանց մէջ էին Անգլիոյ հետ Եւրոպայի Հայերը անընդհատ ու միմիայն Անգլիոյ կը դիմէին , որոչպէս այտարարելով թէ միմիայն Անգլիայէն կը յուսանայ իրենց փրկութիւնը . երբք Եւրոպայի Հայերը մտածեցին ռուս կառավարութեան դիմում մը ընել , Գոլոյ մէջ նմանապէս՝ Հայերը Սըր Ֆրիք Գըրրին վրայ կեղծանացուցած էին իրենց դիմումներն ու յայտերը : Նոյն իսկ կողմասէն՝ ռուսահայ « ինտէլիգենցիա » ն հարեղաւոր ստորագրութիւններով խնդրագիր մը ուղարձ էր Լոնտոնի անկլո-սոյալական ընկերակցութեան , որ զայն տպեց թերթերու մէջ . ու ողբացեալ Առաքել Մատուրիանը , ռուսահայ ծանօթ անձ նաւորութիւն , իր կողմասը ձգած՝ Լոնտոն նաստատած էր ու անընդացի հայասէրներու մէջ կ'անցընէր իր ամբողջ կեանքը : Հնչյալը այնքան կատաղութեամբ կը յարձակէր ռուս կառավարութեան որքան թուրք կառավարութեան դէմ : Հնչակեանց պետ նազարեկը յայտնապէս զանակեցած էր ռուս ոչնչական Սթէյնիքսին հետ , — այնպիսի բուպէի մը ուր հայական դատը ոչնչականութեան կապելով՝ հայ գործիչ մը միմիայն յնաս կրնար բերել Թըքահայոց հարցին :

Գիտեմ թէ Ինչքան սեւ էր զերը զոր կատարեց Լոպանօֆ իշխանը այդ ամբողջ տագնապին միջոցին . պարզ է որ Լոպանօֆ չէր սիրել Հայերը , եւ բարեհորդութեան անըլխական ծրագիրը եթէ յոռի կը գտնէր , լուսազոյն ծրագրի մը առաջարկը ընել մտքէն չանցուց երբեք , ան վարուեցաւ իբր անխիղճ դիւանագէտ մը . — բայց ոչ աւելի անսիրտ քան Ռոզպիլին կամ Սոլդպէրին , ու իր պատասխանատուութիւնը նուազ խոր է , որովհետեւ ինքը գէթ երբք ոչինչ խոստացած չէր Հայոց : Չեմ կարծեր որ կ'ուզէր Հայոց ընալնիջ ըլլաւր եւ թէ ինք թելագրած ըլ-

լայ Սուլթանին՝ ջարդել Հայերը(1). Իր փափաքն էր «խեղդել» Հայոց հարցը, մտածելով թէ աւար լուծմամբ՝ այնպէս ինչպէս Անգլիացիք եւ Հայք կը փափաքէին՝ փաստակար պիտի ըլլար որոշ հանրուր, եւ մտածելով նաեւ թէ՛ Ռուսոյ հաստատ վարկիտար անպատճի էր Արևելեան հարցը իր ուզած ձեւովը լուծելու . ինք կը կարծէր թէ հայկական շարժումը շուտով պիտի մարէր ինքնին, եւ հարցը պիտի վերջանար այդպէս . ախճան համոզուած էր ատոր որ երբ Ջարը՝ իր առաջին պտոյտն ընելու ելած Եւրոպայ՝ Վիեննայի մէջ Լոպանօֆ Պոյտոյ 1836ի ճարհորդելի կտորածը, Լոպանօֆ՝ խաղաղակուած Ջարին հանդէպ որուն ապահոված էր թէ այլ եւս ջարդ պիտի տեղի չունենար՝ յանկարծամահ եղաւ . յուզմունքէն(2) . Իր հայատեցութիւնը զգուշիկ եղաւ՝ ոճրագործ արգիւնքներով որուն յանգեցաւ, բայց ինքնին՝ բացատրելի է . Լոպանօֆ մարտնչեցաւ հայկական ինքնուրոյն եւ հակառուս բեմի մը հաստատման դէմ .

« Իշխան Լոպանօֆը տեսայ . կը հեռագրէր Ս. Փէնէրպպուրդի անգլիական դեսպանը 1833ի մարտին . անհամբերութեամբ կը սպասէ

1) Սուլթանները երբեք պէտք չէն ունեցած ո եւ է օտարի թելադրութեան՝ իրենց թայանները ջարդելու համար : Ջարդը Թրքական պատմութեան հիմունքներէն մին է :

2) Ահա ինչ կը գրէ Պերար այս մասին . «Կ'ըսեն թէ պարկեշտ ու բարի ծրանց-ձօզէֆը կը փորձէ, Վիեննայի մէջ, իշխան Լոպանօֆի սիրար շարժել եւ հիմովել զայն միջամտելու ի նպատակ հայ ժողովրդէն մտացողներ : Իշխանը չընդունիր կատարուած վայրագութեանց ցիշղ ըլլալը, եւ ցաւելով հանդերձ հարկաւոր խստութեանց մասին, եւ կը յայտնէ թէ անցալը փակուած է եւ ապագան անսպալ . այլ եւս Հայերը հանդարտօրէն պիտի կրնային իրենց վաճառականութեամբ զբաղիլ . կարգը այլ եւս չպիտի խանգարուէր ծուրքիոյ մէջ : Բայց այն կառախուրդին մէջ, որով Վիեննայէն ցամբայ ելաւ, յանկարծամահ ըլլալ, եւ բոլոր « շանսէլլըրի »ները կը պատմեն թէ այդ զարմանալի մահը՝ հեռագրի մը բացումէն անմիջապէս ետքը տեղի ունեցած է . այդ հեռագիրը 1896 օգոստոս 26ի (Պոլսոյ) կոտորածին լուրը կը բերէր : »

դեսպաններու առաջարկներուն . իր կարծիքով, Հայերը մեծամասնութիւն ունին միմիայն Պիթիսի, Լնկիւրիի եւ Իսկիտալունի գաւառներուն մէջ, եւ այդ երեք գաւառները այնքան հեռու են որ կարելի չէ խորհրդ գանոնք մէկ նահանգի վերածել : Հայերը տարածուած են ամբողջ երկրին մէջ, կամ մասնաւոր ամբողջ աշխարհիս մէջ . բայց ցիշղը ըսելով չկայ անկիւն մը զոր կարելի ըլլայ Հայաստան կոչել : Կարելի չէ ուրեմն Լիբանանի կազմակերպութիւնը Հայոց կիրարկելու մտածել : (Կապոյտ Գիրք, 1896, I, էջ 16) :

« Ուրեմն, կը գրէ Պերար այս հեռագիրն յիշատակելով, Հայաստան չկայ : Իշխան Լոպանօֆը այս կարծիքը կրկնեց շատ անգամներ, Հայերը կը ծաննայ, բայց դժուար պիտի ըլլայ իրեն համար ըսել թէ ո՛ր է Հայաստանը : Ֆրանսական նախարարն ալ իր կողմէն՝ 1896 նոյ. 3ին, երեսփոխանական ժողովին առջեւ յայտարարեց թէ « կարելի չէ կէտ մը որոշել ուր այդ դժբաղդ ազգաբնակութիւնը ցճմարտապէս մեծամասնութիւն ունենայ եւ ուր կարենայ կազմուր եւ կազմել որու շուրջ կատարուէր տեսակ մը ինքնավարութեան կազմութիւնը : » Կը մոռնար թէ Ֆրանսական կառավարութիւնը, 1862ի իր մէկ նօթին մէջ, մարքդ տը Մուկիէի բերնով, յայտարարած է որ ինք « Ձէյթունը միշտ անկախ եւ հարկէ ազատ ցանցած էր » : Իսկպէս, 1894էն առաջ, գոնէ երկու Հայաստան կար . Եփրատին երկու կողմը, Մեծ ու Փոքը Հայաստանին մէջ՝ որ Երկու վկանք էին երկու անկախութեան, միշտ գոյութիւն ունեցած էին Հայերու երկու հոծ կեդրոններ, Սասունը եւ Ձէյթունը : 1894ի պայքարը առաջինը գրեթէ քնաջինջ ըրած էր : Բայց երկրորդը 1895ի ապրիլին դեռ անեղծ էր : Եթէ նոյն իսկ այդ Հայաստանին վրայ սահմանափակուէին, եթէ կամաւ զանց առնէին միւս գաւառներն ուր Հայերը մեծամասնութիւն կը կազմէին, կրնային դարձեալ Ձէյթունին կիրարկել Լիբանանի ընծիմը եւ հայկական պահանջմանց գոհացում տալ : »

Պերար ինչն ալ կը մոռնայ սակայն որ՝ եթէ 1895ին Լոպանօֆ այլ եւս Հայաստանի մը գոյութիւնը կ'ուրանար, 1878ին՝ Լոպանօֆի ազգը, Ռուսն էր որ՝ Պերլինի Վեհաժողովին մէջ՝ Լորիս-Մէլիքօֆի բերնով՝ Հայոց մասնաձիշ կ'ընէր

ու միայն Զէյթունը, այլ ամբողջ կիլիկիան, կը թելադարէր ա՛յնտեղ գետեղել հայկական հարցը, ձգտել հո՛ն ունենալու Լիբանանի նման բեժիմ մը, եւ կը խոստանար օգնել դրավուս այդ ծը-նագրին յաջողութեան: Հայերը, Մեծ Հայաս-տանի երազով զինովցած, ուչադուրթիւն իսկ չգարձուցին այն միջոցին այդ թելադրութեան վրայ: 1895ին ռուս դիւանագիտութիւնը ուրիշ բան չըրաւ բայց եթէ կրկնել, իր կարգին, ինչ որ անգլիական դիւանագիտութիւնը ըրած էր 1878ին, Լոպանօֆ զո՛նէ կ'ընդդիմէր եղբր որ եւրոք գաւառի մէջ Հայերը մեծամասնութիւն կը կազմեն. բա՛ն մըն է. Սուլզպէրի կիպրոսի գաշ-նագրին մէջ աւելի յառաջ կ'երթար, « ինքնա-վաթարութեան անկարող » հռչակելով Հայերը եւ նոյն իսկ « անկախութեան չբաղձացող », եւ ատիկա՝ ա՛յնպիսի չըջմանի մը ուր Հայերը Մեծ Հայաստանի մէջ իրական ու հոծ մեծամասնու-թիւն կը կազմէին եւ շատ լաւ կարող էին՝ եթէ Անգլիա լրջօրէն ուզած ըլլար՝ ինքնավար բեժիմ մը կազմել:

1895ի ամառը, Հայոց Կաթողիկոսը, յուսահատած Եւրոպայէն, Հայաստանի սպառնացող սահել վտանգէն սարսափած, դիմեց Զարին: Սակայն այդ դիմումը ընդէլ շատ առաջ, « Հայ-րիկ »ը Լոնտոնի Անկախ-հայկական ընկերակցու-թեան օրհնութեան կոնդակ էր դրկած, եւ քոյր ընկերակցութիւնը անխոնհօրէն զայն լրագիր-ներու մէջ տպած, մասնաւոր տպագրութեամբ ալ հարկերաւոր օրինակներով հրատարակած էր. օրինակ մը ձեռքն անցած էր Լոնտոնի ռուս դեսպանին, որ իսկոյն հաղորդած էր զայն Փէ-թէրսպօրեկ, ռուս կառավարութիւնը այդ իրու-զութենէն շատ անսխորժ տպաւորութիւն էր կրած, եւ դիտողութիւն էր ըրած կաթողիկոսին, ու այդ օրէն է որ էջմիածնայ մասին ռուս կառավարութեան օճեցած կասկածները շատ աւելի շեշտուեցան եւ, հսկողութիւնն ու խնամ-վարունքը սաստկացան էջմիածնայ եւ Հայոց Կաթողիկոսին նկատմամբ որ այլ եւս նկատուե-ցաւ. իբր Հայոց « անջատողական » ծրագրին պարագլուխ Այդ Կոնդակը ըրիլու գաղտփարը Լոնտոնի հայ գործիչներէն օճանք ներշնչած էին « Հայրիկ »ին. « Հայրիկ »ը, յնաջօրէն զգա-լով վտանգաւոր հետեւանքները այդպիսի ա-

րաքրի մը, տարի մը մերժած էր զայն գործադրելու Այս սխալին մէջ՝ « Հայրիկ »ը չէ որ մեղադ-րելի կը գտնեմ. « Հայրիկ »ը քաղաքագուս մը չէ, սրտի մարմը մըն է, Հայոց ամենէն մեծ « ներշնչողը » ժի՞թ դարուն. մեր ժամանակա-կից Առաքեալը, մեղադրելի են անոնք որ զինքը մղեցին այդ քայլը առնելու, եւ մեղադրելի են մասնաւոր անգլո-հայկական ընկերակցութեան անդամները որոնք հրապարակած են այդպիսի դրութիւն մը՝ չնկատելով որ ասիակ Հայոց Կաթողիկոսը շատ փափուկ ու փշառ դիքրի մը մէջ կը գնէր(1). Ամէն պարագայի մէջ, Հայոց

(1) Պ. Մ. Յերազ, որ այդ շրջանին՝ միակ հայ գործիչը եղած է Հայոց անգլիամոլու-թեան վտանգը ցոյց տուող, այս մասին գրած է հետեւեալը:

« Փոխմակ պարսպ սեղը ինքզինքը վը-տանգելու՝ Լոնտոնի Անգլո-Հայկականներուն ղրկելով ինչպէս կը ծանուցանեն իրենց լրա-գիրներուն մէջ՝ «Նուէր» մը, «կոնդակ» մը եւ «օրհնութիւններ», ինչ որ մենք ալ ըն-դունած էինք իրենցմէ առաջ բայց զոր խո-հեմ էլինք հիամարտ յիշատակել. իմացած ըլլալով որ ռուս կառավարութիւնը ազաւ-րարած էր Ն. Ս. Յժուութեան Թէ լաւ աչքով պիտի չտեսնէր իր յարաբերութիւնները Անգ-լիա գանձող անծերու հետ), փոխմակ իր ժամանակը կորսնցնելու մարդոց հետ որոնք ուրիշ բան չեն կրնար տալ Հայոց բայց եթէ բառեր, բաւեր ու բառեր, Կաթողիկոսը լա-ւագոյն բան մը պիտի ընէր եթէ պատրաս-տէր հայկական հարցի մասին յիշատակագիր մը, ներկայացնելու հիամարտ Զարին՝ Ն. Կ. Վե-հափառութեան հետ իր ունենալիք տեսակ-ցութեան միջոցին: Սուլթանը աւելի կը սար-սափի Թուսիդ վեհապետին մէկ բառէն քան բրիտանական խորհրդարանին բոլոր բառե-րէն . . . եւն. (Առմէնի, 1894, Ապրիլ): — . . . Այդ Պարոնները դարձեալ կը շարունա-կեն իրենց «հայասիր»ութիւնը, եւ այս օրերս ալ «Տէլլի Նիզըլի» մէջ ծանուցր են Թէ Կա-թողիկոսը էջմիածնէն իրենց ուղղութիւն է նա-մակ մը (որ միշտ նոյնն է) որով « ջերմագին համակրութիւն կը յայտնէ անկո-հայկական ընկերութեան դիմումներուն, եւ Թէ այդ ըն-կերակցութիւնը (որ երբք անդամ ունի միայն երեքն ալ անգլիախակատակ) որոշած է ղրկել

Հայրապետին առաջուց հանդիսադրապէս յայտնած անգլիախորութիւնը՝ երբ դեռ Զարին դիմում չէր բրած , ապաղին հարձուց դիմումը զոր 1895ին բրած « Հայրիկ »ը Զարին, Սասունի 1894ի կոտորածէն անմիջապէս յետոյ՝ Հայրիկէն դիմում մը, էն առաջ Զարին ուղղուած , կարող էր մեծ արդիւնք ունենալ . 1895ի ամառը՝ արդէն շատ ուշ էր : Ռուս դիւանագիտութիւնը որոշապէս հակառակ ուղղութիւն մը տուած էր արդէն իր քաղաքականութեան . Ռուսերը , սաստիկ գրգռուած էին այն ան ծայրայեղ ու վրասն-բաց անգլիախորութենէն զոր Հայք ցոյց կուտային : Պոլսոյ հայ պատրիարքարանին կողմէ այդ շրջանին մէջ Պոլսոյ եւրոպական դեսպաններուն դիմումներ ընող կարեւոր անձնաւորութիւն մը (որ ինքն իսկ վերջերս կը պատմէր ինծի այդ ուշագրաւ իրողութիւնը) երբ վերջ ի վերջոյ Պոլսոյ ուստական դեսպանատունը դիմեց՝ Ռուսոյ աջակցութիւնը խնդրելու : Դամար , սա պատահաբան ընդունեցաւ զինքն ընդունող գեսպանատան պաշտօնեային կողմէն՝ « Սխալ դուռ էք զարկեր . Սըր Ֆրիք Բըրրիին գացէք » : Վարպառ ու զգուշի պատասխան , բայց որ թելադրական է ու բացատրիչ , — ու վերջապէս բացատրիչ ալ է , որովհետեւ Բըրրի՝ որ մեծ պատասխանատուութիւն ունի Հայոց աղէտքին մէջ՝ Հայոց խնդիրը իր ամին անցուցած ըլլալը ամենանախորհուրդ ու վտանգաբեր ցոյց ցածուութեամբ կը տարածէր ամենուր աչքին երբ Հայրիկը Զարին դիմելով 1895ի ամառը , Փէթէրս-

ֆէնէրպուրկ , Կաթողիկոսին մօտ , պատգամաւոր մը որ մասնակցի այն ընդունելութեան զոր Ռուսոյ կայսերական արքունիքը պիտի շնորհէ ն . Ս . Օծուծեան : Այս պոռոտախօսութիւնները , որոնցմէ քիչ առաջ այդ նոյն ընկերակցութիւնը հրատարակած էր խմբական լուսանկարներ որ կը ներկայացնեն ն . Ս . Օծուծիւն Մկրտիչ Ա . Ը՛՝ երեք անգլիացի դիւանագէտներու մէջ . չեն վրիպած անշուշտ ռուսական արժեւան աչքէն որ կարճատես չէ : Արժանահաւատ Թղթակից մը մեզի կը գրէ Վաղարշապատէն Թէ Ռուս կառավարութիւնը որոշեր է հսկողութեան ենթարկել այսուհետեւ Կաթողիկոսին Թղթակցութիւնը Անգլիա գտնուող անձերու հետ : ( Արմէնի , 1894 , Յունիս : )

պուրկի մէջ արտասանած իր քարոզումը յայտարարած էր թէ Հայոց միակ պաշտպանը Ռուսաց կայսրն է , « Պոլսի անգլիական դեսպան Ֆրիք Բըրրի , անմիջապէս դիմեալ պատրիարք Սասունի Իզմիլեանին՝ յայտնելու իւր դարմանը (!) ամենայն հայոց կաթողիկոսի խօսքերի առիթով՝ արտասանուած մի ամենայն բովանդակէն երբ հայոց հարցը միջազգային ցննութեան նիւթ է , բոլոր մեծ պետութիւններէ հովանու տակ » (1) , Բըրրի՝ կ'արդիւնէր Հայոց Ռուսէն օգնութիւն ուղեւոր իրենց իրաւունքն իսկ ի գործ դնել . . . ու տեսա՞ք թէ էն ո՞ր կ'արժէր մեծ պետութեանց հովանին . . . :

Տարօրինակն այն է որ Հայք կը յամուռէին իրենց այդ անգլիամուտութեան մէջ , չըրկատելով որ Անգլիոյ հայասիրական ամբողջ շարժումը ուրիշ բանի չէր կրցած յանգիլ բայց եթէ Մայիսեան ծրագրին , որուն մասին յիշեցի վերեւ Անգլիոյ ամենէն ազատամիտ եւ ամենէն անկեղծօրէն հայասէր անձնաւորութեանց մէկուն՝ Մաք Բոյի կարծիքը : Նուպար փաշա միւսնայն արհամարհանքն ունէր այդ ծրագրին համար , զոր կ'անուանէր « չորրորդ կարգի դպրոցականի մը պարտականութիւն » : Այդ ծրագրին ստորապրումը Սուլթանէն՝ Հայոց կողմէ ողջունուեցաւ իբրեւ իրականացումը հայկական ազատագրութեան . դեռ կը յիշեմ այն անգլին խանդավառութիւնը զոր պայթեցուցուց 10,000 հոգիէ կազմուած հայ ամբոխ մը՝ Պալլազի գերեզմանատան մէջ՝ 1895 Մայիս 26ի օրը . կարծես թէ Հայոց թագաւորութեան վերականգման տոնախմբումն ըլլար : Կ'երգէին , կը պարէին , կը ճառարանէին , ստորմասնակ կը պարպէին օդին մէջ , հայկական դրօշակ իսկ պարզողներ եղան , եւ իրիկունը՝ բազմաթիւ կառախումբեր՝ իրենց տուները դարձուցին այդ բոլոր յոյսով դիմումցած մարդիկը , որոնք կարմիր դրօշակներ կը թօթվէին պատուահաններէն , ազատութեան երգեր կը զգուային , անցնելով թուրք թաղերու ամբողջ շարքի մը մէջէն : Այդ տօնին ահաւոր վաղորդախմբ եղաւ Պոլսոյ առաջին Նարդը . . . : Մայիսեան ծրագրը , զոր ամենքս ալ հրճուանքով ընդունած ենք , որ մինչեւ ցարդ մեր յոյսերուն խաբխար կը կազ-

(1) Ակնուցի . « Կովկասեան Վեբեր » :

մէ, որուն գործադրութենէն կը յուսանք մեր իրկութիւնը, ոչ միայն «ոչնչութիւն» մըն էր Մաք Քօլի բառով, այլ եւ անւերապիտակ արեւտաբեր եղաւ Հայոց. կարելի է ըսել թէ ջարդերու յղացումը պատճառաւորապէս շարժառիթներէն մին այդ ծրագիրն է. զայն կազմողները անխորհմ առ սխալ գաղափարն ունեցած էին Հայաստանի մէջ հայ եւ մասնատակահա ազգաբնակչութեանց թիւի հարեւանաւորեանց վրայ հիմնել կատարուելիք բարենորոգումները : Իր գրքին մէկ ուրիշ մասին մէջ, Մաք Քօլ զայդ ալ մտաւնանիչ ըրած է. կռիվն յիշելէ յետոյ կարծիքը Լոպատօֆի, որ «անբարոյացիքի» անուանած էր այդ ծրագիրը, Մաք Քօլ կը գրէ :

«Անգործադրելի, արդարեւ. եւ ատկէց զատ աղետաբեր. բարենորոգմանց ծրագիրը քրիստոնեաններու եւ մայիմետականներու թիւի համեմատութեան վրայ հիմնուած էր այդ երկրին մէջ ուր պիտի գործադրուէր : Ատիկա շատ վտանգալից որոշում մըն էր ետէ վերադարձնելու անմիջական միջոցներ ձեռք չառնելին «Մարտապահանի» բազուկ կեցնելու համար : Բայց Պետութիւնները ոչինչ ըրին, եւ եղբարձ-Քէօշկէն հրամանը մեկնեցաւ Հայոցը ջարդելու, եւ ջարդերը սկսան այն նահանջներուն մէջ որ բարենորոգումները պէտք էր գործադրուէին : . . . Առանց այդ բարենորոգմանց ծրագրին, այդ (Սասունի) ջարդը պիտի բաւէր իւր արիւնի ծարաւը ատենուան մը համար յազմեցնելու. բայց բարենորոգումները երկու դաւանանքներու պատկանող անձներուն թիւի համեմատութեան վրայ հիմնուած ըլլալով, (Սուլթանը) որոշեց այդ ծրագրին արդիւնքը ճնշել թիւի համեմատութիւնները հակառըջելով, եւ այդպէս ալ ըրաւ : ոչ միայն Հայաստանի մէջ, այլ եւ Անատոլիի մէկ մեծ մասին մէջ : Այդ է որ պէտք էր նախատեսած ըլլային ծրագրին հեղինակները, եւ իրենց առաջին հոգը, գիտնալով թէ ի՞նչ մարդու հետ էր իրենց գործը, այդ վտանգին առաջն առնելն ըլլալու էր : Էն առաջ, Ռուսիա բաց էր բաց իր կարծիքն արտայայտեց թէ (Սասունի ջարդին) յետոյ քրիստոնեանները հակառըջելով, եւ այդպէս յանձնախառնմբը ոչինչ պիտի ընէր եւ թէ բարենորոգմանց ծրագիրը ապարդիւն պիտի ըլլար. բայց անգլիական կառավարու-թիւնը, պատճառով մը զոր չեմ կրնար գու-

շակել, իր հիւանդութիւնը տուաւ Յանձնախմբին եւ բարենորոգմանց ծրագրին, որպէս թէ անոր մէջ կարծէր զանել անվրէպ « փաստասէ » մը Հայաստանի ցաւերուն : »

« Զարմանքով կը նկատեմ, կ'ըսէր ինձ տարի մը առաջ հայ գործիչ մը որ 1895—96ի չրջանին Պոլիս շատ կարեւոր գործունէութիւն ունեցած է, որ ընդ Հայերը Մայիսեան Ծրագիրը թիւի համեմատութեան վրայ հիմնուած է, եւ քանի որ ջարդերէն ի վեր Հայերը ոչ մէկ տեղ մեծամասնութիւն չեն կաղմբր, եթէ այդ ծրագիրը իրագործուի նոյնութեամբ, արդիւնքը աւելի աննպաստ կ'ըլլայ Հայոց քան մասնատականներուն : Ատիկա հարց մըն է որուն վրայ — անցողակի դիտել կուտամ — լուրջ ուշադրութիւն պէտք է դարձնենք. վերեւ յիշած խօսքս փարատաք մը կը թուի, բայց մտածել տուող նկատողութիւն մըն է : Մեր բոլոր դիմումներուն մէջ Եւրոպային, մենք չեղանդուեք թէ ի՞նչքան սխալ էր — եւ է միշտ — Հայոց հարցը թիւի համեմատութեան վրայ հիմնել. Հայերը Պերլինի վեհաժողովին ատեն բացարձակ մեծամասնութիւն կը կազմէին Հայաստանի երեք նահանգներուն մէջ. վեհաժողովէն յետոյ, Սուլթանը նախ այդ մեծամասնութիւնը ուզեց վարչական միջոցով մը վերցնել. երեք « հայկական » նահանգները ստաւելապէս մասնատականներով բնակուած մտակալ երեք նահանգներուն հետ կէտակէտ կցելով ու խառնելով, ու երեք նահանգը վեց վիլայէթի փոխելով. իսկ 1895ի բարենորոգմանց ծրագրէն յետոյ, Սուլթանը դիմեց աւելի կորուկի միջոցի՝ Հայոց մեծամասնութիւնը ջնջելու համար, ջարդի հրամանը տուաւ. ոճիրով մըն է որ պակսեցաւ Հայոց մեծամասնութիւնը. Եւրոպան յայտնապէս նուիրագործած կ'ըլլայ այդ ոճիրը՝ անոր արդիւնքն եղող Հայոց այժմեան փոքրամասնութիւնը հաշուի գնելով Հայաստանի բազորէն վեհման պահուել : Ատկէց զատ, եւ էն առաջ, մենք պէտք է նկատել տանք թէ հայ տարրը իրաւունք ունի Հայաստանի մէջ տիրող տարրը ըլլալու եւ իր զարգացման համար ազատ պայմաններ վայելելու, որովհետեւ պատմական տէրն է այդ երկրին, եւ որովհետեւ միակ քաղաքակրթական տարրն է հնչ մտաւորապէս ու

բարոյապէս տիրող տարրը՝ այժմ իսկ՝ հակառակ թուրք զազիր բեժիմին Վերջապէս, մենք պնդելու ենք մանաւանդ եւրոպական քննորոյի պայմանին գործադրութեան վրայ, էական պայմանը առանց որուն ո եւ է բարենորոգում անկարելի է Տաճկաստանի քրիստոնեաներուն համար : Մայիսեան ծրագիրը մենք միշտ յիշելու պարտականութիւն ունինք, ոչ թէ անոր կէտ սուկէտ գործադրութիւնը պահանջելու համար, այլ իբր փաստ մը որ ցոյց կուտայ թէ պաշտօնական եւրոպական անհրաժեշտ պէտքը տեսած է Հայաստանի մէջ մասնաւոր բարենորոգումներ մտցնելու, եւ իբր իրողութիւն մը որ մեզի իրաւունք կուտայ եւրոպական պահանջելու իր տեսած, հաստատած այդ « պէտքին » անչափազը եւ աւելի գործնական եւ արմատական ձեւով (քան ինչ որ բանաձեւուած է Մայիսեան Մրազիին մէջ) լրացումը : — Գործնական եւ արմատական ձեւը՝ եւրոպայէն նշանակուած ընդհանուր կառավարիչ մը հաստատումն է :

• •

Կը գուշակեմ առարկութիւնները զոր ընողներ պիտի ըլլան՝ քննադատութիւնս ջրելու համար . — Ինչպէս կարելի էր դիմել կառավարութեան մը որ կ'ստէ Հայերը, որուն նըպատակն է առևանջել ամբողջ հայ տարրը եւ որ՝ ասոնցմէ դաս՝ բռնապետական կառավարութիւն մըն է, ազատական ազգի մը համար՝ հակակրելի . Ինչպէս կարելի էր ինքնարիբաբար երթիլ անձնատուր ըլլալ « Թշնամիի » մը Այս տրամադանութիւնը անշուշտ բոլորովին սխալ չէ . բայց սխալը հոն է որ այդ տրամադանութիւնը ամբողջ հարցը չ'ընդգրկեր, այլ անոր մէկ երեսը միայն յիշէ Հայ ժողովրդին համար կարելի ըլլալ՝ իր ուժերով ու Անգլիոյ յուրջ աշակցութեամբը՝ հակառակ Ռուսիոյ ընդդէմութեան՝ իբականացնել իր ծրագիրը, հարկաւ պէտք էր այդպէս վարուէր ան . բայց Հայք իրենց ուժերով անգոր էին՝ իրենց զէմ ունենալով թէ՛ Թուրքը եւ թէ՛ Ռուսը՝ իբականացնել իրենց ծրագիրը . գալով Անգլիոյ, 1894ի Սասունի դէպքէն առաջ՝ երբեք զինուորական միջամտութեամբ Հայաստանի մէջ ինքնավարութիւն հաստատել չէր խոստացած . Կիպրոսի գաշնազ-

րութեամբ Անգլիա յանձն առած էր՝ ինչպէս վերեւ գիտել սուր՝ հակելու որ Թուրքիոյ մէջ բոլոր ցեղերուն համար արդարութեան եւ հասարակութեան պայծածներ հաստատուին . եւ յայտնի էր որ երբեք Անգլիա՝ միմիայն Հայոց համար՝ պատերազմ պիտի չմղէր Թուրքին եւ Ռուսին զէմ, մանաւանդ որ Գերմանիոյ պէս անգազօր պետութիւն մըն ալ Թուրքին կոծակը կը գտնուէր, Աւստրիա եւ Իտալիա անտարբեր, Տրանսա՝ այդ միջոցին՝ Ռուսիոյ կապուած եւ Հայոց հակառակ, Նոյն իսկ Կլատսթոն, երբ երկրորդ անգամ նախարարացեալ եղաւ (1892-94), շատ ցուրտ դիրք բռնեց զէպ ի հայկական հարցը . Սուլթանին կառավարութեան հետ բարեկամական յարաբերութիւնները պահպանելու ամէն ջանք ըրաւ . Կլատսթոնի զանիւրնին արտաքին գործոց նախարարը՝ լորտ Ռոզզլերի, եւ ոչ իսկ ուզեց ունկնդրութիւն մը շնորհել լոնտոնի հայ գործիչներուն որոնք փախաբաժ էին խմբովին իրեն ներկայանալ՝ Հայոց կացութեան վրայ կառավարութեան ուշադրութիւնը հրաւիրելու համար . Կլատսթոն իր երկու տարուան նախարարութեան միջոցին, մէկ բան մը ըրաւ միայն, Թուրքիան ու Գայսեանը ազատեց կախաղանէ, այն ալ ոչ թէ որովհետեւ Հայ էին, այլ որովհետեւ բողոքական էին . անոնց հետ բռնուած լուսաւորչական Հայերը ոչ մէկ օգուտութիւն գտան մեծ Ազատականէն, ինչպէս որ ոչ մէկ օգնութիւն չգտան նաեւ այդ միջոցին Վանայ ու Գաղատիոյ մէջ կախուող Հայերը . . . Գնէն ետքն է որ ժողովրդական շարժման ազդեցութեան տակ՝ անգլիական կառավարութիւնը առաջարկեց Հայաստանի համար մասնաւոր բարենորոգմանք ծրագիր մը, եւ Սոլլզլերի արտասանեց իր համբաւուր — եւ մեզ համար այնքան ազեցուար — ճառը, որով կը սպանանար Սուլթանին : Այդ ճառը « պիւրֆ » մըն էր պարզապէս . քիչ յետոյ Նոյն Սոլլզլերին լեզուն կը փոխէր արգէն, նոր ճառով մը գրեթէ ինչգրելու կ'ելէր Սուլթանէն ինչ որ առաջ սպաննալիքով պահանջած էր . Նոյն իսկ ազատական կուսակցութեան պետ Ռոզզլերին, Կլատսթոնի սրտաշարժ մէկ ճառին ազդեցութիւնը կոտորելու համար, կը յայտարարէր՝ հրապարակային բանախօսութեան մէջ մէջ թի բրիտանական շահերը թող չեն տար որ

Անգլիա հայկական հարցը լուծելու համար բուռն միջոցներու դեմէ: Այդ վայրկեանին արդէն որոշ տեսնուեցաւ որ Անգլիա մտադիր չէր Հայոց հարցին համար պատերազմի բռնուելու, նոյն իսկ նաւային ուժով ցոյց մը ընելու, ինչ որ սակայն միակ եւ անհրաժեշտ միջոցն էր Հայոց դատը լուծելու, որովհետեւ Սուլթանը ճառագուտ առջեւ տեղի տուող մարդ չէ: Ուրեմն, պարզ էր որ Հայք ոչ միայն չունէին սեպակական ուժ՝ թրքական Հայաստանի հարցը լուծելու, այլ եւ Անգլիոյ վրայ տեղիք չունէին դնելու այն « բոլոր » յոյսը զոր դրած էին: (1)

(1) Վիքթոր Պերար շատ լաւ խորանամ է անգլիական դիւանագիտութեան ոգիւրդը ու վատ ընթացքը հայկական հարցին մէջ. « եթէ Անգլիա Տշմարտապէս հոգն ունեցած ըլլար իր պարտականութեանց եւ իր պատուոյն, վնասական քայլը կ'առնէր, եւ ոչ ոք պատմութեան առջեւ պատասխանատուութիւնը պիտի ստանձնէր իր արգարութեան գործին արգելք ըլլալու: Ատի իր ամենաորոշ պարտականութիւնն էր: Երբ կառավարութիւն մը, բովանդակ հանրային կարծիքէն խրախուսուած՝ երեք տարի շարունակ բռնած էր այն լեզուն զոր լորտ Ռոզպէրի եւ լորտ Սոլլպէրի, առանց կուսակցական խտրութեան, գործածեր էին Եւրոպայի եւ Հայոց հանդէպ. երբ ամբողջ ժողովուրդ մը, իր լրագիրներով, միթինկներով, օրինաւոր ժողովներով, իր քաղաքական գործիչներով, գրագէտներով, քարոզիչներով, եւ իր դեսպանատունով, ձեն ունեցած է դատ մը ձեռքն առնելու եւ դաշնակցելու յուսափատներու հետ, զոր այդ դաշնակցութիւնն իսկ աւելի կը գրգռէր եւ կը մղէր դէպ կ'կոտորած, այդ ժողովուրդն եւ այդ կառավարութիւնը այլ եւս իրաւունք չունին, առանց ոգիւրդը իրանդիւստրիալ պատուոյ դէմ եւ առանց խոստմնադրուծ ըլլալու, պայքարէն քաշուիք ըլլալ՝ աչքերնին անդին կարծնելով: Մէկ բառ մը միայն կայ Անգլիոյ քաղաքականութեան համար. Պիղատոսի քաղաքականութիւնը եղաւ ան: Անգլիա եսամոլ տղաւ, ու... խոհեմ. վախցաւ իր շահերը կտանգելէ մասնաւոր եզրիպտոսի մէջ, եւ ետ քաշուեցաւ: Անգլիոյ եւ Ամերիկայի հայկական ընկերակցութեանց Թախանձանքին վրայ,

Պատիվ այն առարկութեան թէ Ռուսին կարելի չէր դիմել, քանի որ ան արդէն թրշնամի մըն էր, մտնապէս վիճելի հարց մըն է այդ: Եթէ Հայք մոռցած չըլլային բարիքը զոր անցնալին մէջ տեսած էին Ռուսէն, եթէ ըմբռնած ըլլային թէ Ռուսէն ուրիշ լուրջ օգնական չունէին թուրքին փորձանքէն աղատելու համար, եթէ հասկցած ըլլային թէ Ռուսէն վախցունք վտանգը — ոռուսացումի վտանգը — նուազ մեծ չարիք մըն է քան թուրք բեմիմին անաւոր չարիքը (քանի որ ոռուսական բեմիմը ապագայ բարեփոխութեան բացարձակ յոյս կը ներշնչէր եւ հայ ցեղը ինքզինքը պէտք էր կարող զգար ոռուսացման դիմադրելու մինչ չեւ ազատ օրերուն գալուստը), եթէ Հայք այս բոլորն զգացած ըլլային, պիտի դիմէին Ռուսին՝ առանց նկատի առնելու անոր ժամանակաւոր հակակրութիւնը, եւ ընդհակառակն իրենց բոլոր ջանքը պիտի թափէին այդ հակակրութիւնը ջնջելու համար: Եւ այդ շատ կատարելի էր, քանի որ Հայք պէտք չունէին Ռուսին միայն զգացմանը կրչում ընելու, այլ շահներուն. Ռուսը այնքան իրական չա՛ռ ունի Հայուն բարեկամ եւ դաշնակց ճնալու, որքան Հայը Ռուսին: Ժամանակաւոր թշնամութիւնները միշտ տեղի կ'ուտան իրական շահակցութեանց երկուստեք ըմբռնումին առջեւ. Անգլիա եւ Ֆրանսա դարաւոր հակառակութիւն ունէին իրարու հետ, Ֆրանսայի հարցին առթիւ քեջ մնաց պատերազմի բռնուէին. բայց ափ մը ունիմ Անգլիացիներ եւ հետատես Ֆրանսացիներ՝ այնպիսի ստան մը երբ դեռ կըրկու ժողովուրդներուն մէջ առելութիւնը սուր էր, որոչեցին

Վիքթորիա Թագուհին կոչ մը ուղղեց « Սուլթանին գեթութեան »: Ապտիւլ Համիտ պատասխանեց ինքնագիր նամակով մը, ցաւ յայտնելով որ « անգլիացի ժողովուրդը եւ վեհապետուհին սխալ տեղեկութիւններ ստացած ըլլան այդ վերջին դէպքերուն մասին (1 փետր. 1896): »

Եւ ամենախորին հիացում ունիմ Անգլիացուց վրայ, որքնց նոր ժամանակներու Հռովմայեցիներն են. բայց ոչ մէկ ազգ Հայոց այնքան վնասակար չէ եղած որքան Անգլիացիները :

մերձեցնել երկու ազգերը, ամէն ճիշդ թափեցին, եւ յաճողեցան (որովհետեւ երկու ժողովուրդները շահ ունէին մերձեանալու) : Էտուարտ Է. Թադաւորը յանձն առաւ զայ Փարիզ այցելել՝ այնպիսի թուղի մը երբ Ֆրանսացի հասարակութեան մեծամասնութիւնը դեռ մոլեգնօրէն անգլիխտեաց կ'ը, գիտնալով որ մինչեւ իսկ փողոցներու մէջ սուլուելու վտանգը կը սպառնար իրեն (անգլիխտեաց Ֆրանսացի լրագիրները մինչեւ իսկ յայտարարած էին թէ Էտուարտ Թադաւորը նախատելու համար հրապարակային ցոյցի կազմակերպել որոշած են) : Կակառակ այդ բողոքն եկաւ . Ֆրանսական բարեկրթութիւնը յազթեյ ստուելութեան զգացումներուն . ոչ ոք սուլեց հիւրը, բայց առաջին օրը ընդունելութիւնը եղաւ սառնային . Էտուարտ Թադաւորը ատկից ալ չլրդովեցաւ , ու երկրորդ օրը՝ Փարիզի քաղաքատան մէջ ընդունուելով՝ արտասանեց թօթի մը ի պատիւ Փարիզի , զոր անուանեց « անզուգական քաղաք » եւ ի պատիւ Ֆրանսացի ժողովրդեան որուն սրամտութիւնը ներբողեց : Սառը սկսաւ հալիլ . Երկրորդ օրը հասարակութիւնը աւելի սիրալիր էր դարձած գէպ ի հիւրը , իսկ երբ Լուսլէ դեցաւ Լոնտոն , Անգլիացիք անոր բրին ընդունելութիւն մը ինչպէս ոչ մէկ վեհապետի ընկ ըրած : Մարօքի հարցէն իսկ սակել , աբզն երկու ժողովուրդները սկսած էին զիրար սիրել . եւ Մարօքի հարցին մէջ , երեւան եկաւ զրականօրէն թէ այդ երէկուան թշնամիները ո՛րքան իրական շահ ունէին Գերմանիոյ ներկայացուցած վտանգին հանդէպ՝ իրարու հետ զայնակցելու . Սըր Նիքսոնը, Ալենգիրասի Համաժողովին անգլիխտեական պատուիրակը, որ ստալ՝ տարիներով Մարօքի մէջ անգլիխտեաց ազդեցութիւնը զօրացնելու համար Ֆրանսական շահերուն դէմ մարտընչած էր, ամենէն անձնուէր բարեկամը եւ պաշտպանը եղաւ՝ Ալենգիրասի մէջ՝ Ֆրանսական շահերուն : Այս օրինակը պարզապէս ցոյց կուտայ թէ կարելի է , եւ պարտականութիւն է , ազգի մը համար՝ երբ մեծագոյն թշնամիի մը դէմ պէտք է պաշտպանուիլ՝ թշնամի նկատուած բայց նմանօրինակ շահեր ունեցող ազգ մը բարեկամ դարձնել :

Իսկ եթէ իրօք քացարձակապէս անկարելի էր ո եւ է յոյս գնել Ռուսին վրայ, — բան մը որուն

ես չեմ համոզուած, — այն ատեն Հայերը պէտք էր ըմբռնէին որ մաթեմաթիքական անհնարութիւն մըն էր իրենց համար՝ ո եւ է արդիւնքի հասնիլ Թուրքն ու Ռուսը միանգամայն իբր թշնամի ունենալով , հետեւաբար եւ պէտք էր կա՛մ Թուրքին հետ միանային Ռուսին դէմ եւ կա՛մ հայկական հարցը սուր ձևով պայթեցնելէ առաջ՝ սպասէին Ռուսիոյ վերանորոգման՝ ազատական Ռուսիոյ մը օգնութեամբ զայն լուծելու համար : Սպասել կարո՞ղ էին . կրետացիք եւ Մակեդոնացիք ալ , միեւնոյն կացութեան մէջ ըլլալով հանդերձ , Պերլինի վեհաժողովէն մինչեւ հայկական սագնապը՝ սպասած էին , ըմբռնելով որ մեծ ապստամբութիւն մը յարուցանելու համար ընդհանուր քաղաքական կացութիւնը բողոքովին աննպաստ էր(1) . անոնք ուղի

(1) Երկայն կ'ըլլայ այստեղ ապացուցանել թէ ինչու՞ հայկական դատին համար աննըպաստ կը նկատուի պայմանները որ կը տիրէին այդ միջոցին : Հայկական շարժումը՝ ինքնին շատ մոյլ , անցք էր իր ուժերով արդիւնքի մը յանգելու . զայդ Հայք ալ գիտէին եւ իրենց բոլոր յոյսը եւրոպական միջամտութեան վրայ էր : Արդ , 1891ին՝ երբ Սասունի դէպքով բացուեցաւ հայկական տագնապը , բովանդակ եւրոպան ուրիշ կարեւոր հարցերով զբաղած՝ հսկառակ էր Արեւելեան խնդրոյն բացման . իսկ Հայոց համար եւրոպայի մէջ ոչ միայն չկար համակրութիւն , այլ որոշ եւ սուր հակակրութիւն . Իտալիա անտարբեր էր բողոքովին , Աւստրիա՝ հսկակիր . Ֆրանսայի եւ Ռուսիոյ մէջ , հայատեցութիւնը գրեթէ ընդհանուր էր . «Ռուսիոյ մէջ» , կը գրէ Պերար . յիշելով « նախապաշարուածներ եւ սըլխաններ որ տարածուած էին Ֆրանսացի եւ ռուս ժողովրդին մէջ » . « Հայը կը նկատուէր յեղափոխական մը , շարլին թշնամի մը , հերձուածող մը՝ օրթոտոքութեան հսկառակ , եւ վաշխառու մը՝ Հրէային շատ մտիկ ազգական : Նաուապուտիւնը լրագիրներուն հարդորած իր լուրերուն մէջ կը յայտնէր հայկական շարժման սաստկացումը Կովկասի մէջ եւ Հայոց սեղանակցութիւնը ունչական մեքենայութեանց մէջ : Ֆրանսացուց համար , Հայը Անգլիացուց յաճախորդ մըն էր , ուրեմն Ֆրանսայի եւ Ռուսիոյ թշնամի մը , բողոքականութեան յարող մը , ուրեմն « նեղգաւոր Ալպոնին » գործիք մը » : Գալով Անգլիոյ , որուն

ելան այն աստի երբ Հայոց հեղեղօրէն թախած արեւնին շորհրև ստեղծուեցաւ կացութիւն մը որ նպաստաւոր էր՝ իրենց՝ կրետացուց եւ Մա-

վրայ Հայերը ամենէն աւելի յոյս դրած էին, հայկական դասին համար չափազանց գաղջ հետաքրքրութիւն մը ունէր 1894էն առաջ, այն ալ Կիպրոսի դաշնագրին ոգւով ըմբռնունուած նիհար հետաքրքրութիւն մը. Մասունի դէպքէն յետոյ՝ այդ հետաքրքրութիւնը փոխուեցաւ՝ նոյն իսկ պայտնական Անգլիային մօտ՝ աւելի ջերմ (Թէպէտ ներքնապես ոչ անկեղծ, ու թիչ խոր, զօճով արմատացած, արուեստականօրէն գրգռուած) համակրութեան. քայքայ այդ համակրութիւնը մեզի աւելի վնաս բերաւ քան օգուտ, ոչ միայն որովհետեւ Անգլիա իր յարուցած արժուկին հետեւանքով իր ստանձնած պարտականութիւնը չկատարեց, այլ որովհետեւ այդ պահուն Անգլիա բոլոր տէրութիւններէն ատուած էր գրեթէ այնքան որքան Ռուսիա ուսւ-ճափոնական պատերազմէն անմիջապէս առաջ, եւ մեր դատը ատուած Անգլիային ձեռքը յանձնելով մենք ատով իսկ սաստկացուցած եղանք հակակրութիւնը զոր ուրիշ պետութիւններն ունէին մեր դատին համար եւ զայն բոլորովին կասկածելի եւ ատելի դարձուցինք. «Տաք տարիէ ի վեր, կը գրէ Պերար, Անգլիոյ փառասիրութիւնն ու ետասիրութիւնը բոլոր համբերութիւնները յոգնեցուցին. իր յափշտակումները ամբողջ աշխարհիս շահեղուն վընասեցին. իր լրագիրներուն յարձակողական շովինութիւնը եւ կոպիտ լեզուն բոլոր ականջները վիրաւորած են: Իր արտաքին քաղաքականութեան մէջ, ան ցոյց տուաւ անուղղամտութիւն, եւ տկարներու նկատմամբ վեհանձնութեան ու զարաւորներու նկատմամբ արժանապատուութեան բացարձակ պակաս: Այլ վիատեցուց բոլոր համակրութիւնները, ընդունելի դարձուց բոլոր կասկածանքները, եւ անգլիատեցութիւնը՝ աշխարհիս գրեթէ բոլոր ժողովուրդներուն մէջ՝ կառավարութեան ամենադիւրին գործիքն ըրաւ: Այ ռք այլ եւս կրնայ հաւատալ իր անշախարհութեանը: Երբ կ'ուրջի կամ մարդկայնութեան վրայ կը խօսի, ամբողջ Եւրոպա ուսերը կը Թօթվէ: Անա ինչու Սուէթանին ամբաստանութիւնները Անգլիոյ դէմ առանց քօնժողով ընդունուեցան,

կեղծուացուց համար. աստից զատ, թէ՛ կրետացիք եւ թէ՛ Մակեդոնացիք զիտցան օգտուելու առական զօրութենէն, Թուրքին հետ միանալով Ռուսին դէմ ելլելու գաղափարը՝ հրէշտութիւն մըն է ըստ իս, բայց նորէն աւելի գործնական, աւելի դրական է քան Ռուսին ու Թուրքին դէմ միանգամայն պատերազմ հրատարակելը: Ու եթէ պահ մը Թուրքը ձեռք ձեռքի տուէն մեզ ջնջելու համար՝ այդ այլանդակ երեւոյթին ծագման պատճառներուն մէջ մենք բաժին ունինք: Այդ նոյն քաղաքագիտական սխալը աստեղծ մեր նախահայրենի ալ գործեցին. Արշակ Բ. եւ իր յաջորդները այնքան անորոշ ու երկչոյժի գիրք բռնեցին Պարսից եւ Յունաց միջեւ, այնքան փոփոխեցին իրենց ընթացքը՝ մերթ Յունաց եւ մերթ Պարսից մօտենալով, որ վերջ ի վերջոյ Պարսիցն ու Յոյնը՝ երկու ոտիները ըլլալով հանդերձ՝ համաձայնեցան Հայաստանն իր անկախութենէն զրկելու եւ մէջերնին բաժնելու համար: Ի՞նչ որ որոշած էին մեր գործիչները՝ ազգը ոտքի հանել, պէտք էր ընտրէին Ռուսին եւ Թուրքին միջեւ, եւ մէկուն դէմ պայքարին մէջ միւսին անհրաժեշտ օգնութիւնը ստանային:

Լուրջ չէ արդէն այն առարկութիւնն ալ թէ ներքի չէր դիմել առև կառավարութեան, քանի որ բռնապետական է անս Ամէն բան յարաբերական է՝ այս աշխարհիս մէջ: Աշխարհս ինքն իսկ յարաբերականութիւն մըն է, քանի որ պիտի ստոյի, մեռնի ու փճանայ օր մը՝ բացարձակ կատարելութեան ձգտող մեր բոլոր հոյակապ երազներուն ու մեր առաւել կամ նուազ իրականացնել կրցած բոլոր իտէալներուն հետ: Անչէ գործիչ կը դիմէ՞ դէպ է իտէալ մը, բայց իրականացման միջոցներուն մէջ՝ յաճախ՝ նոյն իսկ այդ իտէալին սիրոյն՝ զիջողութիւններ եւ զոնողութիւններ անհրաժեշտ են. եւ ասիկա չհասկցողը ոչինչ կարող է իրագործել մեր երկրագունդին վրայ: Իսկ քաղաքական հարցերու մէջ՝ արդէն յարաբերականութիւնը տիրող հանգամանքը կը կազմէ: Փրանց-Սօզէֆ կայսրը իր երիտասարդութեան առաջին օրերուն՝ քստմնելի բռնաւորի դեր կատարած է յեղափոխութեան Իտալիային համար, նոյն կայսրը բարեկամ մը եւ պաշտպան մըն է Աւստրիական Փոլոնիային, եւ Փոլոնիացիք մտքերտուն չեն անցնէր ծոռ նայիլ

Յրանց-Եօզէֆին՝ որովհետեւ ան բռնաորի պէս վարուած է ստեղծով Իտալացոց հետ . կը մըտածեն ու կը գործեն իբրեւ Փոլոնիացի, եւ Խոսեուցը ունին : Յրանցք-ոուս գաշնակցութեանէն առաջ, Յրանացիք բարբարոսներու սեղ կը գնէին Ռուսերը . Գերմանիոյ մշտական ըսպանալիքին գէժ ինքզինքն ապահովելու համար՝ Յրանսա իբր գաշնակից ընդունեցաւ Ռուսիան , եւ այդ գաշնակցութենէն ի վեր է որ Յրանսա ըտղաքականացաւ բարձրացաւ ու զօրացաւ . թէ ոուսական գաշնակցութիւնը՝ որքան օգտակար էր Յրանսային՝ պայծառ երեցաւ երբ Մանչուբոյ ձախողութենիտուն երկրորդ օրն իսկ, Վիլնիւմ գնաց Թանձէ՛ Մարօքի հարցին մէջ Յրանսան նուատացնելու . Գլէմանսօի պէս ջերմօրէն ազատասէր մարդիկ՝ զննարատելով հանդին ոուս թեմիմին այլապահովութիւնները , բաղձալով հանդերձ ազատականութեան յաղթանակը Ռուսիոյ մէջ, երբեք չեն առաջարկած Ֆրանքօ-ոուս գաշնակցութիւնը բաշխել , ըմբռնելով որ իրենց հայրենիքին շահերուն համար թահրածելոյ էր անոր պահպանումը :

Երբ մենէ շատ աւելի յառաջադէմ ու զօրեղ ժողովուրդներ այսպէս կը վարուին , տըղայութիւն է որ մեղի պէս տկար ու վտանգուած , անպաշտպան ազգ մը իր տրամադրութեանը սակ դստուած միակ նեցուկը մերժէ՛ առարկելով որ անրժծ չէ ան :

Կայ նաեւ ուրիշ կարեւոր նկատելի կէտ մը : Անգլիոյ մէջ , պահպանողական կուսակցութիւնն է որ Ռուսիոյ հակառակ զիրք ըլլանա՛ծ է միշտ եւ ոուսական զօրութեան տարածումն արգիլելու համար՝ թրքական փտութիւնը պահպանելու անբարոյական քաղաքականութիւնն ունեցած է : Ան է որ 1878ին ջընևըջե Ման-Սթիֆանօի զաշնագիրը , Հայաստանէն զուրս վանեց ոուսական բանակը , Մակեդոնիան Թուրքին ձեռքը ձգեց եւ Պուլկարիան ալ պիտի դարձնէր Թուրքին՝ եթէ՛ . կատթթն մը գոյութիւն չունենար : Իսկ միեւնոյն Անգլիային ազատական կուսակցութիւնը՝ Ռուսիոյ հետ համաձայնութեամբ գործելու փափաքը ցոյց տուած է միշտ (բաց ի՛ գօբարդաբար՝ լրտա Բոզպէրէնէ՛) որ կատարութեան զուրիք եղած միջոցին — 1894-96 — հայկական հարցին ամենէն առջընդմանին՝ հակառուս ոգով գործեց՝ ազգերու

թիւնը կրելով Անգլիոյ հայասիրական շարժման դրօշ ու ներշնչող Հայերուն) . Թուրքիոյ հպառակ ազգով թիւնները ազատած են զորոնք այն ժամանակաւոր , համաձայնութեանց զոր Անգլիան իր ազատական կուսակցութեան ճնշման տակ՝ եւ Ռուսիա ունեցած են Արեւելեան հարցին նկատմամբ :

Անգլիացի ազատական կարեւոր անձնաւորութիւններէն շատերը յաճախ այսպանած են Անգլիայի պահպանողականերուն այդ յանցաւոր ընթացքը . Մաք Բոլ կանոնիկոսը , իր «Ուղիթանը եւ Պետութիւնները» գործին յառաջարանին մէջ կը գրէր՝ 1896ին . « Մէկ պետութիւն մը կայ որ կրնայ , նոյն իսկ այժմ որ ուշ է արդէն , ազատել Հայերը՝ առանց վտանգի , Ռուսիան է այդ պետութիւնը : . . . Պիտի թուղտը՝ որ Հայերը կտորուկն , մինչդեռ իր մէկ կորովի խօսքը կարող է մարդասպաններուն բազուկը կեցընել : Անգլիա ցանկըտըր ցարի առաջ արգիլեց անոր՝ Հայերը ազատելու : Ռուսիա այժմ պիտի արգիլէ՛ Անգլիոյ օգնել Հայոց : Արեւելքի քրիստոնէից պաշտպանի իր մեծ աւանդութեանց արժանի՝ վրէժնաբերութիւն մըն է այդ : Չեմ կրնար հաւատար :

« Գալով Անգլիոյ , ան ճանկցած է յանցանքը զոր գործած է անցեալին մէջ , եւ այսօր « քարթ պլան » պիտի տայ Ռուսիոյ , »

Ի՞նչ ամիս մը առաջ , իրեն ի պատիւ տըրուած հացիբրոյթին արտասանած ճառին մէջ՝ Պրայս կ'ըսէր . « . . Դժբարդաբար հեշտ չէր գործուած չարքը դարմանել , եւ Անգլիա դժուար կը դանէր խուսափել հետեւանցներէն այն չարիքին զոր ինքը ըրած էր (1878ին) այդ ժողովուրդներուն (Հայոց եւ Մակեդոնացոց) , եւ որ անոնց ցեղերը երկարացուցած էր : » Ազատական Անգլիացիները ոչ միայն միշտ խուստովմած են պահպանողականներուն անխիղճ ընթացքին մեղապարտութիւնը , այլ եւ՝ թէ անհրաժեշտ էր Ռուսիոյ աջակցութիւնը հայկական հարցը լուծելու համար : Ու Պրայս առաջին անգամը չէ որ կը յայտնէ կարծիքը զոր արձանագրեցին Անանիօի վերջին թիւով :

Հայերն է որ այժտը էր ամենէն առաջ հասկցած ըլլալին որ պէտք էր ամենէն կայ ազգ մը որ ամենէն քիչ էր հասկցած՝ Հայ ազգն էր : Անգլիոյ ամենէն հապաւէր եւ ամենէն ազատա-

միտ Անգլիացիները Ռուսոյոյ ակացութեան միջամտութեան անհրաժեշտութիւնը կ'ընդունէին, իսկ Հայերը կը յամառէին մտածել թէ կարելի էր եւ պէտք էր իրենց հարցը լուծել առանց Ռուսոյի եւ հակառակ Ռուսոյոյ : Այդ հիմնական սխալ հաշուոյն հետեւանքը եղան մեծ կոտորածները՝ որ 1894էն 1896՝ թրքական Հայութիւնը բզկի բզկի ըրին :

Հակառակ այդ զարհուրելի վնասին զոր կրեցինք, նորէն չփոխեցինք մեր ուղեգիծը, — Դրօշակեան կուսակցութիւնը կէտ առ կէտ կրկնեց ինչ որ Նազարեկեան Հնչակեանութիւնը ըրած էր. թէպէտ երեւան եկած՝ ծրագրով մը՝ որ Հնչակեան ծրագրին հակառուս բանաձեւը չունի, Դաշնակցութիւնը իր գործունէութեան ընթացքին մէջ ըրած է ճիշդ միևնոյն բանը ինչ որ ըրած էր Նազարեկեան Հնչակեանութիւնը :

Իսկ Պ. Արփիարեան, այն չըմանին երբ վերակազմեալ Հնչակեանութեան գերագոյն ղեկավարն էր, թէ՛ « Մարտ » պաշտօնական թերթին եւ թէ՛ « Նոր Կեանք » ին մէջ անընդհատ կը կրկնէր՝ « Ռուսն է Հայութեան մեծագոյն վտանգը. այն օրը կըր Ռուսը տածկական Հայաստան մտնէ, Հայութեան արեւը մարած է : »

Անս ինչու խրամատը որ հեռզհետէ կը լայննար Ռուսին ու Հայուն միջեւ, Կալիցիեան չըջանին վերջերը՝ անդուռը դարձաւ :

Հայերը չեն որ ստեղծեցին Կալիցիին մը եւ իր արբանեակներուն հայակեր հոգին. բայց իրենք են որ կարելի դարձուցին իրականացումն անոր ոճիրներուն, որոնց վերջինը եղաւ Հայ եկեղեցւոյ անկախութեան դէմ իր դաւը : Բնականաբար, անգամ մը որ կալիցիեան վայրագ ու գազանային ընտրեալ սկսաւ ծանրանալ առաջաւայտ գլխուն, հայ ժողովուրդը պէտք էր քննոր դէմ ոգի թ բռն մազաւէր, ինչ որ ըրաւ, ու աղէկ ըրաւ. բայց լաւագոյն բան մ'ըրած պիտի ըլլար Հայութիւնը, եթէ առաջուց վարուելէր ընկալէս որ այդ սուր կացութիւնը չստեղծուէր, եւ Հայ ազգութիւնը ամբողջութեամբ իր ըստիքը կեդրոնացնէր միակ թշնամին՝ Թուրքին դէմ, եւ առսական զօրութեանէն ալ կարենար օգուտիլ այդ պայքարին մէջ : Նոյն իսկ սակայն այդ ամենասեւ օրերուն, իրողութիւն մը

ու երեւան եկաւ՝ մեծապէս նշանակալից՝ որուն վրայ մինք ուշագրութիւն չենք դարձուցած որքան պէտք է. դարոցներու փակումէն եւ զպրօցական կայուածներու գրաւումէն յետոյ, Հայոց կաթողիկոսը առսական դատարաններուն դէմս՝ պահանջելու կայուածներուն դարձը Հայոց եկեղեցւոյն, քանի որ անոնք կը պատկանէն ոչ թէ հայ դպրոցներուն, այլ հայ եկեղեցւոյն : Ու դեռելի է որ հակառակ Կալիցիին թափած ըլլոր Զանգերուն, Փէթէրպպոլի կառավարութիւնը որոշոյ՝ Հայոց կաթողիկոսին խնդրանքն ընդունելով՝ հարցը դատարաններու ճամբով լուծել. եւ առս դատարանները արձակեցին վճիռ մը նպաստաւոր Հայոց կաթողիկոսին, եւ հակառակ առս իշխանութեան Կըրնաճ երեւակայել արդարութեան ժեւթ մը որ նոյն իսկ հազար փարսախ հեռուէն ատոր մօտեանայ՝ Տածկաստանի մէջ . . . կընաճ երեւակայել որ թուրք դատարան մը իրաւունք տայ Հայոց Պատրիարքին՝ ընդդէմ Մուկիմանին : Բայց Կալիցին շուտով վճատող չէր. կանգ չառաւ այդ վճռին առջեւ, եւ քանի որ Հայոց եկեղեցին իր դէմ կը ցցուէր իբր՝ մեծագոյն խոչընդոտն իր հալալինը ապուշ ծրագրին, որչեց խորտակել Հայոց եկեղեցին. Հայութիւնը ամբողջութեամբ ոտքի ելաւ իր եկեղեցին պաշտպանելու համար, ու Կալիցիին է որ խորտակուեցաւ : Բայց այդ յաջողման մէջ՝ Հայոց դժեղ դիմադրութեան շարժ քաժին ունի նաեւ առս զանգուածին մէջ գտնուող ազնիւ օւ խելօք ոգին, որ կը պակսի թուրք զանգուածին մէջ : Մուսս պէյն հասարակ աւազակ մըն էր, տասնեակներով խեղճ անպարտական զիւղացիներ մորթած՝ ամբողջ տաճկահայ հասարակութիւնը միացած՝ արգարութիւն պահանջեց թուրք կառավարութեանէն. բայց թուրք կառավարութիւնը անպարտ արձակեց քերտ աւազակը : Եւ ամբողջ թուրք հասարակութեանէն (ինչ ու նոր՝ ըլլոր միասին) մէկ ձայն մը չարձարացաւ այդ ամենալիք անարդարութեան դէմ բողոքող. եթէ ուղի ունինք մեր գանկին մէջ, անկալ կ'ենթադրեմ՝ մտածելու, դատելու եւ բաղդատելու համար է դրուած է հոն :

Հայոց դիւանագիտական սխալը չ'արդարացնէր ռուս կառավարութեան ընթացքը , որ ոչ միայն անմարդկային եղաւ , այլ եւ ինասակար ռուսական շահերուն : Պէտքը չունիւր բացատրեալու « անմարդկային » վերադիրք : դիւանայով հանդերձ որ մէկ յօնքի պատոււով կրնար Մարդասպանին ձեռքը անշարժացնել , ռուս կառավարութիւնը թոյլ տուաւ որ իր քթին տակ խողիողութիւն ամբողջ ժողովուրդը մը որ պատմական դաշնակիցն եղած էր Ռուսին եւ անոր օգնած էր Արեւելքի ամենակարեւոր մէկ կտորը գրաւելու : Ինչ ալ եղած ըլլար հայ « պոլիտիկոս » ներքին ոմանց բռնած զիրքը , ռուս կառավարութիւնը պարտակառութիւն ունէր չլիութիւն : հայ ժողովուրդը՝ իր պոլիտիկոսներուն հետ , ռուս կառավարութիւնը մեղանչեց մարդասիրութեան ամենատարական պարտակառութեանց դէմ . քաղաքականութեան հետ ոչ մէկ կապ չունեցող , յեզափոխական շարժման ոչ մէկ մասնակցութիւն չունեցած՝ պարզապէս Հայ ու քրիստոնեայ ըլլանուն համար ջարդուող անգէն ու չուսուական անբոններու հանդէպ , որ զթութիւն կը հայջէին , թուրքերի ռուս հիւպատոսները ցոյց տուին քսանուելի անգթութիւն :

« Էրզրումի կոտորածների ժամանակ , կը բրէ Ակնունի , այն նոյն քաղաքում ուր 1828ին էջմիածնի Կաթողիկոսին կոնդակն էր տարածուում՝ հրաւէր կարդալով Հայերին աջակից եւ ուղեկից լինել Ռուսաց զօրքին , ուր 1856ին , 1877ին , ինչպէս եւ 1896ին հայ ազգաբնակութիւնը իր կեանքն ու պատիւն էր զոյսբերում « ռուսափրկութեան հիմար , այդ նոյն քաղաքում Ռուսաց հիւպատոսարանը գերմարդկային անխղճութեամբ գոցում էր դռները բռնաւորի սրից խուսափող կանանց եւ մանուկների առաջ , փակոււմ էր ականջները յուսահատութեան աղաղակների հանդէպ : եւ այդ այն Թաղի մէջ ուր մարմտական Պարսկաստանի հիւպատոսը իբր մարդապատան էր տալիս եամաղանից վրիպած քրիստոնեայ զոհերուն . . . » :

Ու տեսանք մինչեւ իսկ ռուս զնդապետ Պըքով մը որ իր խաղախներուն հետ սահմանազրուիկ անցաւ եւ թուրք դիրտորներուն ու Գիւրտուրուն միացած՝ թուրք Նողի վրայ հրացանի բռնեց հայ վրնակիր խումբ մը , անոր ընկերացող քահանայով մէկտեղ . . . Յասնէ է

նաեւ թէ ի'նչ անիրիղձ եղաւ ռուս իշխանութեանց վարմուշըը տաճկահայ փախստականներուն հանդէպ , որոնք կովկաս ապաստանեցան քրիստոնեայ պետութեան մը նովանուոյն տակ պաշտպանութիւն գտնել յուսալով : Թրքահայոց նկատմամբ այդ անսիրտ ընթացքն ունենալը բաւական չհամարելով , ռուս կառավարութիւնը կատաղի հալածանք մը սկսաւ կովկասի Հայոց ալ դէմ . աւելորդ է նկարագրել պօզալի հանգամանքը կալիցինեան բեժմին , ամէն Հայու ծանօթ է ան : Ծանօթ է նաեւ այն զգուշելի զիրքը զոր բռնեց Փեթերսպոլիի ռուս մամուլին մէկ ստուար մասը՝ նահատակուող Հայութեան հանդէպ . ծանօթ են ըտոր զրպարտութիւնները , ստութիւնները , հայդոյանքները , նախատինքները զոր ան թափեց հայ ժողովրդին վրայ , այդ ժողովրդին՝ որ առանց իր պոլիտիկոսներուն ակհանջ կախելու՝ մինչեւ կալիցինեան բեժմը , ամբողջ կովկասի մէջ իր խնձոյքներուն առաջին բաժակը « Ռուս թագաւորին » կենացը կը պարզէր , եւ որ Տաճկաստանի մէջ ալ՝ նեղ օրերուն՝ աչքը բնազդաբար գէպ ի ռուս արժիւր կը դարձնէր :

Այդ ընթացքը եղաւ նաեւ « հակաթուս » : Ատեութիւնը կամ կասկածը որ Հայոց « պոլիտիկոս » ներքին կամ վարիչներէն ոմանց մէջ միայն գոյութիւն ունէր դէպ ի Ռուսը , ռուս կառավարութիւնը իր վարմուշքով զայն պահ մը ծաւալեց ամբողջ հայ ժողովուրդին մէջ . ռուսաց ալ փոքր ու սեղար ըլլալ հայ ժողովուրդը , Արեւելքի մէջ տարանուելի ուղղութիւն է պետութեան համար անոր հակակրութիւնը կամ համակրութիւնը էական նշանակութիւն ունի : Այդ ընթացքը մին եղաւ նաեւ այն պատճառներէն որ տիեզերական հակակրութիւն եւ զըջուանք յառաժ քերին ռուս կառավարութեան դէմ եւ ռուս-անփոխական պատերազմին վերջնապէն իսկ առաջ՝ բարոյական յաղթանակն արդէն տուին ճափոնացւոյն , ու նիւթական յաղթանակն ալ տիեզերական բարբէի մը պէս ծափահարելի դարձուցին : Այդ ընթացքով Ռուսը վտանգեց իր ամենէն մեծ փառքի ստորոքը , իր տարածման մեծագոյն ուժերէն մին , Արեւելքի քրիստոնեական պաշտպանի , Ասիոյ մէջ եւրոպական քաղաքակրթութեան տարածիչի որ պաշտպանը 24է 96 Հայաստանի մէջ անցնող դէպքերը

ստեղծեցին կացութիւն մը որ մէկհասակ առիթ մը կ'ընծայէր Ռուսիոյ՝ իր աւանդական թշնամուտն Օսմանցիին վճառական հարուածը տալու, եւ իր դարերէ ի վեր երազած ճամբան յաղթանակնորէն հարթելու ղէպ ի՛ մէկ կողմէն Ալեքսանդրէթ եւ միւս կողմէն Պոլիս։ Զարդերը ախքան անօրինակ վարագութեամբ մը եւ ընդարձակութեամբ մը կատարուեցան, անոնց յարուցած յուզումը Եւրոպայի եւ մանաւանդ Անգլիոյ մէջ՝ այնքան բուռն եղաւ, որ այլ եւս նոյն իսկ Անգլիոյ պահպանողական կուսակցութեան համար անհնար էր ինչպէս 1878ին՝ արգելել Ռուսիոյ յառաջխաղացութիւնը Հայաստանի մէջ։ Թէ Սասունի 1893ի կոտորածէն անմիջապէս յետոյ՝ անգլիական կառավարութեան երկզիմը վարժուեցին բերմամբ՝ ռուս դիւանագիտութիւնը կասկածոտ դիրք մը բռնած ըլլայ, այդ հասկանալի է։ Բայց 1895էն յետոյ՝ երբ Հայոց Հայրենիք՝ զարմանելով Հայոց դիւանագիտական սխալը՝ զնաց Զարին բսել թէ Հայ ժողովուրդին միակ յոյսը եւ ապաւէնը Ռուսն է եւ հայոցն ռուս կառավարութեան միջամբտութիւնը, երբ անգլիական կառավարութիւնը խտտուանեցաւ իր անկարողութիւնը հայկական հարըը լուծելու, հրր անգլիական հանրային կարծիքը՝ ամօթահար ու խղճահարուած՝ իր ամէն կուսակցութեան պատկանող թերթերով բացէ ի բաց հրաւէր կարգաց Ռուսին մտնել Հայաստան եւ վերջ տալ թրքական խռովութեանց, ռուս դիւանագիտութիւնը ոչ միայն բռնչային ընթացք ունեցաւ՝ մերժելով փրկել զժողովուրդ մը, այլ եւ ամենաութմամբ վարժունք մը՝ չուզելով օգտուել այդ առիթէն որով ի ձայն ամբողջ աշխարհի ծափահարութեանց եւ հաւանութեամբ նոյն իսկ Անգլիոյ պիտի կրնար յառաջանալ ղէպ ի Փոքր Ասիա։

Իր նախընտրած ապուշ թաքցիլով, ան թոյլ տուաւ որ Գերմանիա տարածուի Փոքր Ասիոյ մէջ, կարծից ատով վրէժ լուծած ըլլալ Անգլիայէն՝ դիւանագիտական պարզութիւն մը կրել տալով անոր, ու կարծից նաեւ թէ իր ապագայ տիրապետութիւնը Փոքր-Ասիոյ մէջ աւելի ապահով պիտի ըլլար՝ հայ տարրին տկարացումովը։ հայիւր բողոքովն սխալ էր - ատանց Հայու, Ռուսը օչ պարտակ կրնայ ունենալ ոչ ալ դիւրութիւն՝ Փոքր Ասիոյ մէջ յառաջա-

նալու։ իսկ Անգլիա իր կրած դիւանագիտական պարտութեան վրէժը « դրականօրէն » լուծեց ճակոտական պատերազմին փորձանքը սարքելով Ռուսին գլխուն, Մայրաքոյն Արեւելքի աշխարհակալութեան ռուսական երազը քայքայեց եւ միւս կողմէ Եգիպտոսն ալ վերջնապէս իւրացուց։

Բայց եթէ Ռուսը շատ բան կորսնցուց, մենք Հայերս՝ ըլլալով անհուճապէս աւելի տրկար ու փոքր, շատ աւելի կորսնցուցինք զան Ռուսը։ Պ. Ամբիթէլաթոֆ, ազնուօգի Ռուս մը, վերջերս ռուսական թերթի մը մէջ հրատարակած է յօդուած մը ուր խոսել կը քննադատե ռուս կառավարութեան ընթացքը հայկական խնդրոյն մէջ։ Եւ յօդուածը կը վերջացնէ սատողերով։

« Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նրա կորուստը ակնհերեւ է։ Թոյլ չտալով Պետութիւններին կատարելու իրանց պարտաւորութիւնները Փոքր Ասիայի Հայերի վերաբերութեամբ՝ նա իր ղէմ հանեց Եւրոպայի հասարակական կարծիքը եւ սպանեց հաւատը ղէպ ի իր կողմը Մերձաւոր Արեւելքում։ Ամէն մի փոքր Ռուսաստանի կողմից ընդլայնուել իր երկիրը ի հալւա Փոքր Ասիայի, կ'ընկղմվի Եւրոպայից որպէս յաւակնութիւն հողային կոպիտ յարչակութեան եւ կ'արգիլվի պետութիւնների հաւաքական ուժով։ » (Թրգմ. Մշակի)։

Այս եղբակացութիւնը ճիշդ չէ։ Ռուսը կորսնցուց անբաղաատիկ առիթ մը ուր պիտի կրնար՝ նուազապէս ճիշդով՝ գրաւել Հայաստանը եւ ապահովել իր սիրապետութիւնը ամբողջ Փոքր Ասիոյ։ Եւ իր տիրապետութիւնը այսօր՝ Ռուսիոյ գործած սխալովը՝ աւելի դժուար ե զարձած, քայց ոչ անկարելի։ Ինչէն, ամէն ոք կ'ընդունի որ Հայաստանի մէջ առանց Ռուսին հաւանութեան եւ անկացութեան ոչինչ կարելի է ընել, ինչ որ թրքական Հայաստանի հարցին լուծման մէջ գլխաւոր դերը իրեն յանձնել ըսել է։ Այս պահուն իսկ, Գերմանիա ուզելով օգտուել Ռուսիոյ խառնաշփոթութիւնէն, փորձեց Սիւ ծովու աւազանին մէջ գտնուած հանքերուն մենաշնորհն ստանալ։ Ռուս կառավարութիւնը փութաց արգիլել զայդ, եւ յաջողեցաւ արգիլել։

Մենք Հայերս ենք որ հաւաքապէս կոր-

արեցուցինք . Ու այդ կորուստին մէջ, Տանկահայք են որ ունին մեծագոյն բաժնիր . անգին է անոնց կրած կորուստը . իրենց թիւը մեծապէս պակսեցաւ , այն տեղուանքն իսկ ուր մեծամասնութիւն կը կազմէին , այժմ փոքրամասնութիւն են . աղքատացան , ջրուեցան , բարոյապէս , նիւթապէս ու քաղաքականապէս ջախջախուեցան . կեանքը զոր ստիպուած են ապրելու , հնութեան ստրուկներն անգամ պետի թքնէին անոր վրայ , եւ այդ կեանքն իսկ՝ ամէն թույլ վտանգի մէջ է : Ռուսահայոց համար՝ կարլի է ըսել — որքան ալ փարատուց մը թուի սահկա — թէ՛ ազգային տեսակէտով աւելի շահած են քան կորսնցուցած . կալիցիներն ըստ ժամէն առաջ՝ Ռուսահայք անզգայի են նզոր մեղուով մը զէպ կ'ուսացուծ կ'ընթանային . այդ ուսացուծը արդիւնք էր ոչ թէ՛ ռուս կառավարութեան Հայերը ուսացնելու նպատակով ձեռք առած վարչական միջոցներուն , այլ նախկին հայասեր ուսական բեծիմին , որ օտարասէր են ինքզինքն արհամարհող հայ տարրը կը ստանէր բնազդօրէն զէպ է ինքնարեք ձուլում մը : կալիցիներն բիրտ բեծիմը ցնցեց կովկասի Հայութիւնը , ազգային ոգին արթնցուց անոր մէջ , ինքնապահպանութեան ուժը տասնապատիկ զօրացուց : Հայ-թաթարական պայքարն է մերկն որ իրական աղէտք մը եղաւ կովկասի Հայութեան համար , թէ՛ անձերու կորուստ , թէ՛ նիւթական մեծ վնաս պատճառելով . այդ պայքարն ալ եթէ « խրախուսուեցաւ » կալիցիներն եւ Փէլձէեան զազիր կուսակցութեանն , անոր շղացումը թո՛ւրք մտայնութեան մէջ պէտք է փնտռել (Պոլսէն մինչեւ Պաքոս) , եւ այդ զապահական յարձակումը զորժայրոզը , Հայութեան պատիւն , ինչը , կեանքը լըրճելու , յափշտակելու , ըզբտելու փութացողը նորէն թուրք եղաւ , յաւիտենական թուրքը : Պահ մը արեւելեան Հայութիւնը ինքզինքը գտաւ իր երէկուսան « տէրերուն » ձեռքը մատնուած՝ երբ զեռ Ռուսին զապիր սուրբ մասնատուած ժանիքներուն վերեւ չէր ցցուած . այն բուզէին իսկ ուր ուսական սուրբն վախը անհետացան , մասնատական « տէրերը » իրենց քանդումը զերն սկսան Միայն թէ պայքարը կ'անցնէր այս անգամ հողի մը վրայ որ ուսական էր այլ եւս . ու ատոր իսկ հետեւանքով՝ Հայը , առեւտրով ան-

կարող ինքզինքը պաշտպանելու , կրցաւ հոյակապ դիմադրութիւն մը ցոյց տալ եւ ապացուցանել թուրքերուն որ եթէ իրենք միշտ նոյն զազանները մտացած են , Հայերը կովկասի մէջ փոխուած են ու երբեմնի ստրուկները չեն այլ եւս :

Այս դիտողութիւններէն շատերը Անահիթի ընթերցողներուն համար նորութիւն չեն , մէկէ աւելի անգամներ պարզած եմ այս էջերուն մէջ՝ համառօտակի՛ ինչ որ այսօր կ'ընդլայնեմ բոլոր հարկաւոր մանրամասնումովը : Այս թերութիւն առային տարուան երրորդ թիւին մէջ երեւցած « Պատասխանատուութիւնները » տխուրտուած յօդուածովս արդէն իսկ՝ մեծ մասամբ՝ ուրուագծած էի զանոնք : Այդ յօդուածն այն պահուն հայհոյանքներու տարաքի մը թափելու առաւ վրաս (մեր մէջ՝ ինչպէս ամէն տեղ՝ կան մարդիկ , որոնց համար՝ իրենցմէ տարբեր ասածողը ատով իսկ ոճաբարծ մը եւ աւազակ մը կ'ըլլայ) : Այդ յօդուածն անթերի չէր . կան անոր մէջ կարգ մը մանրամասնութիւններ որոնց սխալ ըլլալը ես իսկ կ'ընդունիմ . բայց այդ յօդուածին մէջ քանի մը հիմնական տեսութիւններ պարզած էի , որոնց զլլաւորներէն մին էր թէ՛ « Առանց Ռուսին հւանութեան եւ զործակցութեան հայկական հարցը չի կրնար լուծուիլ եւ թէ Հայք , փրկելու համար իրենց ազգը կորուստէ՛ պէտք է Ռուսը իրենց բարեկամ գործընեն » : Երողութիւնները — որ փաստերուն ամենին զօրեղներն են — եկան անկէտ ի վեր հաստատել թէ՛ այդ տեսութիւնները սխալ չէին : Ներկայ առաւմաստիւթիւնս զրած պահուս , ուրախութիւնն ունիմ նկատելու որ արդէն իսկ , այս վերջերս , նոր հոսանք մը սկսած է կազմուիլ Հայոց մէջ , որ ցոյց կուտայ գործնական ոգիի փրկարար զարթում մը : Նոր-Խաղը հրատարակեց վերջերս հոյակապ ուսումնասիրութիւն մը Պ. Մանուկ Աբեղեանի , Հայ-թրական կոնիւր տիտղոսով , եւ որուն մէջ այդ իրմուտ եւ ողջամիտ գրողը պայծառապէս կ'ապացուցանէր Հայ ժողովրդին համար բացարձակ անհրաժեշտութիւնը ուսական ուժին վրայ կրթնելու : Այն պահուն ուր այս սողերը կը

գրեմ, նովոյի Վրեկայիսի՝ աշխարհիս ամենէն հայտատեաց թերթին մէջ՝ հայնսպաստ յօդուած մը լոյս կը տեսնէ Մէնչիքօֆ յօռած ռուս հրապարակագրին կողմէ գրուած, ծառայած մը զոր Հայ մը թելագրիք է Պ. Մէնչիքօֆին: Աստեք մեծ ծառայութիւններ են հայկական գատին մատուցուած (1):

Միեւնոյն ատեն հաճոյքով կը նկատեմ որ Յաւաչը յարած է այդ նոյն գաղափարին՝ կարգ մը վերապահումներով հանդերձ: «Մերք ընդունում ենք որ, կը գրէ այդ թերթը (Քիր. 25) րի՛ ներկայ եւ րի՛ ապագայ Ռուսաստանի մայրքը առաջնակարգ, գերակշռող նշանակութիւն ունի հայկական հարցում: Պատմութիւնը եւ աշխարհագրական պայմաններն են նրան տեղ այդ իրաւունքը, ուղեմէ չուզեմք՝ մեծ հարցը խոշոր չափով կապուած է ռուս ժողովրդի մակասագրին:» Եթէ մեր բոլոր գործիչները՝ ազգային գործունէութեան բովանդակ ընթացքին մէջ՝ ըմբռնած ըլլային ճիշդ ինչ որ այնքան

(1) Բնաւ հիմակարծիք չեմ այդ մասին «Պառաջ»ի հրատարակած յօդուածին որով «Նսովէ Վրէմիայի մէջ այդպիսի գրութիւն մը մտցնող Հայը « սողացող, ստրուկ, են.» կ'անուանուի: ձիշղ որովհետեւ «Նսովէ Վրեմիան» մեզի Թ նամի եղած է ցարդ, անոր մէջ իր ցարդ ըսածներուն հիակառակը հրատարակելը՝ մեծ արժանիք մըն է այդ Հայուն համար: Եղած են ազատագրուիլ ցանկացող Ուրիշ ազգերու յեղափոխական մարմիններ որոնք մինչև իսկ կաշառած են իրենց դէմ խօսող մեծ ու ազդեցիկ Թերթեր եւ զանոնք այդպէս բռնադատած են իրենց դատին յաջողման նպատեղու: Ինչու՞ դատապարտել Հայ մը որ առանց իսկ այդ միջոցին դիմելու տեսակցութեամբ մը՝ կրցեր է «Նսովէ Վրէմիային» մէջ մտցել յօդուած մը որ մեզի օգտակար է: Մացցինի եւ Քավուր Իտալացի հայրենասէրները դրած էին՝ իբր լրտես՝ Աւստրիական են այլ արքունիքներուն մէջ: այդ հայրենասէրները ամեն « սողում» յանձն կ'առնէին՝ դիւանագիտական գաղտնիքներ խլելու եւ զանոնք իրենց պետերուն հաղորդելու համար: Այ մէկ Իտալացի չէ դատապարտած երբեք այդ գործիչները: Եւ Իտալացիք յաջողած են « ազատիլ» որովհետեւ «գիտցած են գործել:

յստակօրէն կը բանածեւ: Յաւաչը այս ատղերով եւ եթէ ըստ այնմ վարուած ըլլային, ես կը կարծեմ թէ մեր ժողովուրդը զերբ մնացած կ'ըլլար այն ազէտներէն որ իր վայր թափեցան:

Ինչ որ անհրաժեշտ է հայ ժողովրդին մշտութիւն մէջ վերջնապէս արմատացնել, օտ գաղափարն է՝ տասն անգամ Անանիոսի էջեբոյն մէջ արտայայտուած, եւ զոր Պ. Աբեղեան մեծ ամբողջութեամբ ու յստակութեամբ տպագրուած է,  
 — թէ՛ հայ ժողովուրդը, աշխարհագրական ու պատմական հզոր ու աննոցուպիլը պայմաններու բերմամբ՝ ստիպուած է ընտրել մասնատական զանգուածին եւ Ռուսին միջու, եւ թէ նոյնքան ստիպուած է նախընտրութիւնը տալ Ռուսին՝ իր գոյութիւնը պահպանելու համար: Ո՞ր Ռուսին, ըսողներ պիտի ըլլան. ձաբական Ռուսին, թէ ազատական Ռուսին: Անշուշտ՝ Հայոց համար, աշխարհիս համար, նոյն ինքն Ռուսիոյ համար, նախընտրելի է տեսնել սահմանադրական ազատական թեծիմ մը Ռուսիոյ մէջ՝ փոխանակ պիւրբորթական թեծիմին: Բայց տղայութիւն պիտի ըլլար Հայոց կողմէ՝ իրենց զարբ անհրաժեշտօրէն կապիլ ուսական թեծիմին վերջնական ու շիակասար բարենորոգման հետ: ձաբական բացօթեակ ինքնակալութեան օրերուն իսկ, Ռուսը մեզ Հայոցս՝ օգտակար է եղած, փրկական զեր է կատարած, պէտք չէ մոռնա՞նք ատրկա. այսօր՝ ռուս բեւ ժիւր փոխանցման շրջանի մէջ է. ճիշտ է որ հոկտ. 30ի մանիֆէսթին արթնցուցած յոյսերը չիրականացան, եւ ցարդ արիւննոտ խառնաշփոթութեան մը մէջ կը տապալուի Ռուսիան բայց արդէն իսկ « բան մը փոխուած է » Ռուսիոյ մէջ, բան մը — եւ էական բան մը — կոտորած, մեռած է հին Ռուսիայէն: այսօրուան զարարունները յղութեան ցաւներն են վաղուան ռուս թեծիմին. տուժա մը, ազգային խորհրդաբարան մը պիտի երեւան զայ քիչ օրէն. այդ տուժան պիտի չըլլայ երազուած խեղակական խորհրդաբարանը. հող չէ. հոն եթէ հարիւք ազատական երեսփոխան գտնուի — եւ անշուշտ կը գտնուի այդքան մը (2) — արդ փոքրաւ

(1) Հեռագրութիւն կը հաղորդէ Սէ ընտրութեանց մէջ՝ հակապի կտակարարութեան հանած բոլոր արգիլքներուն՝ սահմանադրական-տեսերբա՞մ կուսակցութիւնը յազմանակած է գրեթէ ամէն տեղ:

մասնութիւնը բաւական է յառաջդիմութեան գործին ու լծակն ըլլալու համար տուժալին, ու առում մը որ արդէն գոյութիւն սկսի ունենալ, ինչքան ալ սահմանափակ, հիմնաքարն է՝ գետեղումը՝ միջուկան շէնքին, որ հետզհետե՛ իրաց բնագին բերմամբ՝ պիտի աւելի առողջ եւ օգուէտ ըլլայ՝ ճամբորդ, որու վայտ բոլորո կը կհանանք, մէկ օրուան մէջ չէ որ ունեցու իր արդի սահմանադրական բեծերը : Միջատուն նախ՝ նախարարոց խորհուրդ մը կզգծեց եւ հինգ տարի ետքն է որ խորհրդարանական սիստեմը շնորհեց :

Մենք Հայքս անուշտ կը բարձանք որ Ռուսիոյ ազատական շարժումը յանգի լուրջ եւ տեւական արդիւնքի մը : քայց՝ ազգովին՝ ոռւս « մայրայեղ » յեղափոխականներուն միանալու ո՛չ պարտականութիւն ունինք ո՛չ կարելիութիւն, որովհետեւ անոնց ծրագիրը այժմ անգործադրելի է, իսկ մեր ազգին ցաւեղը՝ անմիջական դարձան կը յայտնի : այդ ցաւերուն բուժումը ուստական հանրապետութեան մը կամ նոյն իսկ լիովին ազատական սահմանադրութեան մը հաստատումէն սպասել, Հայութիւնը փրկելու համար՝ նախ հարիւր քսան միլիոն մարդոց կազմութիւնը իրականութեամբ ազատութեան բեծով մը վերածելու հետաժողով ըլլալ, յիմա՝ բուժիւն է : Մեր ամբողջ պատմութեան ընթացքին՝ մենք ուրիշներու համար աշխատած ենք, մերք գիտակցարար, մերք անցիտակցարար Բաւական է Սկսինք ընել ինչ որ կ'ընեն լուսն ազգ : Էն առաջ մեր շահերը պատպանելու մտածենք : Եթէ՛ ոռւս սօցիալ-սոցալմոտորութեան ոռւս առաջարկէինք որ Ռուսիոյ մէջ հանրապետութիւն հիմնելէ առաջ՝ զան պահ մը մեր տանկական Հայաստանի բարենորոգումները իրագործելու աջակցին մեզի, անոնք՝ տարակոյտ մի՛ ունենաք՝ մեզ « պարտելու պիտի զրկէին » : Մենք պարտաւոր ենք հետաքրքրուիլ ամբողջ մարդկութեան մէջ ի յայտ եկող ընկերական ու քաղաքական երեւոյթներով, արակցիլ՝ որքան կը ներին մեր միջոցներն ու շահերը՝ համամարդկային յառաջդիմութեան ու ազատութեան գործին, քայց՝ իբր հայ՝ մեր առաջին ու քրիտական պարտքն է մեր ուժերը ամէն բանէ առաջ մեր ազգին փրկութեանը նուիրել, եւ ամէն օտար հարց մեր ազգային շահերուն տե-

տակետով նկատել : Սահմանադրական-տեմոքրատիկ կուսակցութիւնը, որ վաղուան Ռուսիային վարիչը եւ կանոնադրիչը պիտի ըլլայ՝ ինչպէս Կլէմանսօ իսկ գուշակեց, եւ որուն գլուխը Բոլշակովսկիի պէտ լուրջ եւ հայասէր անձնաւորութիւններ կան, մեր ազգային շահերուն համար լիովին նպաստաւոր է եւ յուսատու : Գիտնանք օգտուել :

Այս տողերս անախորժ պիտի թուին մեր livresque ազատականներուն, մեր սօցիալ-տեմոքրատիկներուն : Այդ պարտները վերջերս նոյն իսկ որոշեր են բաժնուել հին Հնչակցական կուսակցութեանէ՛ն՝ որովհետեւ այդ կուսակցութեան մեծամասնութիւնը որոշեր է իր գործունէութեան ղլխաւոր նպատակ աւելել տանկայայտ հարցին լուծումը : մեր սօցիալ-տեմոքրատիկները « ազգայնական » կը նկատեն տանկայայտ հարցը, եւ ազգայնականութիւնը իրենց համար յետադիմութիւն, խաւարապաշտութիւն, տգիտութիւն, վարկեւորութիւն է : փոքր, ճգնմով կը գտնեն զբաղիլ մէկ ազգի մը խնդրովը : իրենց փափաքն է ամբողջ մարդկութիւնը ազատագրել (ճիշդ ժէճո՛ւթիւրքերուն պէս, որոնք իրենց ազատութեան լայն ծարաւին համար՝ շատ չընչին կը գտնեն Հայոց փրկութիւնը, եւ կ'ուզեն Տանկաստանի բոլոր ցեղերը փրկուած տեսնել, ու ոչինչ փրկած ունին) : այս պարտները պէտք է ըմբռնել թէ իրենց « ազգայնական » համարած Հայերը շատ աւելի իրական սէր եւ ըմբռնում ունին ազատութեան, թէ իրենց չափ եւ աւելի ուշիմ կերպով՝ կը ցանկան ամբողջ մարդկութեան երջանակութիւնը : քայց անոնք համոզուած են որ ամբողջ մարդկութեան վերջնական ազատագրումին քայլ առ քայլ միայն կարելի է հասնիլ (այդ է սնուութեան անյեղիլ օրէնքը) եւ թէ այդ քայլերուն ամենէն անհրաժեշտներէն եւ ստիպողականներէն մին սարկացած ազգայնութեանց ազատումն է : Երբ մարդ կը տեսնէ իր մարդը՝ պաշարուած աւազակներէ որ կ'ուզեն զայն խողխողել, եւ երբ այդ մարդը՝ անօգնական թողլով իր մայրը ուրուն իր կեանքը կը պարտի, կը վազէ դիմացի սրակին մէջ՝ ամբողջ իրական սեռին ազատագրութեան վրայ ճառ մը արտասանելու, այդ մարդը վարուած կ'ըլլայ իբր շոշորը մը եւ անսիրտ մը :

Ես, ոչինչ պիտի ունենայի ըսելու, եթէ մեր սօցիալ-տէժօքրաթիւնը անհատապէս նախընտրէին սպրիլ ու գործել իբր Բուս կամ Գերման կամ Նրանասօցի ընկերվարականութեան անդամներ. ամէն մարդ ազատ է իր ուզած շրջանակին մէջ թափելու իր ուժերը, բայց մեր սօցիալ-տէժօքրաթիւնը կը գործեն միշտ սիբը Հայոց, ու սկը վնասին» Հայոց դատին. ամէն անթիւ, ամէն հաւաքման, միթիւնիկ, նամատողով մէջ՝ կը ցցուին (ճիշդ ինչպէս փէճօթիւրքերը) եւ կը բողբոքեն Հայոց ազգայնականութեան դէմ, սեպակական դատոյն անիմատութիւնը եւ վնասակարութիւնը կը շանան փաստել, մտքերուն մէջ շփոթութիւն կը ձգտին ձգտել. Ասիկա ազատասիրութիւն չէ, անգիտակցից գեւանանութիւն է, իթէ այդ պարոնները չեն ուզեր իրենց մայր ցեղին ցաւերովը զրալիլ, ստիպող չկայ զիրենք. թող երթան ընկերվարականութեամբ, անիշխանականութեամբ կամ օգապարկիւններու կատարելագործութեամբ զբաղին, բայց հանգիստ ձգեն Հայոց դատը, բնաւ չզբաղին անով :

Գալով Դրօշակեաններուն, ասանց ալ ընթացքը տարօրինակ կը գտնեմ. ամբողջ իր գոյութեան ընթացքին մէջ, Դրօշակեան կուսակցութիւնը եղած է Տանկահայոց դատին լուծման նոթիբուած մարմին մը, ուրիմն եւ «ազգայնական» բառին անշուշտ ամենաազնիւ իմաստով (այդ բառը՝ ազատիլ ուզող ստրուկ ազգի մը բերնին մէջ՝ մի՛ միջայն ու մի՛շտ ազնիւ նշանակութիւն կրնայ ունենալ .) արդ, այդ կուսակցութեան վարիչները հազար կտոր կ'ըլլան « ազգայնական »ի եւ « ազգային »ի մէջ զանազանութիւններ գնելու, իբր « ազգային բայց նաեւ ընկերվարական մարմին ցոյց տալու իրենց կուսակցութիւնը, ինչո՞ւ այս ամօթը, այս վասիլը՝ « ազգայնական » բառէն. ոչինչ կայ աւելի ատող, ազնիւ ու մարդկային քան այն յարգանքը, սէրը, որդեական գորովը, անձուրբութիւնը զոր մարդ ունի զէպ ի ազգը որուն դարաւոր հաւաքական ինքնուրոյն ճիգին մէկ արդիւնքն է ինքը. ազգայնականութիւնը հակակրկի կրնայ ըլլալ՝ երբ ազգ մը՝ իր ուժը կարալար կը գործածէ՝ աւազակօրէն, զբացի ազգերու իրաւունքները յափշտակելով . մեր

ազգայնականութեան մէջ՝ ո՞վ կրնայ այդպիսի հարգամանք մը տեսնել : Ես, ազգայնական եմ — ու հպարտութեամբ՝ կը յայտարարեմ զայդ — որովհետեւ նեղաշնչին պիտի նկատուի ուրիշ բան ըլլալ իմ ազգիս արդի վիճակին մէջ. սեւս զիտեմ Փրօմանսօցի ընկերվարականներ, սեւս իշխանականներ, որ ըսած են ինձի « Եթէ Հայ ըլլայինք », մենք՝ անշուշտ ազգայնական պիտի ըլլայինք » : Ես ազգայնական եմ, որովհետեւ իմ պարտքն է ծառայել ամենէն ատալ իմ ազգիս որուն կը պարտիմ կեննքս, լիզուս, հոգւոյս հիմնական գծերը : Ես ազգայնական եմ, որովհետեւ իմ ազգս դժբաղդ է, աւելի զժժբաղդ քան ու է ազգ, եւ իմ պարտականութիւնս ասոր հանդէպ աւելի մեծ է քան ազատ եւ ուժեղ ազգի մը. գաւկիւնը զէպ ի իր ազգը : Ես ազգայնական եմ վերջապէս՝ որովհետեւ իմ ազգս յառաջիմութեան, քաղաքակրթութեան տարր մին է ի բնէ, լոյսի գործիք մին է, գեղեցկութեան աղբիւր մին է, ազատութեան կայծ մին է : Իմ ազգայնականութեանս նպատակը շրջկայա ազգերուն վնասել, աննց չբացմամբ իմ ազգս մեծցնել չէ, այլ չեղբացնել յառաջիմութեան խոչնդոտի դերը զոր կը կատարեն մեզ շրջապատող մասնետական յետամնաց, ազէտ եւ թիտ զանգուածները, տալ միջոցներ որ իմ ազգս, աշխատող, արտազորող, շէնցնող, սղատասէր, արուեստագէտ իմ ազգս՝ իր բոլոր ձիւրքերը, իր բեղուն հողին բոլոր ուժերը կ'արեւնայ ազատօրէն գործածել՝ յօգուտ ոչ միայն իրեն, այլ բոլոր Արեւելքին, բոլոր մարդկութեանս եւ անա ինչու իմ ազգայնականութիւնս աւելի իրական ազատասիրութիւն է, ըլլալով աւելի զործնական, աւելի մարդկային, աւելի անմիջական, քան մեր սօցիալ-տէժօքրաթիւնեան համամարդկային ժողովրդերու նետապնդելով՝ կը շանան աղբիւլ յալողուր անմիջական եւ անհրաժեշտ արդիւնքն մը. եւ անա ինչու պիտի փախաքէի որ Դրօշակեան կուսակցութիւնը վազ անցնէր այդ երկակենցաղ տարտամութենէն զոր ինքզինքն կուտայ, եւ ինքզինքը խոտտովանէր արիաքար ու պարզօրէն՝ իբր մարմին մը ստրկացած թրքահայ ժողովրդի գին իրաւունքները պաշտպանելու նուիրուած :

եւ ա՛ն ինչու, զարհնալ, կը պահեմ Ռուսիոյ նետ Հայոց մերձեցման անհրաժեշտութեանը մասին, որովհետեւ ազատութեան ու գերեցիկութեան աղբիւր եզոզ Հայ տարբին թրջական սորիկացոյց լուծէն ազատման համար անհրաժեշտ կը նկատեմ ուս զօրութեան աշակցութիւնը :

Այս վերջին կէտին վրայ եի՛նք դեռ ատամտողներ կան, ատոնց կ'առաջարկեմ որ անգամ մը լրջօրէն բաղդատութեան դնեն ուս զանգուածը ու մասնատական զանգուածը (bloc) : Թուրքը, կամ աւելի ճիշդ՝ մասնատական աշխարհը ամբողջութեամբ՝ զարեւրէ կ'վեր ժիր երկիրը քայքայելու, մեր ազգը հիմէն Գնչկու հետամուտ եզած է. մեր հայրենիքը աւերակ զարծուցած, մեր ամենէն նուիրական սրբութիւնները անարգած, մեր մարդկային արժանապատուութիւնը կոխտած, մեզ ստրուկի, գրատափ, շան տեղ դրած, մեր հողին լղրճած, մեր հին ազնուական խորհուրդութեանը մեղացած, եւ այս գեղով՝ թոյլ տուած է որ մերը պահպանեց մեր բնզուն ու կրօնքը, այն ալ որպէս զի անխտ մնալով տիրապետող տարրէն՝ միշտ անոր հլու եւ անհրաժեշտ ծառաները, աշխատաւորները, կերակրողները ըլլանք. Ա միայն մեզի հետ չէ որ այսպէս վարուած է Թուրքը, այլ բոլոր՝ ակար ազգերուն նետ որոնք դժբաղդութիւն ունեցած են իր ճամբուն վրայ գտնուելու մէջ մէկ ցեղի կողմէ բիրտ ուժը այնքան չարաչար գործածուած չէ որքան Թուրքէն : « Ու որ Թուրքին ոտքը կը կոխէ, հոն խափ չի բուսնիր ո՛ կըլէ առած, եւ պատմութիւնը կը հաստատէ այդ ատմին ճշդութիւնը : Խորհե՛ցե՛ք ի՞նչ հարուստ, զարգացած, շքեղ, կեանքատէր էին այդ երկիրները ատենով՝ երբ Թուրքը գետ հոն չէր մտած, եւ ի՞նչ են այժմ : Ազիպտոսը, հազիւ Թուրքին լուծէն ազատած, այսօր կը վերակի բարօրութեան դրախտ մը դառնալ : Ռուսը, ինչքան ալ յետամնաց ըլլայ՝ բազմաթիւ մարդ մը եղած է Ասիոյ մէկ ըտուտար մասին համար. Կովկասն ու Անդրկովկասը աւազականոց մըն էին, եւ ստրուկներու մրջնակոյտ մը՝ երբ մասնատական լուծի ծակ էին. Ռուսին մուտքովը այդ երկիրները վեր-

սկան « ազգի », եւրոպական կեանքի բացուեցան : Անկարելի է ասկիւ շնորհակալ :

Ոչ մէկ եւրոպացի այնքան խորապէս չէ ըմբռնած Թուրք ըմբիմին այդ էականօրէն անբարոյացուցիչ ու վատ հանգամանքը, որքան Մաք Գօլ կանոնիկոսը, անա՛ քանի մը հատուածներ՝ Սուլթանը եւ Մեծ Պետրիւնները գրքին այն գլխին որ « Իսլամութիւնը իրեն կառավարական սիստեմ » տիտղոսը կը կրէ . « Թուրք կառավարութիւնը կրօնական կառավարութիւն մըն է, ինչ որ ես կը նկատեմ իբրեւ աճեմայիտի ձեւը կառավարութեան, նոյն իսկ երբ կառավարութիւնը զբոստեմայիտ ըստ մասնաւոր երբ այդ կառավարութիւնը ինքզինքը աստուածպետական կը յայտարարէ : Ատոր հետեւանքով է որ զբոստեմաներու քաղաքային կացութիւնը որոշող կարգադրութիւնները՝ փոփոխութիւններ կրել կըցող քաղաքային պարզ հաստատութիւններ չեն, այլ կրօնական տակիւն որոնք ու եւ է փոփոխութիւն չպիտի կրնան ընդունել՝ մինչև որ մասնատական օրէնքներու իշխանութիւնը չսահմանափակուի :

. . . Բարեմորոգմանց ու եւ է ծրագիր որ իրեն նպատակ ունի Սուլթանին ոչ-մասնատական կպատակներուն քաղքենիի իրաւունքներ շնորհել, երբեք պիտի նուիրագործուի Սուլթանէն, եի՛նք ան ուժի միջոցով չբռնադատուի անոր : Թուրքիոյ պատմութեան մէջ կարելի չէ գտնել մէկ հատիկ օրինակ մը որ բացառութիւն կազմէ այս կանոնին դէմ : Պատճառն այն է որ Թուրք կառավարութիւնը, ինչպէս աճէն մասնատական Տէրութեան կառավարութիւն, տարամերժօրէն աստուածպետական կառավարութիւն մըն է : Իր քաղաքային աշխարհավարութիւնը անպիղի կրօնական տակմերու վրայ է հիմնուած, զոր պարտաւոր է կէտ առ կէտ գործադրել ու եւ է ուղղափառ մասնատական, Սուլթանէն մինչև իր կպատակներուն յետինը : Ու եւ է անաջարկութիւն որ կը ճգտի բայաները մասնատականներու հաստատ նկատել տալու, բռնաբարու մըն է իսլամութեան Հաւատաւորին հիմնական յօդուածներուն, զոր ոչ մէկ Սուլթան չի կըրնար ընդունել առանց հաւատարացութիւն գործած ըլլալու եւ հետեւաբար առանց ինքզինքն երկարելու գահընկեցութեան ֆէթվա մը ըն-

դուռնելու վառագին՝ Շէյխ-իւլ-Իսլամէն, որ Թուրքիոյ մէջ գաշտած ունի հսկելու թէ՛ օրէնք-նորու եւ թէ՛ հրճոյքի յարգանքին : . . . Ոչ մահմետականները երբեք չեն կրնար քաղցրենիքի իրաւունքներն ստանալ եւ անդառնալի կիրպով սահմանուած են ստորնացուցիչ եւ անգութ սարկութիւն մը կրելու՝ մահմետական տիրապետութեան մը ներքեւ . . . Բայային կացութիւնը աւելի գէշ է քան ամերիկեան տընցարաններու կամ հոռմէական պետութեան ստորուկներունը : Ամերիկացի անկազորը կամ հոռմէացի ստորուկներու տէրը կարող էին զանոնք աչառագրել, ինչ որ կ'ընէին երբեմն : Ընդհակառակն, Սուլթանն ինքն իսկ չի կրնար իր պետութեան ք եւ է բայան ազատ մարդ մը ընել, քանի որ ազատութեան եւ քաղցրենիքի իրաւունքին առանձնաշարժումը միմիայն մահմետականներուն է վերապահուած :



Բացարձակապէս անհամաձայն եմ, ինչպէս արդէն գրեցի նախորդ յօդուածով մը, այն եզրակացութեանը որուն կը յանգի Տր. Փարրիշեան՝ իր « Հայկական ճգնաժամը » գրքին վերջը : « Ե՛րբէք, կ'ըսէ, որ քիչ մը խօսինք ասի նախաւոր մերձեցումին եւ նոյն իսկ հայտութեան մասին որ կրնայ կիմայ իրազրոծուի Սուլթանին կառավարութեան ու հայ ազգին միջեւ, առանց մէկ կամ միւս կողմին արժանապատուութեանը վիրաւորանք մը գաւառ, եւ երկուց կողմանց ճշմարիտ շահերուն համար . . . Հոգեբանական վայրկեանը հասած է, եւ Սուլթանին կառավարութիւնը պարտի փութով Հայերուն համակրութիւնը չափել ու զանոնք իր դպրուն հաւատարիմ կպտակներն ընել որպէս յանցելունն, լուրջ բարենորոգմանց գործադրմամբ մոռցել տալով անոնց եղած անբաւ աւնիրաւութիւնները : Քաղաքական իմաստութիւնը կը թելադրէ որ Օսմանցին փոխանակ Հայերը ակարացնելու զօրացնէ, վստահ ըլլալով որ անոնք այս անաւոր փորձառութեանէ յետոյ, միշտ պիտի նախընտրեն Օսմանեան իշխանութիւնը սուսականէն, եւ քանի որ իբր պզտիկ ազգ մը կարօտ են աւելի մեծ ազգի մը թեւարկու-

թեանը, ապագային մէջ ալ անոնք Օսմանացոց լաւագոյն դրոցիները եւ հասարակական աշխարհիկները պիտի ըլլան օտարներու տանձառութեանց դէմ : »

Այդպէս վարուելով մենք մեղանշած կ'ըլլանք մեր պատմութեան կիմնական սղիին, աւնոր նշանակութիւնն ու պարծանքը կազմող ձգտումին դէմ, որ է ոչ թէ « աշխից ըլլալ » Օսմանցիին, Ասիացիին, բարբարոսութեան, ազդուութեան, այլ դաշնակիցն ըլլալ ու յառաջագործ Արեւմուտքին՝ Ասիոյ մէջ՝ բոլոր այն Ասիացիներուն դէմ որ կը յամարեն չընդունիլ եւրոպական բարձրագոյն, դեղեցկագոյն քաղաքակրթութիւնը : Ասիաց զատ, մենք արդէն ատով մեղանշած կ'ըլլայինք նաեւ մեր ամենակենսական շահերուն դէմ : Մենք միզ խաբար — ու մեզ անպատուած — կ'ըլլայինք : Այն կառավարութեան եւ այն ժողովրդին որ մեր ընտանեկան պատիւը ամսակոխ ըրաւ, մեր եկեղեցիները պղծեց, մեր հազարաւոր եղբայրներն ու քոյրերը անանաբար չարից, այն կառավարութեան ու ժողովրդին որ մեզ դարձրէ ի վեր — եւ մինչեւ այս վայրկեանս — իբր « պերիները » կը նկատու, մենք չենք կրնար մտնենալ, հայտութեան ձեռք երկնցնել, մոռնալ անցեալը՝ միմիայն քիչ մը հանգստութիւն ուզելով իրմէ եւ կրթական ու վաճառականական ազատ գործունէութեան համար դիւրութիւններ, ինչ որ արդէն երբեք իր բարի կամեցողութեանէ պիտի չլինանք օտանալ լըբ-ջօրէն՝ նոյն իսկ եթէ մոռնանք իրեն, Մերձեցումը կարելի պիտի ըլլար եթէ ճշմարտապէս ընոր» ու «երիտասարդ» Թուրք տարր մը արժատապէս ուզէր վերանորոգել օսմանեան ընթացքը, զարմանէր Թուրքին յանցանքը՝ Հայոց հանդէպ գործուած ըմբռնէր որ Թուրքիոյ շահն իսկ կը պահանջէ Հայոց պահանջները ընդունելու եւ գործադրելու ու տար Հայուն — բայց տար լրջօրէն, անօրջապէս, կիմնապէս — ինչ որ իր իրաւունքն է : Այդ ճշմարտապէս « նոր » Թուրք տարրը գոյութիւն չունի դեռ . « երիտասարդ Թուրքերը » այնքան մոլեռանդ են որքան « հին » երբ . « ընդհանուր բարենորոգում » կ'ազաղակեն միշտ՝ Հայոց մասնաւոր բարենորոգումները անկարելի դարձնելու համար, եւ

նոյն իսկ իրենց ընդհանուր բարենորոգմանց ծրարներն իրականացնելու համար ոչ մէկ անհա-  
կան ճիգ ըրած ունին . « կան անշուշտ իրենց  
մէջ շանի մը իրապէս աշխուռ զարթացած  
անձեր . բայց ատոնք չպիտանան սակաւաթիւ  
են , եւ ատոնց ալ ազատասիրութիւնը երկշտ  
է , մեծամասնութեան մոլեռնագրութեան ճնշու-  
մէն սահմանափակուած . ատոնց ամենէն համակ-  
ընդհանրէն մին , իշխան Սապահետտինը . որ  
պահ մը յուսատու նորութեան մը նշույլ չողա-  
ցուց « Գուրիէ Էօրոփէէն » ին մէջ նրատարակած  
իր մէկ յօդուածով ուր կ'ըսէր . « լայն ապա-  
կեցողութեան կողմնակից եմք . ս-եւ է ողջա-  
միտ Թուրք պիտի չհակառակի որ ամէն ոք (այ-  
սինքն ամէն ցեղ) իր տան մէջ (chez lui) տէր  
ըլլայ , կեդրոնական ընդհանուր վարչութեան  
մը ներքեւ » , միեւնոյն Սապահետտինը Պ. Պեր-  
թլօրի նամակին պատասխանելով Մաքեհին մէջ՝  
էլու ինքն ալ կրկնել՝ քիչ մը աւելի ճարպկու-  
թեամբ՝ « Կին հոտած եղանակը Ռիզներուն՝  
« Հայերը փոքրամասնութիւն մըն են Տանկաս-  
տանի բոլոր նահանգներուն մէջ , ուրիմն միմի-  
այն Հայոց համար մասնաւոր բարենորոգումներ  
անկարելի են » : Ու կ'իմանամ որ Սապահե-  
տին այդ նամակն իսկ մեծ զոգուածութիւն պատ-  
ճառած է ըրիզայականներուն , որոնք մեծամաս-  
նութիւնն են , եւ որոնք ժողով մը կազմելով  
հանդիսաւոր բողոք են ուղղեր իշխանին՝ որով-  
հետեւ ան կ'ընդունի Օսմանեան Պետութեան  
վերանորոգման համար եւրոպական միջամտու-  
թեան անհրաժեշտութիւնը , Նրթլաք անձնատուր  
ըլլալով այսպիսի զանգուածի մը , մինք մեր  
ձեռքով չուանը մեր վիզն անցուցած կ'ըլլանք :

Թուրք-թաթար զանգուածին ներկայացու-  
ցած այս պատկերին դէմ որքէք այժմ պատկերը  
զոր կը ներկայացնէր որս զանգուածը , Ապու-  
շութիւն է « որս » ըսելով յինովնիկները ,  
քնոթը , Միպիրիան , կախազանը եւ բանտերը  
միայն տեսնել . ատոնք բոլորը որս բեփիմի  
բացասական կողմն են , բայց Թուրք բեփիմը ա-  
տոնք ունի եւ զեռ շատ աւելին . « որս » ըսե-  
լով եւ կը հասկնամ անեկ ինչ որ որս է ,  
Կոկոլը , Տօթօյէվաքին , Թուրկէնէֆը , Թու-  
թօյը , Կորքին , որոնք մտադրական բարերարներ  
են ամբողջ մարդկութեան համար , եւ որոնց  
հետ բաղդատութեան իսկ գնելու ոչինչ ունի

Թուրք զանգուածը . կը հասկնամ որս « Ժո-  
ղովրդին » խանդոտ , գաղափարապաշտ , մար-  
դասէր հոգին . կը հասկնամ որս զօրութեան  
կատարած անուրանալիօրէն զեղիցիկ ու մարդ-  
կօգուտ դերը՝ մասնատականութիւնը զսպելու  
են Թուրքոյ գերի ազգութեանց ազաւանն չը-  
պաստելու . կը հասկնամ որս զնորութիւնը ,  
զեղարուեստը . կը հասկնամ որս ազատագրու-  
կան շարժման բոլոր յանգուցն ու նոյակապ  
ճիգերը , բոլոր այն անբաղդատելի ներումները  
զոր տուած է որս տարը՝ ազատութեան զա-  
տին համար . ու վերջապէս « որս » ըսելով եւ  
միշտ կը յիշեմ զբրիքը զոր Մեծն Պետրոսի ցեղը  
ըրած է՝ անցեալին մէջ՝ Հայութեան եւ կը տես-  
նեմ օգուածը զոր իմ ազգս կարող է ապագային  
մէջ քաղել որս զօրութիւնէն :

Ահա ինչպէս կը ներկայանայ ինձի՝ Թուրք  
եւ որս զանգուածներուն զուգակիճը : Եւ  
անա ինչու համոզուած եմ որ պահանջելու հա-  
մար մեր ազգին գոյութիւնը՝ մասնատական զան-  
գուածին մէջ՝ ուր ընկղմած ու տարտղնած ենք,  
անհրաժեշտ է որ մասնատական զանգուածը  
միշտ զգարուած մնայ առասկան զօրութեան  
ստեղծմին տակ , ու մեք կրթնած ըլլանք այդ  
զօրութեան վրայ : Ոչ միայն պատմութեան  
դասերը , այլ մասնատարրական տրամաբանու-  
թիւնը մեզի կը հրամայեն այսպէս վարուիլ :

Պարսկաստանի Հայերը երկայն ատեն է ի  
վեր բոլորովին զերծ են հալածանքէ(1) , ոչ թէ  
միայն . որովհետեւ ներկայ Շահը հայաւեր է  
(ինչպէս եւ էր նախորդը) , այլ մասնատական որով-  
հետեւ այրտեղ Հայերը՝ նեղը մտածանքն պէս  
Ռուսին դիմած են եւ Ռուսը ինն միշտ պաշտ-  
պանած է զանոնք . Պարսիկները , աւելի ուշիմ  
քան Թուրքերը , չեն մոռցած ինչ որ կորսնցու-  
ցած են անյուսիսն մէջ իրենց Հայոց կրկ տուած  
նեղութիւններուն հետեւանքով եւ խոհեմու-  
թեան պարտք կը համարին հանգիստ ձգել Հա-  
յերը որոնց ետեւ միշտ կանգուն կը տեսնեն  
պաշտպան ու միջկատող Ռուսը : Առանց որս-  
սական երկիւղին՝ Կովկասի Թրքահայ ընդհարու-  
մները Պարսկաստանի մէջ ալ պիտի կրկնուէին  
անտարբակոյս :

(1) Պահ մը միայն՝ 7—8 տարի առաջ՝ փոքրիկ հա-  
լածանք մը սկսուց , արդիւնք հայ յեղափոխականներու  
անխորհուրդ ընձայքին , եւ շուտ մարեցաւ . որսական  
միջամտութեամբ :

Մահմետական վտանգը մեր ազգին համար այժմ շատ աւելի մեծ է քան Լէնկթիմուրներու օրերուն. Նին աստեւ, մահմետականաց հակահայ յարձակումները բնազդական, անգիտակից, աստիճանային էին. տասնոց որոշ ծրագրի . Սուլթան շամփա յղացաւ համալրամականութիւնը, եւ հանձնարեղ դադարեց մին էր ատրկա . ինչ որ շամփա յղացաւ, Աղայէֆնին կը ջանան իր ամբողջական գործադրութեան հասցնել . երբ համալրամականները յալողին բոլոր մահմետական ցեղերը միացնել կեազուրին դէմ, ճիշդ է որ մեծ վնաս շին կրնար հասցնել քրիստոնէս պետութեանց որոնց համար ճիւղերն է զանոնք ջախջախել, բայց կարող են քրիստոնէս պետութեանց յառաջապահ եւ առաջնորդ փոքրիկ հայ ազգը խորտակել : Եւ զայդ ընկու աւելի եւս կարող կ'ըլլան եթէ մենք յարատեւենք մեր սխալ թաքնիքին մէջ, եթէ մենք մեզ նոցուկ չունենանք ուս զօրութիւնը, առանց որուն՝ մահմետական զանգուածին դէմ, ինչքան ալ քաջութիւն ունենանք, չենք կրնար ինքզինքնիս պահպանել :

Կրօնական զգացումը ոչ մէկ բաժին չունի հակակրօնութեանը մէջ զոր ցոյց կուտամ մահմետականական զանգուածին : Արարները, աստեղով, մահմետական ըլլալով հանդերձ, հոյակապ քաղաքակրթութիւն մը հիմնած են, որուն վրայ կը հիանամ՝ առանց ի նկատի ունենալու զայն ստեղծողներուն մահմետական եղած ըլլալը . բայց «իրողութիւն» մըն է որ այսօր մահմետական ստեղծողները անհուռապէս յետամնաց են՝ բազմամտամբ քրիստոնէայ ժողովուրդներուն, ու թուրք-թաթար ցեղերը մասաւանդ՝ ոչ միայն տգէտ ու յետամնաց, այլ եւ վայրագ, բռնաւոր, անազնիւ բարձր ու քնազդներ պահպանած են, որոնց ամենն ցաւազին զօր մենք ենք : Մահմետական զանգուածին մէջ կայ այժմ տարբեր, որուն մասնաւոր համակրութիւն մը պարտիք ունենալ, — արբէ տարբը : Ես այն շատ սակաւաթիւ Հայերն եղայ որ ուշադրութիւն հրախրեցին արաքական պատամբութեան վրայ եւ Հայոց օգնութիւնը անհրաժեշտ նկատեցին այդ պատամբութեան. կոչս չստեղծաւ :

մենք քաղաքագիտական զգացումէ զուրկ ժողովուրդ մըն ենք . կը զարնենք ուր որ հարուածը չի կրնար բանիլ, անշարժ կը կենանք երբ ճիշդ տեղն է հարուածը տալու . միայն Արաքներն են որ կրնան վերանորոգել իլլամութիւնը . եւ ես ոչ միայն հակառակ չեմ իտլամութեան վերանորոգման, այլ զայն անհրաժեշտ կը նկատեմ Հայոց ճակատագրին բարուցման համար . ասպետական ու նուրբ ցեղ մըն են Արաքները, ահա տարիներէ ի վեր կը պայքարին, անօրինակ քաջութեամբ, Սուլթանին բանակներուն դէմ . վերջ ի վերջոյ իրենցը պիտի ըլլայ յաղթանակը . իրենց նպատակն է վերականգնել արաք պետութիւն մը եւ թուրք Սուլթաններէն յափշտակուած խալիֆայութիւնը վերագործնել Մահմէտի բուն յալորդներուն . մենք պարտաւոր ենք օգնել այդ ամէն կերպով համակերել շարժման, այժմէն զայնակցել վաղուան արաք զօրութեան հետ՝ որ Անգլիոյ հովանաւորութեան տակ՝ քաղաքակրթութեան ազգակ մը պիտի ըլլայ անշուշտ եւ մտիք բարեկամ կարող է դառնալ՝ եթէ զիտանք մեր պարտըր կատարել :

Պէտք է ջանանք Պարսիկներուն հետ ալ բարեկամութիւն հաստատել : Դեռ շատ մտերմանդութիւն կայ անոնց մեծ մասին մէջ, շատ արհամարանք՝ Հայուն համար : Պէտք է սակայն ի նկատի ունենանք որ Պարսիկները մեզից ցեղակից են, անցեալին մէջ շքեղ քաղաքակրթութիւն մը ունեցած են, եւ այսօր ալ՝ իրենց անկման մէջ՝ կը ներկայացնեն աւելի նոր բարձր մը քան թուրք-թաթարը Պարսիկը ապագայ ունի, աստիկ է վերանորոգուելու . այն բեղուն, շնորալիք ու ազնիւ միտքը որ կայանաներն ու Ֆիրտուսիները արտադրեն, կրնայ զարթոնուլ ու նորէն գեղեցիկութիւն ստեղծել . մենք պէտք է օգնենք Պարսիկն վերականգնելու . կրնանք ընել ատրկա . սկսած ենք արդէն ընել, պէտք է շարունակենք այդ դերը գիտակցաբար, աւելի կազմակերպուած ձեւով : Մահմետական աններդողութիւնը, եւրոպատեցութիւնն է մեծ արգելքը Պարսիկն ինչպէս բոլոր մահմետական գեղերուն՝ յառաջգիւնութեան . անշարժացած կը մնան՝ իրենց տգիտութեան մէջ, չուզելով օպտուիլ եւրոպական քաղաքակրթութեան զոր կ'ատեն որովհետեւ

քրիստոնեաներու արտաքուրթիւն է ։ Առանց Պարսկին կրօնական զգացմանց զպլելու , մենք կրպող ենք՝ մեր ուժերուն չափովը նպատակը որ պարտի ժողովրդին մէջ կրօնքն եւ քաղաքաբարթութեան տարբերութիւնը հասանալի դառնայ ։ Մահմետականութեան վերանորոգումը , ազատութեան խարտոցին տակ ատանաութեամբ , անհրաժեշտութիւն մըն է , ինչպէս անհրաժեշտութիւն մըն էք ատենով Եւրոպայի յառաջդիմութեան համար՝ կաթողիկոսութեան ատանաթափումը ։

Ու քանի որ մեր գայնակիցներն որոշելու մէջ է հարցը , հարկաւոր է նաեւ Հայոց համար՝ Վրացոց եւ իրենց մէջ գտնուած անհամաձայնութիւնները ջնջել եւ այդ ժողովուրդը մեզի բարեկամ դարձնել . այդ անհամաձայնութեանց միտնային մէջ անչուտ տեղ ունին վրացի նեղ ազգայնականներու . անարգար եւ անմաստ արտունջները . բայց Հայոց անթաքթ վարմունքներն ալ պէտք է հաշուի դրուին , — ինչպէս տարի մ'առաջ Թիֆլիսի ընակչութեան կողմէ փէթէրսպուրկ զրկուելու համար միմիայն Հայեր կատարաւոր ընտրելու որոշումը զոր տուեր էին Թիֆլիսի Հայերն եւ որով՝ Վրացիք իրամբ վիրարորուեցան . Վրացիք եւ ոռուսայիք՝ բարեկամ դարձած , եւ ոռու զանգուածին վրայ կրթնած , վերջնականապէս տիրական կը դարձնեն քրիստոնեայ արարը հովակասի մէջ եւ կը բռնադատեն մահմետականները խելօքցալու եւ քաղաքակրթութեան ճամբուն մէջ իրեն հետեւելու ։

Թուրք-թաթար ցեղերը , ահա՛ մեր բուն թշնամին ։ Մեր պատմութեան ամբողջ ընթացքին մէջ , բացառութիւն կապմոլը քանի մը սակաւթիւ շրջաններէ զատ (1) , այդ ցեղերէն միշտ վնաս ենք կրած , ահաւոր վնաս . եւ չենք կրնար ալ գէթ ներել իրենց վայրագութեանը՝

(1) Յուլիան Մէթիսի եւ Սուլիան Ազիզի օրով է որ թուրք ընծիրը սեղանացած է Հայոց հիամը , այն ալ աւելի մեծ քաղաքներուն մէջ քան Հայաստան . այդ սեղանացումը , յարաբերական ազատութեան պայմանները որ այդ պահուն շնորհուած են Հայերուն , ամենամեծ մասամբ արդիւնք եղան 1828ի ոռուս-թուրք պատերազմէն յետոյ՝ թուրքիոյ տակաւացման ու եւրոպական ազդեցութեան մասնեան Պե-

իրենց մէջ ստեղծագործ հանճարի գոյութեան համար . Թուրքերու մէկ ճշմօք փոքրամասնութիւն մը ճիգեր ըրաւ ժ.թ. դարուն մէջ՝ քաղաքակրթութեան ճամբուն մէջ մտնելու համար . բայց այդ ճիգերը զոր պէտք է ճանչնանք ու յարգենք իրենց չափովը , մեզ սքանչալցնելու չափ մեծ չեն , « Երանի՛ թէ , կ'ընէ կորենացին Տրովայի պատերազմին մէջ՝ ըստ իրեն՝ մեռնող Զարմայր Հայկազնին վրայ խօսելով , Աքիլլէիսի՛ ձեռքէն մեռած ըլլար » : Գաջերու քաջին ձեռքէն մեռնելը՝ գէթ քիչ մը գեղեցկութիւն կուտայ մահուան . Անքաղաքակրթ եւ յետամնաց , կտպու ցեղի մը գերին ըլլալը գերութիւնը կրկնապէս անտանելի կը դարձնէ ։

Վերջնական ու անվերապահ ատելութիւն մը չէ որ կ'ուզեն քարոզել Թուրքին դէմ . Ոչ մէկ ցեղ ատելու չէ մարդ ։ Թուրքն ալ որ մը պիտի ըլլայ քաղաքակրթ ազգ մը . Պիտի ըլլայ՝ երբ մոլեռանդ աւազակի , սորկացնող ու շահագործող աշխարհակալի հոգին թօթափէ ու հասկնայ թէ աշխարհիս մէջ գերագոյն ազնուականութիւնը՝ ճակտին քրտիքովը կեանքը վատկիլը , արտադրելը , շինելն է , եւ ոչ թէ ջարդելը , ջնջելը , եւ սորկակներու աշխատանքովը ապրելը , Թուրքն ալ պիտի ըլլայ օր մը քաղաքակրթ ազգ մը , — երբ «ապգ» մը սկսի ըլլալ , փոխանակ վրանը զարկած սպատագէն վաչկատուններու ջուկ մը ըլլալու , ինչպէս է ցարդ , երբ լքվօրէն բանայ իր միտքն ու հողին՝ ազատութեան , քաղաքակրթութեան , արդարութեան , մարդկայնութեան սկզբունքներուն , Ե՛րբ պիտի գայ այդ օրը . Զեմ գիտեր , Հայու վեհանձն ու բարի հոգին , որուն մէկ կայծը կը զգամ մէջս , ինձի թոյլ չի տար որ յախտեանական բարբարոսութեան գատապարտուած նկատեմ ցեղ մը , որ մարդերու հաւատածու մըն է , ինձի նման արարածներու համախմբում մըն է , կը մտածեմ սակայն թէ՛ այսօր

տուեթեան մէջ զօրացման : Թուրքը , երբ զօրեղ կը զգայ ինքզինքը , գոռով է , մոլեռանդ , եւրոպացեաց , խիստ՝ իր հպատակներուն համար , բարեփոխուելու դժկամակող : Նոյն իսկ թուրք ցեղին վերանորոգման հիամը , անհրաժեշտ է որ թուրքին գլխուն վերեւ միշտ ցրցուած մնայ սեփող ու ահագեղեցիկ ոռուս զօրութիւն մը ։

այդ ցեղը յետամնաց է դեռ եւ բարբարոս , իմ ցեղս անոր զարչապարնեռուն տակ կը գալարուի , եւ թէ մեր առաջին զործն է մեր ցեղը ճողպելը այդ կոխտու մէջ . յետոյ , իրք ազատած ըլլանք , մենք իսկ պիտի օգնենք Թուրքին մտաւոր ու բարոյական վերականգման , ինչպէս անցեալին մէջ՝ հակառակ մեր տրբալի կացութեան՝ այնքան ազնուօրէն արդէն փորձած ենք օգնել . մեր պատմական պաշտօնն է ատիկա . ու մեր՝ ինչպէս աշխարհս՝ շահը կը պահանջէ արդէն որ մեր դրացի բոլոր ցեղերը քաղաքակրթութիւն , Աւազակներու մէջ ապրելու ստիպուած բարեկիրթ թաղերի մը բազըզ ամենէն ահպուելի է . ու մեր բաղդն է եղած ատիկա ցարդ , Բայց այդ ետքի գործ է : Հիմա, նախ մեր կեանքը սպահովելու ենք :

• • •

Այս բոլորէն չեմ հետեցներ որ Թուրք կառավարութեան ղեմ պէտք է մենք յարձակինք անխորհուրդ եւ անխոհեմ պայքարներով : Գաղութիւնը չի պակսիր Հայոց թով . բայց Տաճկաստանի մասնատական ալլազան խոժանին մէջ մենք փոքրաթիւ ենք , ցրուած , շատոնց ի վեր զէնքի գործածութիւնը մոռցած . Թուրքը Տաճկաստանի մէջ անուռնապէս ուժեղ է մեզի ղեմ . մեր ճշմարիտ ուժը , որով կը գերազանցենք Թուրքը , իմացական ուժն է . գիտնանք զլիաւերապէս զայն գործածել իբր զէնք : Մենք պէտք է զգուշանանք Թուրքին ու եւ մանաւիւ պարտուակ տալէ՝ իր զագանութեանց սանձարձակման համար . « Յառաջ » ըր իր վերջին յօդուածներէն մէկուն մէջ կ'ըսէր թէ Կովկասի թրքահայ ընդհարումները վերջնապէս անմիջապէս յետոյ՝ Իտալականութիւնը պէտք է իր բուն նպատակին դառնայ , այն է թրքահայ եղբայրներուն օգնելու . ոչինչ աւելի ազնիւ է ու որամարանական քան այս յայտարարութիւնը . բայց եթէ Իտալականութիւնը նորէն պիտի Տաճկաստան օգնութեան հասնի այն ձեւով որով ըրաւ ցարդ , կը հուսաստեմ այդ կուսակցութեան վարիչները որ լաւագոյն բան մը ըրած էլլւան այդ տեսակ օգնութեան մը գրկելով Տաճկաստանը Ասոր չհամոզուողը թող թերթէ նոյն իսկ Դրոշակի հաւաքածուն . հոն պիտի տեսնէ տաս-

նեակներով նամակներ Հայաստանէն ղրկուած , եւ որոնք կը սկսին պատմութիւնը Կովկասէն եկած զինակիր խուժինս այսինչ տաճկահայ գիւղին մէջ մուտքին , եւ կը վերջնանս սապէս տողերով . « Թուրք սովականութիւնը իմացաւ զինակիրներու մուտքը , սկսաւ խուժարութիւններ , ձերբակալեց շատ մարդիկ , պահանջելով որ յայտնեն անոնց թաքստոցը , զտաւ վերջ ի վերջոյ , պաշարեց այն տեղը ուր կը գտնուէին , պայքար մը տեղի ունեցաւ , զինակիրներէն մասնաւորապէս , մնացեալները լիւրջ քաշուեցան . բարբ ցիւղերուները շարդեցին բոլոր գիւղին բնակիչները , եւ սուները վառեցին , զիւրը ընչուած է » : Այս սխտեմով , եթէ ամէն տաճկահայ գիւղի մէջ զինակիր խուժ մը « օգնութեան հասնի » , թէ՛ ատենէն ոչ մէկ տաճկահայ գիւղ չի մնար , եւ հայկական հարցը լուծուած կ'ըլլայ այնպիսի ձեւով մը որ մեր փափաքածը չէ : Այդ սահմանազլիւն անցնող զինակիրներուն հերոսական զգացումները , եղբայրական հոյակապ անձնուիրութիւնը ամէն գովեստէ վեր են . բայց պէտք է իրական արդիւնքը նկատել , եւ ոչ զուտ զգացումները : Սասունի ջախջախումն ալ այդ « զգացումի » սխտեմին արդիւնքը եղաւ : Չեմ ըսեր որ գործունէութիւնը պէտք է դադարեցնել . սխտեմ մը , ծրարի՛րը պէտք է բարեփոխել : Անհրաժեշտ է այդ : Պէտք է վերջապէս՝ որ Իտալականութիւնը աջակցի՝ ինք ալ իր միջոցներով՝ որ առաւ blocին ու Հայութեան միջեւ մերձեցումը շուտով կատարուի Կովկասի թաթարներուն ղեմ Հայոց ինքնապաշտպանութեան շարժումին զլուխն անցնելով , եւ զայն կորովի կերպով վարելով , Իտալականութիւնը շատ օգտակար եւ զեղեցիկ դեր մը կատարած եղաւ . առաւանակ զօրութեան ընդհանուր հայ տարրին նպաստաւոր եւ աջակց դաժմալուրն Իտալականութիւնը կարող է մեծապէս օգնել . սազապահական դերը զոր ստանձնեց եւ կատարեց Կովկասի մէջ , շարժանակած եւ լրացուցած պիտի ըլլայ Իտալականութիւնը այնպէս վարուելով :

Անհրաժեշտ է վերջապէս որ Հայութիւնը Կովկասի մէջ ունենայ կուսակցութիւն մը , որ ըլլայ որոշապէս եւ ամէն բանէ առաջ « ազգային » , որ իրեն միակ նպատակ ունենայ հայ ժողովրդին « արդային » շահերը պաշտպանել ,

եւ որ ոչ մէկ խտրի չզնն հարուստի ու աղքատի, բան որի եւ քաթիթպախտի միջեւ, ձգտի ընդհակառակ միացնել ըստ որ Հայերը՝ ազգային գործունէութեան մէջ, Ամեն ազգ ունի իր մէկէ աւելի ազգային կուսակցութիւնները . Անգլիա ունի իր պահպանողականներն ու ազատականները, որոնք ծրագրի մանրամասնութեանց մէջ տարբեր՝ համանման են իրենց հիմնական նպատակով որ է անգլիական ազգային շահերուն պաշտպանութիւնը, Անգլիոյ իր ազգ զորացուածք . Իրլանտացիք Անգլիոյ խորհրդարանին մէջ ունին կուսակցութիւն մը որ իրբանական կը կոչուի, եւ իրլանտական ազգային շահերուն պաշտպանութիւնն ունի իրեն նպատակ։ Այդ կուսակցութիւնները իրենց ծրագրին մէջ կը մտցնեն նաեւ ընկերական հարցեր, բայց զանոնք միշտ ազգային զերագոյն շահերուն տեսակետէն կը նկատեն . կան որոշ կուսակցութիւններ՝ Անգլիոյ, ինչպէս ուրիշ եւրոպական մեծ երկիրներու մէջ, որոնք միմիայն ընկերական հարցերու լուծման նուիրուած են, ինչպէս ընկերվարականները, անիխանականները, եւն. բայց ազգային կուսակցութիւնները անոնց իրոյ չեն տար իրենց ուրոյն չբնանակէն դուրս ելել եւ ազգային շահերուն զեկակարութիւնը ամբողջապէս իրենց ձեռքն առնել։ Խրքաքնչիւր կուսակցութիւն կը կատարէ ի՛ր դերը : Իսկ ազատագրուիլ ուզող ստրուկ ժողովուրդներու մէջ, կուսակցութիւնները միշտ եղած են միմիայն «ազգային» . պէտք է վերնապէս ըմբռնել թէ՛ ընկերվարական խտնը որ միայն յարակից չէ Հայոց ազգայնական իսէպլին, այլ եւ անոր կը հակառէ, քանի որ մեր ազգային գործունէութեան մէջ հարուստ եւ աղքատ կրնան եւ պարտին գործակցիլ, իսկ ընկերվարական իսէպլին համեմատ այդ տարրերը հակառակորդներ են (եւ ոչինչ աւելի անորամարմանական է քան ընթացքը « ընկերվարական » հայ կուսակցութիւններու որ հայ հարուստներէն օգնութիւն կ'ուզեն՝ այժմէն իսկ յայտնելով թէ իրենց հեռու որ նպատակն է հարուստներուն սևիհակաշուքիւնը բաժնիկ աղքատներուն) : Եւրոպական մեծ ազգերու մէջ, երբ ազգային գերագոյն շահերը կը վտանգուին, նոյն իսկ ընկերվարական կուսակցութեանց ողջամիտ տարրերը կը միանան՝ վայրկեանապէս՝ ազգայնական կուսակ-

ցութեանց, ընդհանուր շահերը պաշտպանելու համար . զայդ տեսանք դեռ երէկ՝ Յրանապի մէջ՝ երբ Մարքի խնդրոյն առթիւ Գերմանիայ պահ մը պատերազմով սպասմանից ըրաւ Յրանապին : Տարօրինակ չէ՞ որ մե. մէջ՝ որ մահմետական զանգուածին մշտակաւ՝ սպառնալիքն տակ ենք՝ ճիշդ հակառակը՝ դռնուկին կուսակցութիւններ, որոնք կազմուած են զուտ ազգային նպատակով, եւ որոնք կը բերեն ընկերվարականութիւնը մտցնել ազգային հարցին մէջ՝ որուն հետ այս պահուս ան ոչ մէկ կապ չունի :

Դառնալով Թրքահայոց ինքնապաշտպանութեան խնդրոյն, անտարակոյտ անհրաժեշտ է խորհիլ այդ մասին . կենսական հարց է այդ : Բայց նոյնքան անհրաժեշտ է ինքնապաշտպանութիւնը կազմակերպել այնպէս որ միաստիք ըլլալու տեղ՝ իրապէս օգտակար դառնայ : Սահմանազլիւն զինակիր խմբեր անցընել՝ որպէս զի տանին զէնք բաժնեն, վտանգել է տանկահայ բընակչութիւնը . (այդպիսի գործունէութիւն մը ըմբռնելի եւ արդիւնաւոր պիտի ըլլայ միայն երբ ոռւս զորութիւնը անոր համախոհ եւ աշակից զառնայ ինչպէս նին օրերուն) Աէնք չուանինային չէ՞ ըստ իս՝ բուն պատճառը Տանկահայոց ինքզինքնին պաշտպանելու անկարողութեանը . մարդ մը որ ինքնապաշտպանութեան զգացումը ունի, որ մարդկային արժանապատուութեան գիտակցութիւնը ունի, զէնք կը ճարէ՝ երբ իր կենսքն ու պատիւը վտանգի մէջ են, ու զէնք իսկ չզանէ՛ իր տան կացնիովը : Խոհանոցին զանակովը կրնայ սուղ ծախել իր կեանքը . Պոլսոյ Օսմանեան Պանթախին գրաւման միջոցին, Դաշնակցականները բաւական թուով զէնք բաժնած էին ժողովրդին մէկ քանի խաւերուն մէջ . բայց այդ զէնքերը ոչ մէկ բանի ծառայեցին . այդ բոլոր խեղճերը ոչխար պէս ֆարդուեցան, որովհետեւ զէնք գործածել չէին զիտեր, ինքնապաշտպանութեան քնազը չունէին . շատ Եւրոպացիներ զգուսնալով տեսած էին բազմաթիւ հայ հուժկու համայնք որ տարճանակ ի ձեռնին՝ ծուկիլ ինկած իրենց վրայ յարձակող Թուրքին ստընը՝ գլխութիւն կը հայէին : Պէտք է այս հարցը ամենալուրճ ուսումնասիրութեան ենթարկել : Պէտք է աշխատիլ որ՝ երբ յարձակուլ կրեն՝ Թուրքիոյ

Հայերը զգացումն ունենան ինքնապաշտպանութեան, գիտնան գէթ պատուով մեռնիլ. իրաքանչիւր գիւղի մէջ, մէկ երկու մարդ, անաղմուկ հաստատուած, — իբր բժիշկ, քահանայ, վարժապետ, — կարող են խուլ ու տեսական փրփակեանսով մը այդ զգացումը արթնցնել ընակչութեան սրտին մէջ, եւ յարձակման բռնագէտին ինքնապաշտպանութեան օրինակը իրենք իսկ տալ. և առո՞նք պիտի ըլլային տիպար յեղափոխականները ինծի համար, առանց ցուցամուշաբար յեղափոխական տիտղոսը վրանին փակցնելու. արտասահմանի եւ կողկասի Հայութիւնը այդպիսի մարդիկ թող գիտնայ պատրաստի եւ ուղարկել առանց շահնդի. ասկից զատ երկրի մարդոց դրամ պէտք է դրէլ արտասահմանի եւ կողկասի Հայութիւնը, դրամ՝ իրենց անտեսական կացութիւնը զօրացնելու համար. երբ կայ դրամ եւ քանի մը ուշիմ, ճարտար եւ անձնուէր առաջնորդներ, բնակչութիւն մը կրնայ հասուն դառնալ ինքնապաշտպանութեան համար: Ու երբ Ռուսիա վերսկսի լրջօրէն իր պաշտպանութիւնը տարածել թուրքիոյ Հայոց վրայ, ինքնապաշտպանութիւնը ատուով իսկ աւելի կը դիրարանայ. ինքզինքնին անօգնական զգացող Հայերը թեւ կ'առնեն, խրախոյս կը ստանան. եւ արդէն այն ատեն՝ թուրքին ու Քիւրտին յարձակում գործելու ախորժակներն ալ ինքնին կը փշիւնան:

\* \* \*

Իսկ եթէ դեռ Արեւմտեան Եւրոպայի վրայ իրենց բոլոր յոյճը դնող Հայեր մնացած են, անոնց յոյսերուն տւնայտութիւնը ամենայն պայծառութեամբ ցոյց տալու համար բաւական է նկատողութեան անոնց վերջերս Ռուզվէլթ նախագահին ուղղուած նամակը եւ քննել անոր հշմարտ նշանակութիւնը. եթէ 400 շափ Եւրոպացի մեծանուն անձնաւորութիւններ (որոնց մէջ կան Լէոն Պոլոմուայի պէս քաղաքական խոշոր դէմքեր) պէտք են տեսեր Ուկրաինոսէն անդին գտնուող ու Պերլինի Վեհաժողովին չը անանակացած Տէրութեան մը նախագահին դիմել՝ Հայոց հարցին լուծման համար, առի ինքնին լուսաւոր խոստովանութիւն մըն է թէ այդ ազնիւ անձերը Եւրոպական կառավարութեան

ներէն ամէն յոյս կորած են:

Ինծի համար՝ բնաւ զարմանալի չէ որ Եւրոպացի հայասէրները յուսահատած ըլլան Արեւմտեան Եւրոպայի կառավարութիւններէն: Չարմանալին՝ հայ գործիչներուն դեռ անոնց վրայ « ծայրայեղ » յոյսեր դնելն է: Կոնիպէր, ծանօթ անգլիացի հայագէտը, երկու տարի առաջ կ'ըսէր ինծի. « Անգլիա այլ եւս ոչ մէկ շահ չունի թրքական Հայաստանի մէջ, եւ անգլիացի ժողովուրդը ա'լ բնաւ չի հետաքրքրուիր հայկական հարցով. քանի մը անձնաւորութիւններ, որ առաջին օրէն հայկական հարցով զբաղած են, կը շարունակեն երբեմն բողոքի ճիւղ մը բարձրացնել՝ իրենց խզճին դժուարում տալու համար. բայց անգլիական կառավարութեանէ ոչ մէկ զբաւկան եւ ուժեղ միջամտութիւն մի՛ յուսուք: » Գոնիպէրի յայտնած կարծիքը նորութիւն մը չէր ինծի համար, որ այդ մասին համոզուած եմ շատոնց: Պէտք է նկատել որ հայ փրփականախօսութիւնն ոմանք իրենց ընթացքով աւելի անհարգարժանացած են Արեւմտեան Եւրոպայի միջամտութիւնը՝ որ արդէն սակայն տարազուսակեան է. Եւրոպայի իրենց ըրած գիմուսներուն տալով որոշապէս հակառուս ձեւ մը. Փրօ Արմենիայի եւ Դրօշակի բոլոր հայկական փրփականախօս վերջին տարիներուն մէջ այդ սխալ թաքթիքին վրայ հիմնուած էր. Արեւմտեան Եւրոպան եթէ ուզէր կամ կարենար լուծել թրքական Հայաստանի հարցը՝ հակառակ Ռուսին, 1894—95ի շրջանին՝ երբ հարցը այնքան տաք էր՝ լուծած կ'ըլլար զայն. այսօր որ անհունապէս նուազած է Արեւմտեան Եւրոպայի կառավարութեանց հայկական հարցին տուած կարեւորութիւնը, ցնորք է այդպիսի վճռական ճիգ մը յուսալ Արեւմտեան Եւրոպային:

Այս վերջին տարիներուն մէջ, անգլիական կառավարութիւնը, նոյն իսկ անգլիացի հայասէրները, կը յեղյեղեն հետեւեալ յայնկերդը. « Թող ուրիշ պետութիւն մը նախաձեռնութիւնն ստանձնէ հայկական հարցին լուծման, մենք կ'աջակցեմք: » Միեւնոյն բանը կ'ըսէ Ֆրանսուսը. Տէլլապէ, « Հայասէր » հուշակուած Տէլլապէն, քանի անգամ ֆրանսական բեմէն յայտարարեց թէ Ֆրանսա ոչինչ կրնայ ընել՝ միայնակ, առանց միւս պետութեանց գործակցութեան:

Նոյն Տէլքրասէն Վասիլապուհ քանանային ու Պ. Չեքուզին աւելի որոշապէս բաւ թէ Հայերը իրենց յոյսը Թուսիոյ վրայ դնելու են: Միեւնոյն բանը կ'ըսէր Պրայս՝ իրեն ի պատիւ. արուած հացիկերովից քացող հայ պատգամաւորներուն: Բւ Չայն Հայրենեացը կը հաղորդէ որ տիկին ձէյմա Պրայս, պատասխանելով դեռ այս օրերու Յր. Ալիս Սթոն Պլաքուէլի մէկ նամակին, ըստէր է՝ « Հայերը թող յոյս դնեն Արեւմտեան Եւրոպայի տէրութեանց վրայ » Գեռ ինչ պէտք է մեր աչքը բանալու համար: Այս պահուս, Անգլիա ոչ միայն հակառակ Թուսիս թրքական Հայաստանի հարցը լուծել մտքէն իսկ չ'անցընել, այլ ամէն շունք կ'ընէ անգլո-ռուս մերձեցում մը յառաջ բերելու. անգլիական կառավարութիւնը մեծապէս նպաստեց ռուսական ձոր փոխառութեան յաջողման: Այս պայմաններուն մէջ, ինչպէս կարելի է յոյս դնել որ Անգլիա Հայոց հարցը լուծէ Թուսիս հակառակ Գիտէ՞ք Անգլիոյ թագաւորը ինչո՞ւ շրջադուռեցաւ կառավարական վերջին պատգամաւորութիւնը. — որովհետեւ ռուս կառավարութիւնը հակառուս արարք մը նկատեց այդ պատգամաւորութեան ուղարկուող Անգլիա, եւ Լեւոտոնի ռուսական դեսպանը զգացուց անգլիական կառավարութեան թէ Չարին շատ անախորժ պիտի ըլլար եթէ թագաւորը ընդունէր պատգամաւորութիւնը, ու պատգամաւորութիւնը շրջադուռեցաւ: Անգլիոյ թագաւորը նախընտրեց Չարին սահմութիւն չպատճառել քան Հայոց հանելի ըլլալ (պատգամաւորներէն մին է որ հաղորդեց ինձի այս շահեկան մանրամասնութիւնը):

Եւ արդէն ինչ կ'ըսէ Պերթըլլօ, Թուզլէթի ուղղած նամակին մէջ. յոյս կը յայտնէ որ Թուզլէթ նախագահին ձայնը « պիտի լսուի Թուսիոյ Չարէն. որ այնքան բարձրօրէն ցոյց տուաւ իր մարդասիրական դիտաւորութիւնները եւ ուզեց զանոնք նուիրագործել միջազգային համաձայնութիւններով (անխարկութիւն Լա Հէյի խաղաղութեան Համաժողովին նախաձեռնութեան). ուրիշն նամակին խմբագրողը, Պերթըլլօ ինքն իսկ Եւրոպական պետութեանց մէջէն ռուս կառավարութիւնը կը նկատէ իբր Հայոց խնդրոյն լուծման մէջ ամենէն կարեւոր ու արդիւնաւոր դերը խաղալու կարող, եւ Պ.

Թուզլէթէն կը խնդրէ մասնաւորապէս Չարին միջամտութիւնը հրաժարել: Եթէ այդպէս է, ինչո՞ւ Հայութիւնը ուղղակի չի դիմեր Չարին, այսինքնն ռուս զանգուածին գերագոյն ներկայացուցին, անոր որուն ձեռքն է այսօր ռուսական զօրութեան բանալին: Ամիսներ առաջ, Պ. Առաքելեան Մշակին մէջ առաջարկած էր որ Հայք Չարին դիմեն եւ ուղղակի իրմէ խնդրեն՝ իբր Լա Հէյի յառաջիկայ Համաժողովին նախաձեռնակէ՞ն Հայոց հարցը մոյսնել այդ Համաժողովի ծրագրին մէջ. ես ծախահարելի գտայ այդ առաջարկը. բայց ոչ միայն չիրագործուեցաւ այդ ծրագիրը, այլ նախընտրուեցաւ Թուզլէթ նախագահին դիմել՝ փոխանակ Չարին դիմելու Արդ, Թուզլէթ նախագահը՝ արտաքին գործոց նախարար Էլիհու Բութի ձեռքով՝ ուղղած է նամակ մը Պ. ձէյմա Բէյնդուսին, որով կը պատասխանէր սպասէս.

« Թուրքիոյ հյպատակ Հայերուն տառապանքները բարձրմայն դարման ու հատուցում կ'արդարակէն: Անոնք ցնցեցին ամբողջ մարդկութեան մարդասիրական զգացումը, եւ աշխարհի միաձայնութեամբ կ'ողբայ ու կը դատապարտէ ցեղային հակառակութիւնը որ Թուրքիոյ ժողովուրդին անհայտելի տարբեր իրարու դէմ հիանած է: Ոչ մէկ ուղղամիտ մարդ կրնայ դիտել այս տեսակ դէպքեր առանց բազմալու որ ինք ուժն ունենար զանոնք արգիլելու: Ես խիտ անկեղծօրէն կը փափաքէի որ Միացեալ-Նախանգնեքը ունենային այդ ուժը, բայց նոյնքան անկեղծօրէն հիատուած եմ Թէ: Միացեալ-Նախանգնեքը կողմէ ջանքեր՝ որոնք հարկաւորաբար պիտի չի զօրէին օրինաւոր եւ հնարաւոր միջամտութեան մը՝ շատ քիչ բան կամ ոչինչ կըրնային կատարել, եւ՝ անխուսափելիօրէն դատապարտութիւն ենՄադաբելով ուրիշ կառավարութեան մը արարքներուն եւ շարժառիժներուն՝ աւելի վնաս պիտի հասցնէին քան բարիք այն դժբալդ արարածներուն, որոնց օգուտը նպատակուած է: »

Միջամտելու անկարողութեան քաջայայտ խոստովանութիւնն մըն է այսինքն, որ Ամերիկայի վրայ դուռած «ժայրայիդ» յոյսերը արմատին կը կտրէ, եւ մեզ կը թողու առաւել քան երբեք միակ Թուսիս ու Թուրքին միջեւ: Բայց մենք ոչ միայն չենք ըմբռնել թէ այս պայմաններուն մէջ Թուսիս դիմելէ ուրիշ ճար չկայ, այլ Պոսթոնի

Armeniaն որ հայ դատին պաշտօնական օրկան մըն է՝ S. Alexander ստորագրութեամբ յօդուած մը կը հրատարակէ՝ որուն թարգմանութիւնը Փոօ Արմէնիսթ մէջ ալ կ'երեւակ, եւ ուր ջարդ կ'անուանուի ազգովի թշուառական մըոյ թէ հայ գրագէտ մը բայարձակ իրաւունքն ունի իր անհատական զգացումներն արտայայտելու համար՝ աշխարհիս ս եւ է մէկ վեհապետը ամենքն խարանող բաւերով որակելու, ես չեմ որ պիտի հերքեմ զայդ. ես իսկ ի հարկին գործածած եմ այդ իրաւունքս. բայց Հայոց դատին նուիրումս պաշտօնական օրկաններ պէտք է իրենց նպատակ ունենան ոչ թէ պերճախօսութեան կամ երգիծանքի հաւաքածունք ըլլալ, այլ ուղղակի գրական ծառայութիւն մատուցանել Հայոց դատին. երբ Պերթլը մը, որ անհունապէս աւելի մեծ ուղեղ մըն է քան մեր Alexander եւ որ ազատականութեան մէջ վար չի մնար իրմէն, ջար կը քնէ իր սրտին վրայ եւ խեղճ հայ ժողովրդին օգտին համար կ'ելլէ Ռուսոյ Չարին մարդասիրական զգացումները փառաբանելու, մեր դատին պաշտօնական օրկաններուն կը մնայ գէթ զգոյշ ըլլալ Հայոց դէմ գրգռել վեհապետ մը՝ որմէ կախուած է հայ ժողովրդին կեանքի ու մահուան խնդիրը :

Չեմ պահանջեր որ բոլոր Հայերը Չարին ներքողը ընելու սկսին . կ'ըմբռնեմ որ կան անձեր որոնց համար ատիկա հնարաւոր չէ, բայց եթէ անոնք քիչ մը գուժ ունին այս անհաւորապէս դժբաղդ ազգին համար, պէտք է դիտան, չեմ ըսեր խեղդել իրենց զգացումները, բայց դէթ զուտ անհատական ձեւ տալ իրենց զգայմանց արտայայտութեանը. Մակեդոնացիք մէկէ աւելի օրկաններ հրատարակած են Եւրոպայի մէջ, բայց երբեք այդպիսի բացատրութիւններ չեն գործածած ոչ մէկ վեհապետի դէմ. գրականութեան հարց չէ ասիկա, թաքթիք խնդիր մըն է :

Կայիցիներն բեծմը հասաւ այնպիսի այլանպակութեանց, որ՝ ինչպէս ըսի արդէն՝ Հայոց պարտքն էր պալքարիլ ոուս քաղաքականութեան այդ որոշ ու հիւանդոտ փուլին դէմ. հոգ՝ ոուս կառավարութիւնը ուղղակի մեր դե-

բազոյն շահերուն, մեր գոյութեան դէմ կը դաւէր, եւ միանգամայն իր շահերուն դէմ կը դաւէր. այդ պաշարը անհրաժեշտ էր. Բայց պայքարը յանգեցաւ բարի արդիւնքի մը. Վրոնցոֆ-Տաչքօֆի պէս ուշիմ Ռուս մը եկաւ Կովկաս, ըմբռնց Հայոց բողոքին արդարութիւնը, եւ պահանջեց Չարին բնաջինջ ընել Կալիցիին գործը, կալուածները դարձնել Հայ Եկեղեցոյն, ընդունիլ Հայ Եկեղեցոյն անկախութեան անձեռնմխելիութիւնը, արտօնութիւն տալ ոուսահայոց՝ որ իրենց բոլոր գարոցները վերաբանան, նոյն իսկ հիմնէն նոր գարոցներ՝ որ որ կուզեն, եւ վերահաստատեն իրենց բոլոր խափանուած կրթական ու բարեգործական ընկերութիւնները :

Թէ ոուս քաղաքականութեան այդ փոփոխութեան աղաքակիրարէն մէջ առաջին տեղերէն մին ունի հայ ժողովրդին ցոյց տուած ուժեղ դիմադրութիւնը, այդ մասին կարողի չէ տարակուսիլ : Բայց Հայերը շատ մեծ սխալ մը գործած կ'ըլլան՝ կարծելով թէ ոուս կառավարութիւնը Հայոցմէ վախճալուն համար է որ այդ քայլն առաւ . միեւնոյն ոուս կառավարութիւնը սպասուպա ջախջախեց՝ եւ ամենամեծ դիւրութեամբ՝ Լեհացոց ու Վրացոց վերջին յեղափոխական խլրտումները, եւ այդ ժողովրդները Հայերէն նուազ քաջ չեն ու մահուանց Լեհացիք՝ Հայերէն շատ աւելի ուժեղ են, Այդ փոփոխութիւնը պէտք է մեկնել դէպ ի նախկին հայասէր քաղաքականութիւնը վերադարձի առաջին քայլ մը՝ զոր Վրոնցոֆ-Տաչքօֆ անել տուաւ Չարին. Ռուս դիւանագիտութիւնը որ փլելէ-կալիցիներէն չըմանին՝ իր սեպական ազգային պատմութիւնն իսկ մոռցած էր, այդ արարքով ցոյց տուաւ թէ վերստին էր ըմբռնել հայ տարրին կարեւորութիւնը ոուսական շահերուն տեսակէտով եւ այսպիսի օգտակար տարը մը անիմաստ հալածանքներով բացարձակապէս ոուսաստեաց դարձնելու անխոհեմութիւնը : Հայերը այդ իրողութիւնը պէտք էր ողջունէին այնքան բուռն ու անվերապահ ուրախութեամբ որքան բուռն եղած էր իրենց ղողբը կալիցիներէն բեծմին դէմ. Ռուս կառավարութիւնը արմատապէս կը դարմանէր սխալը զոր գործած էր Կովկասի Հայոց դէմ, եւ կուտար սնունց նոյն իսկ աւելի քան ինչ որ անոնք

կը պահանջէին . մեծ առիթ մըն էր ուսանայոց համար՝ ուս. կառավարութեան բացարձակ վստահութիւնն ու համակրութիւնը իրենց վրայ հզօրացէս եւ տեսականօրէն վերահաստատելու . եւ նոյն ատեն՝ այդ համակրութիւնը դարձնելու տանկահայ դատին վրայ , որ անհունացէս պէտք ունի անոր . կովկասի հայ յեղափոխական մարմինները պէտք էր իսկոյն բացորոշ կերպով յայտնէին թէ այլ եւս իրենց զերը վերջացած է կովկասի մէջ եւ թէ ա'լ իրենց ուրիշ բան չի մնար ընել յայց եթէ իրենց բոլոր ուժը նուիրել տանկահայոց հարցին , որուն համար արդէն կազմուած էին : Ռուսահայ հասարակութիւնը զգաց զայդ , եւ առաջին պահուն մեծ ոգեւորութիւն յայտնեց՝ ուրախութեան հրապարակապէս ցոյցերով , գոհաբանական պատարագներով . սին կոնգրէս գոնուեցան յեղափոխականներ որ խանգարեցին ժողովուրդին բնազգական ճիշդ մղումը , Ձարը նախատող յայտարարութիւնները ցրուեցին հասարակութեան մէջ , ուս. կառավարութեան ղէմ հայտնող ճառեր արտասանեցին . արտասանմանի բոլոր յեղափոխական թերթերը յողուածներ հրատարակեցին որոց իմաստը էր հետեւեալը . « Ձարը աւազակի պէս վարուած էր , հայ ժողովուրդն իր ուժովը ես խլած էր իրմէ գողցուածը , Հայերը պարտք չունէին նորահայտութիւն յայտնելու , ընդհակառակը պէտք էր որ շարունակէին պայքարը ձարական ռեժիմին ղէմ , որպէս զի ձեռք ձգն բացարձակ ազատութեան պայմաններ , եւս . » : Խնայիր՝ այս զգացմանց լիակատար ճշմարտութեան համաձայն ըլլալուն կամ չըլլալուն վրայ չէ . խնդիրը այն է որ այս ընթացքը խորացէս անբաղաքազիտական էր , եւ միմիայն վնաս կրնար բերել հայ ժողովուրդին : Ռուսահայ հասարակութիւնը կ'ուզէր իսկոյն պատգամաւորութիւն մը զրկել Վրոնցօֆ-Տաշճօֆին՝ շնորհակալութիւն յայտնելու համար , եւ ուղղել Ձարին երատագրեալական ուղերձ մը . յեղափոխականները նախ պահանջեցին որ ուղերձ չըրկուի Ձարին . յետոյ՝ տեսնելով որ հասարակութիւնը պիտի չհամաձայնէր անոր՝ պահանջեցին եւ յովողեցան զըրկուած ուղերձին տալ չըր ու ցուրտ խմբագրութիւն մը , այդ տեսակ ուղերձներու սովորական քլիշէին իսկ անհամապատասխան : Յեղափոխականները դարձեալ ամէն ջանք ըրին՝ մինչեւ

իսկ սպանալիքի դիմելով՝ որպէս զի պատգամաւորութիւն չըրկուի Վրոնցօֆ-Տաշճօֆին , եւ յաջողեցան զէթ ուշացնել անոր առաքումը . այդ բոլորը անմասնօք շնացաւ ուս. իշխանութեանը , ինչպէս եւ Վրոնցօֆ-Տաշճօֆին , եւ ատոնց ձգած տպաւորութիւնը սխորժելի չէր կրնար ըլլալ անոնց . Թաթարները , աւելի տգէտ քան Հայերը բայց եւ շատ աւելի խորամանկ ու քաղաքագէտ , օգուտ քաղեցին Հայոց մը պահուլէն — մեծ սխալ է իրական օգուտ մը գոհնէ՝ քանի մը « ձեւակերպութիւններ » խորշելու համար — եւ իրենց յարձակումը որ դարբած էր՝ վերսկան Հայոց զէմ , աջակցութեամբ կալիպնեան ոգւով ուս. պաշտօնեաններուն՝ որո՞ք նմանապէս առիթի կը սպասէին իրենց հայատեցութեան յագուրդ տալու համար : Ծնորհակալութեան պատգամաւորութիւնը ներկայացաւ Վրոնցօֆ-Տաշճօֆին , երբ արդէն իսկ՝ հոգեբանապէս՝ ուշ էր : Միեւնոյն ատեն , այստեղ , Օտօբին , Դրօշակին եւ Փրօ Արմենիային մէջ , Վրոնցօֆ-Տաշճօֆ — ինչպէս եւ իշխան Լուի Նափոլէոն , — կը նախատուէին իրեւ խաբէբայ , կողմնակից , Թաթարներու եւ կառաւորի բարեկամ : Պէտք է խոստամանի որ բնութեան ստորօրինակ է կացութիւնը Վրոնցօֆ-Տաշճօֆին : Նոյնօր Վրեմիան զայն կը գատափեռէր իրեւ . գէշ Ռուս , իբր Հայոց բարեկամ . իսկ հայ յեղափոխականները կամ Հայերէ ազգուած Եւրոպացիները զայն կը գատափեռէին՝ իբր սուս մարգարէ մը , որ խաղաղութիւն քարոզուեալու եւ կալիպնեալու եւ պատերազմ պատրաստեց » (Ալ. Նունի , Օտօր) : Ատոնցմէ ազգուած , ես իսկ պահ մը կ'սակած ունեցայ երբ եկեղեցական կայուածներու վերադարձին քիչ յետոյ՝ թաթարական յարձակումը վերսկան աւելի կտտաղի քան կրեւք . բայց եւ կ'անգիտամանի կովկասի մէջ անցած իրողութեանց մանրամասնութիւնները . իմանալէ յետոյ հայ գործիչներէ ոմանց այստեղ տունեցած ընթացքը , այդ առերեւոյթ հակասութիւնը բացատրելի դարձաւ . ինծի : Վրոնցօֆ-Տաշճօֆ եկաւ կովկաս՝ այնպիսի պահու մը , երբ երկիրը հրաբխային դրութեան մէջ էր , երբ Թուրքը ու Հայ իրարու ղէմ մոլեցին ատելութեամբ բորբոքուած էին , ու երբ՝ թէպէտ Կալիպնեան բորբոքուած էին , ու երբ՝ թէպէտ Կալիպնեան բորբոքուած ուս. պաշտօնեանները դեռ

կը վխտային երկրին մէջ . ինքը յայտնապէս այն համոզումը ունէր թէ յարգելով Հայոց իրաւունքները՝ պիտի վերջնապէս զարճընէր Հայերը իրենց հախկին ռուսասիրական զգացմանց, եւ թէ ատիկա սրղէն մեծագոյն ազդակներէն մին պիտի ըլլար երկրին խաղաղացման նպատակով : Ես չեմ մոռցած ինչ որ ինքն իսկ կ'ըսէր Փարիզի Լը ժուրնալ լրագրին հայասէր թղթակցի Պ. Պերթրանին. « Հայերը կողմակաւ անհնէն լուրջ , ուշիմ , զարգացած եւ օգտակար տարրն են . Թուրքերը շատ աւելի յետամնաց են . կը յուսամ որ Հայերը պիտի վարուին իբր խելայի եւ խոհական ժողովուրդ մը , եւ պիտի օգնեն ինձի երկիրը խաղաղեցնելու » : Մարդ մը որ ներքին նպատակ ունի հայ ժողովուրդը ջարդելու , ֆրանսիական հասարակութեան առջեւ այդ ժողովուրդը անվերապահօրէն ներքուզնով չ'սկսիր :

Արդ, Հայութիւնը յօգնեց իրեն՝ որքան որ կարող էր եւ՝ պարտական է՝ իր իսկ շահուն համար : Մեր ծայրայեղները , թէպէտ եւ փոքրամասնութիւն կը կազմեն , շատ աւելի գործն, մեծամասն , չարժուն , երեւցող , տիրող տարր մը ըլլալով , մինչ մեծամասնութիւնը՝ թոյլ , հլու , կամ զանդաօրէն եւ երկչտօրէն հակազդող , փոքրամասնութեան վարմունքը նկատուեցաւ — ինչ որ շատ սխալ էր անշուշտ , բայց բացատրելի սխալ — իբրեւ Հայութեան ներքին ձգտումներուն ամենէն անկեղծ արտայայտութիւնը . եւ հայ-ռուս յարաբերութեանց բացարձակ բարեկաւումը , որ շատ դիւրաւ կրէր նար ստացուիլ Վորոնցօֆ-Տաչքօֆի հայանպատարարքէն յետոյ՝ եթէ Հայոց մեծամասնութիւնը գիտցած ըլլար անիջնապէս եւ տիրակաւորէն ապացոյցանել թէ Ռուսոյի զիջումը լիակատար եւ անբաւ գոհունակութիւն կը պատճառէր Հայոց , շատ կիսկատար ու խախտու կերպով կատարուեցաւ . կասկած , ցրտութիւնը մնացին՝ մեծ չափով՝ երկու տարբերուն միջեւ : Արդէն իսկ դիւրին չէր Վորոնցօֆ-Տաչքօֆի մը համար մէկ օրէն միւսը հետացնել կողկապի բուրդը հայատեաց ռուս պաշտօնեաները , (պէտք չէ մոռնալ որ Վորոնցօֆ-Տաչքօֆ Հայ չէ , եւ երբ հայ զործիչներ այնքան քիչ ճապկութիւնց ցոյց կուտային , արդար չէ պահանջել որ բոլոր զվոյցովութիւնները եւ զոհողութիւնները միայն

այն Վորոնցօֆը ինքն ընէր) . Հայոց լնթացքը աւելի եւս կը զգուարացնէր այդ մաքրագործումը՝ զոր Վորոնցօֆ-Տաչքօֆ շատ հաւանականաբար ինքն ալ կը բաղձար Հայոց չափ , եւ կը զորացնէր հակահայ ռուս պաշտօնեաներուն զիբըր , կը տկարացնէր Վորոնցօֆ-Տաչքօֆի հայասիրական ձգտումներուն նորանոր ապացուցմանց կարելիութիւնը : (Ոչ ոք պիտի ըսէ թէ Քլէմանսօ վարչազ բռնաւոր մըն է . բայց Մայիս 1ին առթիւ Փարիզի ծայրայեղներէն ոմանց այնպիսի ընթացք մը բռնեցին , որ ազատական Քլէմանսօն ստիպուեցաւ տեղի տալ ռուսական հակահայ պահանջմանց եւ ամենախիստ միջոցներ ձեռք առաւ՝ մինչեւ իսկ ծայրայեղներու պարագլուխները բռնադատուեալ տուաւ , հանդարտութիւնն ու կարգը պահպանելու համար) : Ետտ զժուար է՝ մասնաւոր « հեռուէն » բացարձակապէս ճիշդ վերլուծում մը ընել այդ բարդ հարցին , եւ անսխալ ըլլալու յաւանութիւնը չունիմ . բայց ռուսական մեծ զիջումէն ի վեր կողկապի մէջ տիրող խառնաշփոթ ու մութ կացութեան այս բացատրութիւնը ինձի ամենէն ճշմարտանման կը թուի . եւ որքան ալ անախորժ ըլլայ ասիկա ոմանց — ինչպէս եւ ինձի — պարտականութիւն կը համարիմ յայտնել մտածումս կացութեան մը վրայ զոր դարմանելը անկարելի է մինչեւ որ զայն կազմող պատճառները չտեսնենք :

Թրքո-հայկական համագումարը զոր փոխարքան զուսարեց վերջերս , նոր ապացոյց մըն էր անկեղծ փափաքին զոր ունի ան՝ հանդարտութիւնն ու կարգը կողկապի մէջ վերահաստատելու , եւ ամէն պարագայի մէջ՝ նոր ու թոնկազդին առիթ մըն էր Հայոց համար՝ իրենց թաքթիքի սխալները զարմանելու : Հայ պատգամաւորները , բաց ի մէկ քանիէն որոնք ըսին՝ մասամբ՝ ու շատ լաւ՝ ինչ որ պէտք էր ըսել , ընդհանրապէս աւելի պերճախօս ու ճշմարտաբան ըլլալու վանք ցոյց տուին քան պարագայից պահանջած եւ ժողովուրդին չահեղուն համապատասխան ընթացք մը . անոնցմէ ոմանք յանկերգի մը պէս յեղեղեցին թէ հայ-թաթարական կռիւն միակ զրգիչն ու պատասխանատուն ռուսական վարչութիւնն է , մինչ անհուշ նապէս աւելի ճարպիկ , եւ ըստ իս՝ աւելի ալ ճեշ . բայց վերջապէս պիտի ըլլային , կ'է Հայ-

Թաթարական պաշարքին՝ անցողակի մասնա-  
 նիչ ընելով հանդերձ « կալիցինեան » պաշտոն-  
 եաներուն մեղակցութիւնը՝ իբր սկզբնապատ-  
 ճառ ցոյց տային արտաքին գրգռում մը , Ռու-  
 սաստանի ականդակներ թշնամի Օսմանցի նա-  
 լիֆային զրդումը : Եւ , ինչ որ ամենէն տար-  
 րինակն է ու ցաւալին , « ռուս վարչութեան »  
 դէմ որտասցող պատգամաւորները աններելի զի-  
 ջողութիւններու համակերպեցան թուրք պատ-  
 գամաւորներու հանելի ըլլալու համար՝ հայ լրա-  
 գրի մը մէկ յոդուածին զերենք հակակարծիք  
 յայտնելով : Անուրանալի է որ թուրք պատգա-  
 մաւորները շատ աւելի ճարպիկ վարուած են  
 համազուտարին մէջ քան մերիններուն մեծա-  
 մասնութիւնը : Կովկասի հայ թերթերը զանոնք  
 այսպանցին՝ իբր շողքորթի , քծնող , եւս , թուրք  
 պատգամաւորները ըրին պարզապէս ինչ որ  
 կ'ընէ անէն ժողովուրդ որ իրակնուրջանն  
 զգացումն ունի , ինչ որ ըրին Ալէէզիբասի մէջ  
 ամենէն ազատական ազգերու ներկայացուցիչ-  
 ները . Գ. Ռեւուալ երբեք չըսաւ Ալէէզիբասի  
 մէջ՝ թէ Մարքեան հարցին կ'ենտոտուելուն պատ-  
 ճառը՝ գերմանական քաղաքականութեան բիրտ  
 եւ բարբարոս ընթացքն է , ինչ որ ճշմարտու-  
 թիւն էր . եւ զայդ չընելով հանդերձ՝ թերեւս  
 զայդ չընելուն համար՝ Գ. Ռեւուալ յայտնեցաւ  
 հոյակապօրէն պաշտպանել ֆրանսական շահերը  
 եւ յայթանակել տալ զանոնք : Համագումար  
 մը՝ ինչպէս էր թրքո-հայկականը , զիեցադնա-  
 կան ճշմարտախօսութեան կամ շողջողուն ճար-  
 տասանութեան մրցում մը պէ , այլ առիթ մը  
 ուր իւրաքանչիւր ազգի պատգամաւորներն ի-  
 րենց միակ նպատակ պէտք է ունենան իրենց  
 ժողովրդին շահերը դրականօրէն պաշտպանել :

• •

Ատեն է որ սթափութիւնք , եւ քիչ մը լր-  
 չօրէն տեսնենք , քննենք ու հասկնանք իրա-  
 կանութիւնը : Կամ Աղայէֆներու գերին ըլլալ ,  
 կամ Վրոտնցոթ-Տաչքոֆներու դաշնակիցը . այս  
 երկուքին մէկը Հայը պէտք է ընարէ : Ու եթէ  
 այս վերջին չըլնանի յիսաները կրկնութիւն , վա-  
 ղը նոր Կալիցինի մը կրնայ գալ : Մենք մեր  
 ձեռքը չըրենք զայն : Մենէն կ'ախեալ է —  
 հասկնանք ասիկա — որ Ռուսները մեզի հետ

բարեկամք պէտ վարուին : Մեր ամբողջ ջանքն  
 ըլլալու է որ Վրոտնցոթ-Տաչքոֆներ ըլլան միշտ  
 Կովկասի գլուխը : Ռուսիոյ կացութեան բար-  
 ւերման շնորհակալ է յետոյ , առօրեք են որ պիտի  
 կրնան ըլլալ միջոցող Ռուս կառավարութեան  
 եւ դժբաղդ Տահկահայոց միջիւն :

« Ռուսին անձնատուր ըլլալ , յօժարկամ  
 ընդունիլ է ռուսացումը » պիտի ըսին : Ատոր  
 պիտի պատասխանեմ յիշելով հոս սրամիտ խօս-  
 քը զոր վերջերս Ռուսահայ մը կ'ըսէր ինծի .  
 « Կովկասի Հայերը , Հայ մնաւոր համար , պէտք  
 ունին Կալիցինի մը » : Եթէ ասիկա ճիշդ է ,  
 հայ ժողովուրդը արժանի է կորչելու : Ազգ մը  
 որ իր ինքնութեան պահպանումը միմիայն օ-  
 տարին չորոշելիք պայմաններէն կը յուսայ , ի-  
 բաւունք իսկ չունի ազգ կոչուելու : Գրեթէ  
 զարէ մը է վեր Փոլոնիացիք կորսնցուցած են  
 իրենց անկախութիւնը . Ռուսերն ու ֆերմանա-  
 ցիք ամէն ջանք ի գործ դրած են , ամենէն  
 բիրտ միջոցները ձեռք առած են , եւ սակայն ոչ  
 մէկ Փոլոնիացի մը ռուսացած կամ գերմանա-  
 ցած է . որովհետեւ Փոլոնիացիք ամէն գործողու-  
 թիւն յանձն կ'աւանտ իրենց ազգութիւնը պահ-  
 պանելու համար : Վարչական միջոցներով ազգ  
 մը ձուլելու դէմ կարելի է մարտնչիլ եւ յաղ-  
 թել , երբ մարտնչող ազգը ուժեղ է եւ հա-  
 լասք ունի իր վրայ . բայց « գլուխ կտորդ »  
 քաղաքականութեան դէմ կարելի չէ յաւիտե-  
 նապէս մարտնչիլ՝ տկար ազգի մը համար , ու-  
 բովհետեւ օր կուզայ վերջապէս ուր գլուխնե-  
 րը կը հանտին : Հայոց ռուսացման վտանգը  
 ցնորք մը չէ . բայց մեր վտանգին զոյսաւոր  
 տարրը Հայոց մէջ է , — Հայոց ողբալի օտա-  
 րամուլութիւնն է , եւ արհամարհանք զոր ու-  
 նին իրենց ազգին համար : Եթէ Հայերն իրենց  
 այս թերութիւնները չըբարբարեն , աւելի չուտ  
 կը ռուսացան ռուս ազատական թեժոք մի ներ-  
 քեւ քան Կալիցինիներու ամենին վայրագին խա-  
 րազանին տակ : Այնքանոր Բ. հայաստիւր կայ-  
 սեր օրով Ռուսահայոց բարձր դասակարգը զը-  
 րեթէ ամբողջութեամբ հայրերէն քնաւ չէր գի-  
 տեր , ռուսախօս էր : Թիֆլիսի կամ Պաքուի  
 Հայ սալօններուն մէջ երբէք հայերէն չէին խօս-  
 սիր , այլ ռուսերէն . « չիք » է իրենց համար  
 ռուսերէն խօսիլը . հայերէնը գտնելի է , աղքատ ,  
 անբաւական : Կարելի է իբրք ըսել թէ կա-

լիցիենան մտարկի հարուածը բարերար եղաւ ուռւասանայոց համար , ազգային զգացումը արթնցուց իրենց մէջ . այժմ անուշտ հայերէն աւելի կը լսուի կողկատի մէջ քան կալիցիենէն առաջ : Բայց նորէն ակար չի բուժուած : Կալիցիենան բեժիմին ամենէն սեւ օրերուն , այն ժողովքներէն մէկուն մէջ որ գումարուեցան հոն հայ ազգութիւնը պահպանելու , հայ շնորհ պահպանելու համար , ժողովականները՝ ինչպէս կ'ըսէր ինծի վերջերս իրենցմէ մին՝ ռուսներէն կը խօսէին : Հոյակապ կատակերգութիւն մը կարելի է գրել այս նիւթին վրայ . — մարդիկ որ առւանդէն խօսելով կ'ուզին ապահովել հայերէն լեզուի պահպանութիւնը . . . :

Ուրիշ պատուութիւն մը , ոչ նուազ տխուր , հետեւեալն է , զոր կողկատի հայ թիրթիբը կը հաղորդէին քանի մը ամիս առաջ . Թիֆլիսի հայկական բարձր ընկերութեան մէկ հացկերոյթին , թուրք հիւպատոսը որ հրաւիրեալներուն մէջը կը գտնուէր , կը կարծէ հաճոյք պատճառել հիւրընկալներուն՝ հայերէն լեզուով թօսթ մը արտասանելով . մեր Հայերը միշտազայն « կալանթըրի » այդ սիրուն արարքը կ'ընդունին կողորդալով քրքրիչներով . . . Թուրք մը որ հայերէն կը խօսի , ի՞նչ « քուրթ » քան . . . : Կարելի՞ է երեսակայն աւելի զգուշի տեսարան մը հայկական ինքնատեցութեան :

Արտասանմանի մէջ , ես յաճախ տեսած եմ ջերմ ուռւաստեաց ու ջերմ հայրենասէր ուռւասան զործիչներ կամ մտաւորականներ՝ որոնք իրարու քով եկածնուն պէս՝ ուռւասան կը խօսին ( առանց կալիցիեն մը բռնադատուած ըլլալու . . . ) : Այս ամօթալի տկարութիւնը , այս գաւաճանութիւնը մեր ազգային աւանդութեանց ու արժանապատուութեան զէմ՝ պէտք է դարձանենք : Ատրկա մենէ , ու միայն մենէ է կարուած : Անգղիան չէ , ոչ ալ Պրանսան որ մեզ պիտի օգնէ մեր լեզուն լքանելու վատութենէն հրաժարելու : Կիներն են ամենէն հզօր պահպանները լեզուի մը : Տանկահայոց մէջ , աստի եղած է որ այրերը շատ աւելի տանկերէն կը խօսէին քան հայերէն . տանկահայ կիներ է որ պահպանած է հայերէն լեզուն , ինչպէս բոլոր ազգային աւանդութիւնները . ուռւասան կիները թող ըսբանեն այդ մեծ դերը որ ունին կատարելու . շարժում մը որով զուտը կ'ըն-

րը կ'անցնին , միշտ կը յաղորդի . թող , զէթ իրը նոր « մօտա » մը՝ տիրապետել ասն հայերէնը՝ կողկատի սալոններուն մէջ եւ ամէն տեղ : Մեր լեզուն ամենէն պեղելիներէն եւ ամենէն հարուստներէն մին է մարդկային լեզուներուն . մեր նոր գրականութիւնը շատ ճիշտ է , եւ հետզհետէ աւելի պիտի ճոխանայ . ամենէն նրբաճաշակ « աշխարհագրաբան » անգամ հաճոյք կարող է գտնել հայ լեզուին ու հայ գրականութեան ինքնուրոյն գեղեցկութիւններուն մէջ : Ոչ մէկ իշխանութիւն այս պահուս կ'արգիլէ հայերէն խօսիլ ուռւասանայոց . թող գիտնան վերցնել « հայկական » արգելքը , որպէս զի այսուհետեւ այլ եւս՝ հայերէն լեզուի պահպանումին համար՝ պիտի չմնայ կալիցիեններուն :

• \* •

Երբէք ըսել չեմ ուզեր որ մեր ազգը իր ամբողջ յոյսը Ռուսիոյ վրայ դնելու է : Ազգ մը , ինչպէս մաքր մը , միշտ իր յոյսը է՛ն առաջ իր վրայ դնելու է : Այս ճշմարտութիւնը վէճ իսկ չէ վերցնել . բայց այդ ճշմարտութիւնը պէտք չէ սխալ հասկնալ ու շարասար գործածել : Մտաք որքան ալ իր յոյսը ամենէն առաջ իր վրայ դնէ , պարտաւոր է իրմէ դուրս գտնուած ուժերուն միջու . ընտրութիւն մը ընել , չուկել բուն թշնամին անկից կամ անոնցմէ որ կրնան՝ իրենց շահերուն իսկ բերամբը՝ թրին արկակց ու դաշնակից ըլլալ : Անգլիացիներ աշխարհիս ամենէն ինքնատեցու եւ անհատապաշտ ժողովուրդն է , բայց տեսնելով ուռւասան վտանգը Ասիոյ մէջ՝ ինք որ իր շքեղ կղզիացմամբ կը պարծենար՝ փութաց ձափոսին հետ դաշնակցիլ . եւ այժմ , նկատելով որ Ռուսը խելքի գող կը սկսի՝ իր կրած պարտութեան հետեւեւեւ զով ու Գերմանիան է այս պահուս իր ամենէն վտանգաւոր թշնամին , նոյն Անգլիան՝ Պրանսան , Սպանիան , Փորթուգալիս , Իտալիան իրեն կը կապէ եւ ջանքեր կ'ընէ Ռուսիոյ հետ բարեկամանալու : Ուրեմն , նոյնքան անվիճելի է որ ազգ մը միշտ պէտքէ՛ գիտնայ՝ իր շահերուն համեմատ՝ ընտրել իր դաշնակիցները : Արդէն՝ իմացական ճիշդ զօր ազգ մը ի գործ կը դնի իր ընտրութիւնները կատարելու համար ,

իր ինքնուրոյն գործունէութեան մէկ ձեւն է նորէն . որովհետեւ յոյսը իր վրայ դնել՝ ի նշանակիր յոյսը միմիայն իր գինւորական զօրութեան վրայ կեդրոնացնել . ուղեղային զօրութիւնը որ կը « վարէ » ո եւ է գործունէութիւն, աւելի մեծ է քան բոլոր մետաղէ զէնքերուն ուժը :

Այս ուսումնասիրութիւնը գրելով իմ նըպատակս էր որոշել թէ մենէ զուրս գտնուող ուժերուն մէջ ո՛րն է մեր գառին յաշտղման աջակից հանդիսանալու ամենէն աւելի հասանալութիւն ցոյց տուողը :

Չեմ ուզեր՝ դարձեալ ըսել թէ օտար աջակիցներու մէջ առաջին տեղը Ռուսին տալը ուրիշ ո եւ է ազգի վրայ քնաւ յոյս չդնել կը նշանակէ :

Երբէք չեմ մտածեր որ մեր ճիւղը պէտք է սահմանափակուի միւլիայն Ռուսին դիմելու մէջ . չեմ մտածեր թէ Եւրոպայի միւս ազգերուն դիմելէ զազրելու ենք, թէ Եւրոպայի միւս ազգերը չեն կրնար « աջակցիլ » մեր ժողովրդին փրկութեանը : Մեր հարցը միջազգային է . Պերսիի վեհաժողովին մասնակցած են վեց պետութիւններ : Ռուսը անոնց մէջէն ամենէն էական դերն ունի կատարելու . բայց եւրոպական միւս ազգերը կտրող են մեծապէս օժանդակել մեր հարցին լուծման : Իր հաջկերոյթիւն առթիւ խօսած ճառին մէջ, Պրայս կ'ըսէր . « Գործադրութեան այնքան դարերէ յետոյ՝ բարեբառտիկ վախճան մը եւ պատիւ ու փառք պիտի ըլլար Անգղիոյ , Յրանսայի եւ Իտալիոյ ազատ ժողովուրդներուն համար՝ եթէ կարենալին « գործակցիլ » այս գործին ( Հայոց ու Մասկեդոնացոց ազատման ) :

« Գործակցիլ » բառը հաշուով դրած է հոն . Պրայս ըսել կ'ուզէ՝ « Մենք Անգլիացիքս չենք կրնար այդ հարցը մեր նախաձեռնութեամբ լուծել . բայց սիրով պիտի « գործակցինք », եթէ ուրիշ պետութիւն մը, այսինքն Ռուսը ( Հայոց հարցին համար ), գործին զլուխն անցնի » :

Մեր պարտքն է միշտ վառ պահել, հետզհետէ աւելի տարածել ու արժարձել համակրութիւնը եւրոպական ժողովուրդներուն՝ զէպ ի հայ ազգը եւ իր դատը : Զանչցնել մեր ժողովուրդը՝ քաղաքակիրթ աշխարհին, սիրելի եւ յարգելի դարձնել զայն , ասիկա մեզի համար

պարտք մըն է մշտական , յաւերժապէս անըրաժեշտ եւ օգտակար : Հակառակ իր դարաւոր եւ այնքան տեսակէտներով յարգանքի արժանի պատմութեան , հակառակ իր ներկայ զարուրելի տառապանքներուն , հայ ցեղը քիչ ճանչցուած է , շատ քիչ սիրուած , ու եւրոպական ժողովուրդներու մեծամասնութեանց մէջ՝ նոյն իսկ տուած ու արձամարուած : Մեր պարտքն է մեր ցեղին մասին տարածուած սխալ կարծիքները ջրել , ճանչցնել ինչ որ մեր ցեղն ունի ազնիւ ու գեղեցիկ : Մեր պարտքն է յամառ անխնայ ջանքերով միշտ յիշեցնել Պերսիի դանապիւրն ստորագրող պետութիւններուն՝ յանձնառութիւնը զոր պաշտօնապէս ստանձնած են Հայոց հանդէպ եւ պահանջել կատարումն այդ յանձնառութեան : Բայց ջանալու ենք որ եւրոպական ազգերու մօտ մեր ընկելի դիմումները հակառուս քնոյթ չունենան , ինչպէս ունեցած են ցարը ընդհանրապէս . ընդհակառակն, ամէն ճիշդ թափելու ենք որ Յրանսա եւ Անգլիա մղեն ռուս կառավարութիւնը՝ Տսանկա հայոց դասին լուծման նախաձեռնութիւնն առնելու :

Անգլիոյ կառավարութիւնը այս պահուս բուն ջանքեր կ'ընէ Ռուսիան իրեն կապելու . — Գերմանիան կը զիջացնելու նպատակով . — ուսու կառավարութիւնը կը թուի ըմբռնել Գերմանիոյ հետ իր միասնալուծն անիմաստութիւնը ու զնասակարութիւնը . Ալճեգիրասի հարցին մէջ , հակառակ Գերմանիոյ բոլոր ջանքերուն , չողքորթիլութիւններուն՝ Ռուսը իրեն մօտեցնելու , ռուս կառավարութիւնը որոշապէս ու օգնապէս Յրանսայի կողմը բռնց . եւ հաւանական է որ Անգլո-Ռուս համաձայնութիւնը պիտի յաղդի իրականանալ . Անգլիա, Յրանսա եւ Ռուսիա՝ համաձայն , — Իտալիան ալ անշուշտ իրենց բարեկամ , ինչպէս եւ Ամերիկան , — եւ այս բոլորը Սուլթանին ու մասնառականութեան պաշտպան Վիլհելմին զէմ ուղղուած , ահա մեզի մեծապէս նպատաւոր ու յուսատու կացութիւն մը որ մօտ է ի յայտ գալու : Պէտք է գիտնանք օգտուիլ այդ կացութենէն . Լիովին օգտուելու համար՝ պէտք է ամենէն առաջ ռուս կառավարութեան համակրութիւնը շահինք : Ե՛րբ Անգլիոյ ազատական կառավարութիւնը ամէն ճիշդ կը թափէ

ուս կառավարութիւնը Անգլոյն հետ բարեկամացնելու, մենք Հայերս՝ ծիծաղելի կ'ըլլանք եթէ վարանինք հետեւիլ այն օրինակին զոր մեղի կուտայ մենէ շատ աւելի յառաջադէմ ազգի մը ազատական կուսակցութիւնը :

Պէտք է ջանանք որ ոուս մամուլին մէջ հայաստանայտ յօդուածներ յաճախ կրեան, որ մեր գրականութիւնն ու արուեստը առասական բարձր շրջանակներուն ծանօթացուին (սոսօթ է որ դեռ Արտովանի գործերը՝ այնքան տեսակէտներով Ռուսաց համար շահեկան՝ ուսերէն թարգմանուած չըլլան) : Պէտք է ոուս տարրին մէջ վերագործեցնել սէրը զոր ան ունեցաւ աստնով հայ ցեղին համար (այս վերջին շրջանին մէջ ոչ միայն ոուս կառավարութիւնը, այլ ոուս ժողովուրդն անգամ սկսած էր ասել Հայը, ոուս ազատականն իսկ չէր սիրեր Հայը, ու Հայն էր որ չէր գիտցած ինքզինքը սիրցնել) : Փոենք ոուս հասարակութեան առջեւ հայ ցեղին ծով ցաւերը . յիշեցնենք ինչ որ Ռուսը անցեալին մէջ ըրած է Հայուն համար եւ ինչ որ Հայը ըրած է անցեալին մէջ Ռուսին համար եւ ինչ որ Հայը դեռ կրնայ ընել ապագային մէջ . բացատրենք շահերը զոր ունի Ռուսը՝ Հայը պաշտպանելու մէջ : Քիչ ատենէն պիտի գումարուի Տուժան : Այդ Տուժային բացումը պէտք է ուրախութեամբ ողջունենք . այդ Տուժային պէտք է ներկայացնենք ոուս հայասերներու ինչպէս եւ Տուժայի հայ կրթութիւններու ձեռքով՝ մեր գատը . պէտք է հասկցնենք ոուս հասարակութեան թէ է՛ն ատաղ իրմէ կ'ըսպասենք հայ յեղին փրկութիւնը : Ու պէտք է նաեւ դիմենք Ձարին՝ ոչ թէ խնդրելու համար, Լա շէի յառաջիկայ վեհաժողովին մէջ (1) մտցնել Հայոց խնդիրը,

(1) Անխելութիւն է ո եւ է դիմում ընել որուն անյայտողութիւնը կարելի է գուշակել . այդպիսի դիմում մը աւելի վնասակար կ'ըլլայ քան օտարակար : Յայտնի է այժմ որ Լա շէի խաղաղութեան համաժողովներուն մէջ քաղաքական հարցերը մուտք պիտի չունենան : Այդ արտաքսումը միմիայն Հայոց հարցին համար չէ, այլ Ալգաւ-Լորէնի, Շէզվիկ-Հոլշոպայի, Փոլոնիոյ, Մարոքի, Մակեդոնիոյ ու բոլոր միասորինակ հարցերուն : Մէկուն ընդունուելը դուռ կը բանայ փրկութեան,

այլ իր մտքին մէջ սա համոզումը արմատացնելու համար որ Հայը թշնամի չէ առասական տէրութեան, այլ իր անկեղծ դաշնակիցը, իր զօրութեան անձուէր տարածիլը, եւ հրախրելու համար որ Ռուս տէրութիւնը վճռակաւորէն ձեռք առնէ Հայոց գատը : Երբ ոուս տէրութիւնը ձեռք առնէ Հայոց գատը, Անգլիան, Ֆրանսան եւ Ամերիկան արզէն պատրաստ են « աջակցելու » Ռուսին ընելիք այդ ճիշդին Այդ ձեւով է միայն որ Յուլիոսը լուրջ լուծուած պիտի կրնայ ստանալ : Այդ ճամբով է միայն որ թըքական Հայաստանի մէջ եւրոպական բէթիմ մը պիտի կրնայ մտնել, ու Լորիս Մէլիքօֆի առաջարկած ծրագրին իրականացման ճամբան պիտի հարթուի :



Աւաւստիկ արամբարանութեան զեղխութիւն մը որ՝ բանաստեղծի մը բերնին մէջ՝ պիտի կրնայ այլաճակ ու գրեթէ սրբապիծ երեսակ կարճատեաներուն :

Ես չեմ սիրեր « սեներու շիթութիւնը » : Լաւագոյն է բանաստեղծութիւնը փնտռել բանաստեղծութեան մէջ, իսկ հանրային գործունէութեան մէջ՝ ամէն բանէ ատաղ փնտռել ողջմտութիւնը եւ հաշիւը :

Ըսել չէ թէ բանաստեղծութիւնը ոչ մէկ բաժին չունի ազգային գործունէութեան մէջ . առանց բանաստեղծական հիւճի մը՝ ոչինչ գեղեցիկ է, ոչինչ կենդանի է . բայց ազգային գործունէութեան մէջ՝ բանաստեղծութիւնը պէտք է մեկնակէտ կազմէ՝ եւ մնացեալը ողջմտութեան ու հաշիւին միայն կորովը, զոհաբերութիւնը, քաղութիւնը կը գործարդեն ինչ որ բանաստեղծութիւնը երազից, ինչ որ ողջմտութիւնն ու հաշիւը ծրագրեցին : Այսպէսով

եւ անտարակուսելի է որ ոչ մէկ պետութիւն յանձն չ'առնէր մասնակցիլ Լա շէի վեհաժողովին հետ քաղաքական հարցերը մուտք գտնեն հոն : Առաջին համաժողովին, Անգլիա՝ մասնակցելու համար՝ պայման դրաւ որ պիտի չընդունուի թրանսպիլի հարցը զոր Պօեթները կ'ուզէին մտցնել համաժողովին օրակարգին մէջ : Աւելորդ է ուրեմն յոյս դրնել Արձաթողութեան ժողովին վրայ :

գերի ազգերը կ'ազատին սարկութենէ, եւ ազատ ազգերը կը յառաջդրին : Քաղաք նուազ բանաստեղծ չէր 'նոզով զան ո եւ է բանաստեղծ . բայց եթէ իր հաշուող հանձարը գոյութիւն ունենար, Խաչիկան չէր կրնար վերականխել : Քաղաք Յրանասն լողողցն՝ ապացուցանելով անոր թէ անկախ Խաչիկոյ մը հաստատուը Յրանասայի Միջերկրականի տիրապետութեան վերջնական ապահովութիւնն էր ու Յրանասայի թշնամոյն՝ Աւստրոյ՝ անկուը . նոյն Քաղաքը Անգլիոյ ալ հաստատեց թէ անկախ Խաչիկոյ մը հաստատուը Անգլիոյ Միջերկրականի տիրապետութեանը օժանդակ մը եւ Յրանասայի տիրապետութեան հակակռող մը պիտի ըլլար . այգպէտով այդ երկու պետութեանց օգնութիւնն ապահովեց իր ծրագրին :

Չկայ բանաստեղծ մը աւելի եթերային, իտէպական, աւելի « բանաստեղծ » քան Լամարթիլը : Բայց երբ « Վերթողական Խոկմանց » հեղինակը Ֆրանսական կառավարութեան գլուխը անցաւ, Յրանասայի հողին լուսնին լուսով տաւերդիւտ չէ որ մտածեց, ոչ ալ աշատութեան վրայ ճառերով ժամանակն անցնելու . « գրական » գործեր կատարեց՝ իր երկրին մեծութեանն եւ բարգաւաճմանը նպաստելու համար . թերեւս չհաստաղ եթէ ըսեմ որ ինքն եղաւ որոշող Փարի-Լիօն-Մէտիթէրանէ երկաթուղիի գծին հաստատան, զոր ուղիներ կ'արգիլէին, Յրանասայի համար վտանգաւոր երեւակայնով . ինք օտարուր նկատեց այդ ծրագիրը, եւ իրականացուց զայն . կա՛յ աւելի անբանաստեղծական, չոր, հակաընդանր բան՝ զան երկաթուղիի գիծ մը . բայց Լամարթին հոտ իր պարտքը կը կատարէր, որ իր երկրին օգտակար ըլլային էր : Ու, լայնորէն նկատելով իրերը, Լամարթին հոտ ալ կը մնար բանաստեղծ . եւ աւելի մեծ բանաստեղծութիւն մըն էր որ կը կերտէր, ապրուած քանտեսողութիւն մը . որովհետեւ ոչինչ աւելի բանաստեղծական է զան ազգի մը, եւ ազնիւ, քաղաքակիրթ, մարդկութեան օգտակար ազգի մը զօրացմանը իրականօրէն նպաստել :

Եթէ կ'ուզենք հետեւիլ Եւրոպացուց, հետեւիլքն այսպիսի Եւրոպացիներու, որոնք ամեննն մեծերն եղած են մեծ Եւրոպացիներուն : Մեր « մարտ » հիւանդ է, ծանր հիւանդ :

Պէտք է մենք փութանք անոր ցաւին դեղը գտնել, պաշարուե՞նք, լուրջ դատողութեամբ, օգտուելով պատմական փորձառութենէն, — այնպէս ինչպէս բժիշկ մը հիւանդին բուժմանը ճիշդ ու հզօրագոյն դեղը կը փնտռէ :

« Երկու բարոյական կայ, կ'ըսէր Պիզմաբը, անհատական բարոյականը եւ քաղաքական բարոյականը . անհատական գործերու մէջ մարդուս պարտականութիւնն է ըլլալ պարկեշտ, շիտակ, անկեղծ . քաղաքական գործունէութեան մէջ՝ վարչչեբրուն պարտականութիւնն է ըլլալ խորամանկ ու ճարպիկ՝ երբ ազգին շահերը զայդ կը պահանջեն » : Ասիկա կրնայ շնական թուիլ բացարձակապատշտներուն . բայց այդ սկզբունքը ի գործ դնելով է որ Պիզմաբը իրականացուց զերմանական կայսրութեան հիմնարկումին վիթխարի ծրագիրը : Ու եթէ Պիզմաբը միակն եղած է այդ սկզբունքը ըրտը անկեղծութեամբ մը բացէ ի բաց քրտայայտող, աշխարհիս բոլոր քաղաքագէտները, բոլոր ժողովուրդի վարիչները, միշտ գործնականին մէջ այդ սկզբունքին հետեւած են : Նոյն իսկ յեղափոխական պետերը, ամենէն մաքուր իտալիներուն նուիրուած գործիչները, իրենց ծրագիրները յաջողցնելու համար՝ գործնականին մէջ միշտ կը հետեւին այդ սկզբունքին . երբեք չէ տեսնուած որ յեղափոխականները ամենայն անկեղծութեամբ առաջուց իմացնեն բունաւորին որուն դէմ կը մարտնչին՝ իրենց գործունէութեան յատկագիծը . կը կեղծեն, կը խաբեն, կը ստեն՝ յանկարծակրի բերելու համար թշնամին : Հանրային գործունէութեան մէջ՝ ճարպկութեան անհրաժեշտութիւնը այնքան անհերքելի իրողութիւն մըն է որքան արեւուն գոյութիւնը : Եւ տարօրինակ պիտի ըլլար որ մեր խելզն Հայերը միայն բայտուութիւն կազմէին ամբողջ մարդկութեան մէջ :

Հաստանայի կը գտնեմ որ այսպիսի անտութիւններ զայնպիսիցուցելի երեւան դեռահաս հրաբորքը ուղեղներու, որոնք աշխարհը զբերու մէջէ կը տեսնեն տակաւին . եւ արդէն Հայոց ազգային գործունէութեան բոլոր սխալներուն մէջ, ես աւելի յանցաւոր կը գտնեմ մեր ազգին հասուն ու փորձառու տարրը, զան բիտատարդներ : Ամէն ազգի մէջ, երիտասարդները կը գործեն՝ զգացմամբ, եւ ո՛չ հայիով :

կը խոյանան գէպ ի աւելի հետուն քան որոշ նպատակը, եւ կը ձգտին խոյանալ՝ օղին մէջէն, երբ հողին վրայէն քալելով աւելի երկայն բայց աւելի ապահով է հասնիլը. ասիկա իրենց երիտասարդի գերն է, գրեթէ՛ պաշտօնը . բայց ո եւ է ազգ իր ճակատագիրը ամբողջապէս երիտասարդներու ձեռքը չի յանձներ . ամէն ազգի մէջ երկրասարդները կը խիզախեն, ու փորձառու, բանդէտ տարբեր կը հաշուեն, կը վարեն, կը կանոնաորեն շարժումը, նոյն իսկ կ'արգիւնեն կամ գէթ կը չեզոքացնեն իրենց դրական ճիգովը — ու ոչ թէ տուներու անկիւնը դժգոհութեան քրթիմնիւններ արձակելով — ինչ որ ազգին համար միաստիկ կը նկատեն երիտասարդներու գործունէութեան մէջ : Ուրիմն՝ բուն յանցուորը, Հայութեան հասուն մասն է, որ չեզոք մնացած է՝ անհատական ցանցաւ բացառութիւններէ զատ, եւ չէ կատարած իր ամբողջ պարտականութիւնը հանդէպ ազգին :

« Հայերը, » կը գրէր վերջերս հայասէր Ֆրանսացի մը, Պ. Լիւստովը տը Բոնիթասուն, յօդուածի մը մէջ որ նախ՝ երեցաւ Le Correspondant հանդէսին մէջ եւ յետոյ գրքոյնի ձեւով. « Հայերը, թալանի ու խողխողումի վտանգին ենթարկուած, շատ արեւելքի, շատ խորամանկ՝ եւ ըսկնք նաեւ՝ շատ խանութպան են՝ չղիմնելու համար իսկոյն անոր (այսինքն Ռուսիին) որ շուափելի եւ անմիջական առաւելութիւններ պիտի ընծայէ իրենց : »

Պ. տը Բոնիթասուն ծանրապէս կը սխալի, եւ մեր պատմութիւնը չգիտնալը կ'ապացուցանէ այդ տողերով : Հայերը « հալուող » են՝ իրենց անձնական գործերուն մէջ. բայց իրենց ազգային քաղաքակնութեան մէջ՝ երբեք չեն եղած ինչ որ Բոնիթասուն կը կարծէ թէ են, այլ ընդհակառակն՝ թէ՛ անցեալին եւ թէ՛ ներկային մէջ՝ խանդուտ, իտէպիսիթ, անհաշիւ, միամիտ ու միմիայն « զգացմամբ » գործող :

Ատեն է սակայն որ ըլլանք, ոչ թէ խանութպան, — բարձր ազեղ է եւ գնում, — այլ « գործնական » : Առանց « գործնականութեան » ճամբուն մէջ մտնելու, ոչ մէկ իտէպ չի կրնար իրականանալ . եւ մեր նպատակը պէտք է ըլլայ, ոչ թէ իտէպի մը ետեւէն կոյրզկուբայն հեր ի հե յաւիտեան վազել, այլ մեր իտէպը « իրականացնել » :

Փարիզ, Ապրիլ 1906

Յ. Գ. — Այս ուսումնասիրութեանս՝ որ գրուած է բաւական ատենէ ի վեր՝ հրատարակումը ուշացաւ զանազան պատճառներով : Այդ օրերէն ի վեր պատահեցան երեք կարեւոր դէպքեր, որոնց երկուքը լիովին կը հաստատեն սեսուութիւններ, բայց որոնց մին հակողորդմ փաստի մը երեւոյթն ունի. Հարկաւոր կը համարեմ ատենց մասին քանի մը խօսք ըսել: ժխտական նշանակութիւն ունեցող դէպքը՝ Վարանդայի խժգոնութեանց քստմեկի անակնկալն է . խազարներ գացեր են մտնել քանի մը հայ գիւղերու մէջ ու վարուեր են ճիշդ այնպէս ինչպէս Գիւրտերը ու Թիւրքերը կը վարուին շարունակ՝ աւաղ՝ թրքական Հայաստանի դիւղերուն մէջ, — սպանութիւն, թալան, խախտմիք, կանանց բռնաբարում . — եւ այս բոլորը ռուս սպանութեան ղեկավարութեամբ : Առաջին անգամն է որ հայ կինը . ամենէն տարբարաղբը աշխարհի կիներուն, մասնատական գազաններուն դարերէ ի վեր խաղալիք դառնալէ յետոյ, ռուս գազաւորութեան ալ որս կը դառնայ . . . Ոչինչ աւելի հասկնալի է քան այն անգին ցաւն ու զայնուրոյթը զոր կ'ովկասի Հայք ցոյց տուին այդ անհաւատալի դէպքերն իմանալով, ցաւ ու զայնուրոյթ զոր ո եւ է Հայ՝ աշխարհիս ամէն անկիւնը՝ իրենց չափ պիտի զգայ . Թիֆլիսի Հայերը բողոքած են Փոխարքային, քննութիւն խնդրած են յանցաւորներուն պատժուելու պահանջով . Փոխարքան փութալը քննիչ յանձնատեղով մը զրկել, որ հաստատեց իրականութիւնը կատարուած խժգոնութեանց . բայց հակառակ որ անկից ի վեր բաւական ատեն է անցած, դեռ յանցաւորները չեն պատժուած, ու նոյն իսկ նմանօրինակ վարդառութեանց ուրիշ դիւղերու մէջ կրկնուելու լուրեր կը հասնին, ու Թիֆլիսի գնեւորականագրագետը թիւրքերուն կ'արդիլէ ատենց մասին տեղեկութիւն սալ : Կարելի չէ ենթադրել թէ Փոխարքային հաւանութեամբ կատարուած ըլլան այդ խժգոնութիւնները. այսպիսի ենթադրութիւն մը չի պատշաճեր իր ցարդ ունեցած ընթացքին հետ . եւ Թիֆլիսի ամենէն կրակոտ հայ թերթերն իսկ աղպպիսի կասկած մը՝ նոյն խալ քօջօջով ձեռով՝ չ'յայտնեցին : Կալիքիներան տարրին վերջին կատարող ու զագիւր գալարումներն ըլլալու են ատենք . բայց Փոխարքային Թուրքութիւնը՝ հանդէպ յանցաւորնե-

բու որոնք առև անուր կ'անպատուեն՝ եթէ տեւէ անփոփոխ, անհասկանալի եւ աններբերի կրնայ դառնալ. Փոխարքան, իբր լաւ Ռուս, պարտաւոր է ըմբռնել թէ «քրիստոնէից պաշտպան» Ռուսոյ դերը քրիստոնեայ կանանց պատուը պարտաւոր մէջ չի կրնար կոտորել եւ թէ այդպիսի անարգ ոճիրներու հեղինակներն անպատիժ թողուլը՝ մեղքակցելի է անոնց, Յուսալով որ այդ արատը պիտի չուզէ կրել իր ճակտին վրայ եւ նոյնքան կորովով ու արգարութեամբ պիտի վարուի այս հարցին մէջ ինչպէս վարուեցաւ՝ հեղեղեցական կալուածներու եւ զարդոցներու հարցին մէջ, յուսալով նաև որ թաթարական յարձակմանց լրջօրէն վերջ տալու պիտի ճգնի, պիտի բռնծ թէ այդ շատ սխալորդէպքը, զիս վրդովելով հանդերձ խորապէս, չի մղեր զիս «ընդհանուր տեսութեանց մէջ» զոր պարզած եմ վերեւ՝ ո եւ է փոփոխութիւն զանգուստն. այդ դէպքերը արարչն են ոռուսական զանգուստն մտրուը կարգով տարբին, այն տարբին որ ոչ միայն նայ կանանց այլ ոռուս Սփիրիտոնովաներուն հանդէպ ալ նոյնքան վայրագութեամբ վարուեցաւ. Թիֆլիսի այն նայ թերթերը որ «Լէնկիթուրի», ձինկիլիսանի օրով իսկ չսեմուտած բաներ» անուանեցին այդ դէպքերը, պապացօցին թէ մոռցած են Լէնկիթուրիներուն ու ձինկիլիսաններուն պատմութիւնը. պէտք է այդ դէպքերուն դէմ բողոքենք ազգովին, պէտք է մեր բողոքը լսելի ընենք Փէթէրպօլի մամուլին մէջ (Փէթէրպօլի մէջ Հայոց դատը պաշտպանող ոռուսական մեծ օրական մաւ աւելի քան երեք միլիոնէ կա). պէտք է Տումային մէջ խորանել տանք այդ խոզթութեանց հեղինակները. այս բոլորը պէտք է ընենք, բայց պէտք չէ որ ինքզինքնիս կորսնցրենք եւ մոռնանք որ Վարանդայի մէջ անցածը մէկ կաթիլն է այն հրէշութեանց տարաբիւն զոր գարեթէ ի վեր մահմետական զազանները մեր ժողովուրդին վրայ սեղադրուցած են: Վարանդայի դէպքերը մազի չափ չեն չեղեցներ զիս այն կարծիքէն զոր ունիմ ոռուս ու թուրք զանգուածներուն վրայ՝ ամբողջականապէս նկատուած. ինչ որ քանի մը նողկալի Ռուսեր ըրեր են կողկալի մէկ քանի գիւղերուն մէջ, թրքական Հայաստանի բոլոր գիւղերուն մէջ (կարգացէք Ալիքը) թուրք պաշտօնեաներուն եւ Կիւր-

տերուն շարունակական ընթացքն է, ու նորէն Ռուսն է որ, ոչ միայն պիտի գիտնայ ինքզինքը մարբել իր ճիւղաղներէն, այլ եւ մաքրագործուոր պիտի տարածէ մահմետական զանգուածին արտոտ լուծին տակ լրքճուած դժբաղդ ժողովուրդներուն մէջ:

Ապացոյց, — Տումայի բացումը, եւ առաջին օրէն իսկ՝ ուժեղ ու ազնիւ պաշտօնավարութիւնը: Տեսարանը զոր Տուման կ'ընծայէ իր բացումէն ի վեր, ոչ միայն հաստատեց այն անդրուելի լաւատեսութիւնը զոր ունէի իր մասին, այլ եւ շատ աւելին երեսու բերու գէթ 100 հոգիի ազատական փորձամանութիւն մը գոյութիւն պիտի ունենար, որ լծակը պիտի կազմէր Տումային բարելորութեան, արդ, ամբողջ Տուման, ճղճիմ փոքրամասնութիւնէ մը զատ որ ձայն իսկ հանել չի համարձակիր, ազատական տարբի յաղթական համախմբում մը կը ներկայացնէ. «Քոնսթիթիւսիօնէլ-տեւմոքաթ ներքը, որոնք՝ ինչպէս նկատել տուած էի՝ կոչուած են Ռուսոյ վարիչ ուժն ըլլալու, իրականացուցին իրենց վրայ գրուած յոյսը՝ զիւղազնիւրու կարեւոր կուսակցութիւնն իրենց կապելով, ինչպէս եւ «հոկոմսիերան» ներքը, որոնք իրենց կը հետեւին ամենահըու կերպով՝ Ռուսիա այլ եւս ունի իր խորհրդարանը, անհնար է տարակուսիլ այդ մասին. հեղուղները, սկեպտիկները՝ որ ծայրայեղ տարբերուն մէջ՝ իբր խաղալիք մը, ոչնչութիւն մը կը նկատէին Տուման, ասիպուած են հիմա խոնարհիլ իրականութեան առջև. այդ խորհրդարանը պիտի սարի, պիտի զօրանայ հետզհետէ եւ կրկնակա ստողջացման ու մարգարոման գործիքը պիտի ըլլայ. եւ ասիկա՝ անոր համար որ ոռուս երեսփոխանները՝ գրեթէ անանց բացառութեան՝ ցոյց կուտան այնքան թաթիլ որքան կորով (ի՛նչ ուսումնասիրութեան նիւթ՝ Հայոց համար). կը պաշտպանեն ժողովուրդին իրաւունքները՝ ուժգնօրէն, առանց աւելորդ պրոտոսարանութեանց ու սպանալիքներու, միջին կէտը կը կազմեն պիւրթթարաթական յետադիմականութեան ու ծայրայեղ անգործնական յեղափոխականութեան միջև. զիտեղէք որ իրենցմէ ոչ մէկը անարգական բառ մը չարտասանեց Չարին հասցէին:

ու այն առաջին բաղիման մէջ զոր ունեցաւ Տուժան՝ կորեմիլքինի նախարարութեան հետ, երեսփոխանները յարձակեցան նախարարութեան վրայ, բայց ոչ Ջարին. իրենցմէ մէկն ըսաւ նոյն իսկ թէ ընդհանուր ներուժին հակառակիլը դաւել է Ջարին դէմ « որ անշուշտ կը փափաքի չնորհել զայն . . . եւն »: Դիտելու արժանի իրողութիւն մըն ալ այն է որ Փոլոնիացի ու Հրեայ երեսփոխանները ամբողջապէս՝ Տուժային մէջ որոշեր են կեդրոնը նստիլ եւ ներկայանալ իբրեւ լինական ու հրեական «ազգային» կուսակցութիւն. ատով ըսել կուզեն թէ իրենք, անտարբեր չլինալով հանդերձ ռուսական ընդհանուր հարցերուն, զլիսաւորապէս պիտի պաշտպանեն չափերն այն ցեղին որուն կը պատկանին: Երբ Հրէաներն իսկ իբր « ազգային » կուսակցութիւն կը ներկայանան Տուժային, տեսնենք ի՞նչ դիրք պիտի բռնեն մեր Հայերը. արդէն իսկ սակաւաթիւ, եթէ հայ երեսփոխանները ներկայանան, մին իբրեւ « սօցիալ սեմօքրատ » միւսը « ռոկոտմբերեան », միւսը « քոնսթիթուսիօնէլ-տեմնօքրատ », եւն. պարզապէս զաւանձանած կ'ըլլան ազգային դատին, տրամաբանութեան եւ տարրական ազնուութեան դէմ: Անհրաժեշտ է որ Հայ երեսփոխաններն ալ « հայկական կուսակցութիւն » մը կազմեն Տուժային մէջ: Այդ կուսակցութիւնը շատ բան պիտի ունենայ ընկելու:

Երրորդ կարեւոր իրողութիւնը՝ որուն կ'ակնարկէի վերեւ, անգլո-ռուս մերձեցման ճիգերուն առաջին նուիրագործումն է, այն ինքնաբեր աջակցութիւնն է զոր ռուս կառավարութիւնը բերաւ Անգլիոյ՝ ընդդէմ Սուլթանին՝ Ազգային խնդրոյն մէջ: Անգլիա եւ Ռուսիա — Ծրանսան ալ իրենց հետ — Սուլթանին դէմ միացած, ասիական արագին կարեւորութիւն ունեցող դէպք մըն է (երբ կը յիշենք որ 10—15 տարիէ ի վեր ռուս դիւանագիտութիւնը Սուլթանին հետ ամենէն բարկամական յարաբերութիւններն ունէր): Անգլիա ամենաբաւառն կերպով կը շարունակէ իր ջանքերը՝ Ռուսիոյ հետ ամբողջական համամայնութեան մը յանդէպու: Ասիոյ բոլոր հարցերուն մասին. կը յուսացուի որ այս ամառ անգլիական նաւաստիները մը թերեւս Փրանսականի մը հետ՝ երթայ այցելել Գրոնդաւտ. մինչեւ այն արեւն հաւանական է

որ համաձայնութիւնը զոյգացած ըլլայ: Այդ համաձայնութեան անհրաժեշտ ու բնական հետեւանքներն մին պիտի ըլլայ Արևելեան հարցին լուծումը, որ ցարք անկարելի էր եղած՝ միմիայն Անգլիոյ եւ Ռուսիոյ հակառակութեան պատճառով: Անգլիական թերթերը ամէն օր կը զբաղին այդ մերձեցման խնդրով, կը հրատարակեն ամենամասնութիւններ՝ աւելի կամ նուազ ճիշդ. բայց նկատելի է որ եթէ Պարսկաստանի եւ Մակեդոնիոյ հարցերուն յիշատակութիւնը կ'ընեն գրեթէ միշտ, Հայաստանի հարցին խօսքը եւ ոչ իսկ անցած մը ընող եղաւ անգլիական — ինչպէս ամբողջ եւրոպական — մամուլին մէջ . . . :

Թերեւս Անգլիա չ'ուզեր զբաղիլ այդ հարցով՝ անոր լուծումը միմիայն Ռուսիայէն կախուած նկատելով: Ամէն պարագայի մէջ՝ անգլո-ռուս համաձայնութեան կնքումէն յետոյ՝ կացութիւնը պիտի պարզուի, եւ Հայաստանի բազում ալ՝ ամբողջ Օսմանեան տէրութեան բաղդին հետ՝ պիտի վճռուի: Մեծազոյն խոչընդոտը՝ Գերմանիան է. ուս չափուր ուղէ հրաժարելի իր Պաղատան երկաթուղիէն, այսինքն Փոքր Ասիոյ մէկ ստուար մասին՝ կրկիկան ալ մէկուեղ հաշուելով՝ տիրապետումէն, զոր ծրագրած է: Միւս պետութիւնները պիտի կարենան բուրրովին վտարել Գերմանիան՝ Թուրքիոյ այդ « խաղաղական բաժանումէն » որ պատրաստուելու վրայ է. նաւասական չէ: Ի՞նչ չափով պիտի զոհացում արուի Գերմանիոյ. խօսք կայ որ Գերմանիոյ թոյլ պիտի սրուի իր երկաթուղին հասցնել մինչեւ Պաղատան, անկից անդին՝ մինչեւ Պարսկական ծոց՝ Անգլիոյ պիտի յանձնուի, իսկ Ռուսիա իր պարսկական երկաթուղին պիտի բերէ կցել Պաղատան երկաթուղիին հետ (անցնելով Կովկասեան ու թրքական Հայաստանէն): Երկաթուղիներու հարցը լուծելով պիտի բաւականանան տէրութիւնները. ո՛չ անշուշտ. Մակեդոնիոյ համար արդէն Անգլիա կը պահանջէ բեժիմի արմատական փոփոխում, եւ Ռուսիա տրամադիր կը թուի Անգլիոյ համամայնելու այդ մասին. կարելի չէ՞ յուսալ որ Ռուսիա եւ Անգլիա համամայնին միեւնոյն բանն ընելու՝ Թրքական Հայաստանի մէջ: Ան հարցումներ, որոնցմէ կախուած է Տանկաստանի Հարցի հակառակը: Կացութիւնը յու-

սատու է, ինչպէս երբեք չէր եղած՝ 1878էն ի վեր ։ Ունենանք հարկ եղած ուշիմութիւնն ու կորովը՝ առաւելագոյն օգուտը քաղելու համար այս նոր ու նպատաւոր կացութեանն ։ Կը պնդեմ ստոր վրայ, որովհետեւ մենք շատ լաւ կարող ենք արդի այս նպատաւոր կացութեանն ալ չօգտուել՝ դարձեալ սխալներ գործելով, եւ նոյն իսկ այդ նպատաւոր պայմանները մեզ հակառակ դարձնել ։ Եթէ՛՝ օրինակի համար՝ Դաշնակցութիւնը Հայոց ազգային դատին վարիչ մարմիններէն մին մնալով՝ շարունակէ Տուժային դէմ իր անխմտ սպառնալիքը, Տուժան ալ՝ որմէ շատ բան յուսալու լուրջ պատճառ ունինք, կրնայ Հայոց դատին նկատմամբ եթէ ոչ թշնամի գէթ անտարբեր կամ զորու դառնալ ։ Մարդ իր ցանածը կը քաղէ միշտ ։ Մենք մեր գլխուն եկած դժբաղդութեանց պատճառները միայն օտար տարբերու մէջ փնտտելու շատ գէշ սովորութիւնը ունինք. անհրաժեշտ է որ ազգ մը իր պատասխանատուութեան բաժինն ալ որոշելու քաջութիւնն եւ ուղղամտութիւնն ունենայ. այս տեսակէտով է որ փորձեցի քընտութիւնը անցեալին մէջ մեր գործած սխալներուն, որպէս զի գէթ այժմ մինեւնոյն անթաքթութեան մէջ չխարխալենք ։

Դաշնակցութիւնը՝ ինչպէս զրեցի արգէն ուսումնասիրութեան մէջ՝ պարտաւոր է ընճել, կամ ըլլալ որոշապէս ընկերվարական մարմին մը, եւ ազգային դատով չզբաղիլ, եւ կամ մընալ ազգային դատին նուիրուած կուսակցութիւն մը, եւ՝ ըստ այնմ՝ զգուշանալ ամէն տարբեր որ այդ դատին կրնայ մնասել ինչպէս՝ օրինակի համար՝ Տուժայի հանդէպ իր բնած ընթացքը, Դաշնակցութիւնը պէտք է յարի այն ուղղութեան որուն շատ ուշիմօրէն եւ լրջօրէն

կը հետեւի Մշակը. առանց ստոր ուսուսայ հասարակութիւնը պիտի բնականօրէն ստեղծուի կազմել գործն կուսակցութիւն մը՝ զուտ ազգային, թողով Դաշնակցութիւնը զբաղել իր պոյքօթներով ու սօցիալականութեամբ ։

Անկո-ուս բանակցութեանց միջոցին եւ մանաւանդ երբ համաձայնութիւնը կատարուած իրողութիւն մը ըլլայ, Հայք պէտք է դիմեն Ռուսիոյ, հրաւիրելով զայն թրքահայոց հարցին լուծման նախաձեռնութիւնն ստանձնել, — ու նաեւ Պերլինի դաշնագրին ստորագրող միւս հինգ պետութեանց, որպէս զի ընդհանուր համաձայնութեամբ վերջ դրուի զարհուրելի մարտիրոսութեան որով կը տառապի հայ ժողովուրդը տանկական Հայաստանի մէջ, իսկ թէ ի՞նչ ընելու են՝ այս պայմաններուն մէջ հայ յեղափոխական կուսակցութիւնները, այդ մասին զժուար է հրապարակաւ որոշ բան մ'ըսել. աւելի քան երբեք անհրաժեշտ է որ այդ կուսակցութիւնները Համաժողով մը գումարեն, արդի պայմանները լրջօրէն կշռելով՝ իրենց բռնելիք զիրքը որոշելու համար. առանց ստոր, յեղափոխական կուսակցութեանց կողմէ՝ իրարմէ տարբեր ծրագրներով՝ անխորհուրդ եւ անժամանակ ծայրայեղութեամբ արարքներ կրնան մեծապէս մնասել մեր դատին ։ — Երբ Ռուսիա եւ Անգլիա, երկու մեծ ոտիներ, կը բանակցին՝ համաձայնութեան մը գալու համար, աններելի է որ մեր կուսակցութիւնները, որոնք նոյն ժողովուրդին ծոցէն ծնած են ու նոյն նպատակին համար ստեղծուած, համաձայնութեամբ գործելու անհրաժեշտութիւնը չըմբռնեն եւ անոր համար հարկ եղած զիջողութիւններուն չհաւանին ։

Ա. Զ.

